





Ս Մ Բ Ա Տ Բ Ի Ւ Ր Ա Տ

[ՏԵՐ ՂԱԶԱՐԵՆՑ]

Թ Ա Տ Ե Ր Ա Կ Ա Ն Ե Ր

Ա.

Ա Կ Ա Ր Ա Յ Ր Ի Ա Ր Ծ Ի Ւ Ը

Կ Ա Մ

Վ Ա Ր Դ Ա Ն Ա Ն Ք

Ո Պ Ա Խ Ա Ր Դ Ա .

[5 Արար և 4 Պատկեր]




[Առաջին անգամ ներկայացուած Գահիքէ, Խոտիվական
Թատրոնին մէջ, 1900ի Վարդանանց զիշերը, Ճասուլեա-
նեան-Պենիսան միացեալ Թատերախումբին կողմէ]

----- + + + + -----

Տպագր. ԶԱՐԵՎ Ն. ՊԵՐՊԵՐԵՎԱՆ

Կ. ՊԱ.Ա. 1909



Ազնի.

Յակով Էջման. Դամպագնեան

Գումանէմա

Բարեկամ,

Անշուշտ պէսք և յիշես, ու ես երփի չեմ կրնար
մոռնալ, երբ որ դեռ հերու, Տօպրուայի տիպար
Ոսիկանապետը, մեկ երկու վարենց արարածներկ
թելադրուած, երկրկն խանուչորս ժամուան մէջ հե-
ռացումս հրամայեց, չի նայելով սառած օդին ու
կատղած ծովին. երբ որ, հաղածուած, ընկճուած ու
լիուած, ա՛յ չէի զօրեր կեանի շուծը կրելու, դուն
երեւար այն ատեն, մոռցար դիրքի փափկութիւնը,
տարիներու ժրինքով ստեղծած հարստութիւնը արհա-
մարնեցիր, ամեն հաւանական վտանգ աչքի առիր ու
բարեկամի ձեռք մը կարկառեցիր, Զեքունի ազատ
շնոներկն հեռու վարուած ու կրկնակի ախորուած
փախստականի մը խորունկ վկրքին վրայ սփոփանի
սպեղանի մը դնելու համար....:

Ընդունէկ' ուրեմն այս փոքրիկ երկը, իրեւ սըր-
տագին նուեր մը՝ թեզի միշտ հաւատարիմ բարեկամէդ:

1909 Յունվար 1

Կ. Պոլիս

ՍՄԻՒՏ ՌԴԻՐԱՑ



ՅԱԶԿԵՐՏ ԱՐՔԱՅ ՊԱՐՍԻՑ

ՎԱՍԱԿ ՍԻՒՆԵԱՑ ԻՇԽԱՆ

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

ՏԻԿ ԶԱՐՈՒՀԻ ➤

ՕՐ. ՇՈՒՆԱՆԻԿ ➤

ՎՐՈՅՐ (Շուշանիկի Խօսեցեալը)

ՅՈՎԱԿԻՓ ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԱՀԱԿ ԵՊԻՍԿ. ՈՇՏՈՒՆԵԱՑ

ԴԵՒՌՆԴ ԵՐԵՑ

ԶԱՆԳԱԿ ԵՐԵՑ (մատնիչ)

ԴԵՆՊԵՏ

ՄՈԴՊԵՏ

ՄԻԼՐՆԵՐՍԵՀ ՀԱԶԱՐԱՊԵՏ


ՆԵՐԾԱՊՈՒՀ ԱՐՄՐՈՒՆԻ

ԱԽԱՆՉԱՐ ԱՄԱՏՈՒՆԻ

ՎԱՀՐԱՄ ԶԻՆԱԿԻՐ


ԵՊԻՍԿՈՊՈՄԵՐ , ԶՈՐՔԵՐ , ՔՈՒՐՄԵՐ ,

ԵՒԱՑԵՆ





ԱՐԱՐԱՑԻ ԱՐԾԻՒՅ



ԵՐԵՐԵ

ՏԵ՛ՄԱՐԱՆ

ՎԱՐՁԱՎԱՐ (Քահանա, կողմանական պատճեն) — Այսուհետեւ կը առաջին կամ ուրանական կամքը . Միհրանի կամ ապատասխան կ'ուզէ, Դենչապուն մարզպանը բնաջինջ ընել կը սպառնայ բոլոր հայութիւնը, եթէ մերժենք հրավարտակը . իսկ եթէ չը մերժենք զայն, պէտք է ուրեմն մերժենք մեր Աստուածը, մեր Եկեղիցին, մեր Ազգը . պէտք է թաղենք մեր անկախութիւնը : Եթէ ո՛չ, պէտք է ընդունինք պատերազմը, սուրբ պատերազմը . . . (Հետ ուշեւու ու հանձ է ու ունենալ) : Ու միթէ կայ ուրիշ ելք մը : Յազկերտ՝ արիւնի ու մասիրի թագաւորն է . Արիւնելքին բռնակալը, Արիւնելքին Սարապիլ . անձ ու զանձ սպառեց արգէն, բայց գետ պարտութիւն չի՛ խօստովանիր . ան մէկ երազ ունի . ազգերը տաղաւարել Որմիզդի շուքին տակ, «Մէ հոռ և դ հոչ» . Զրադաշտի զիւանկար գրոշակը ծածանեցնել խուարամիտ խուժանին

վրայ Զառանցա՛նք (Քրէկջեւէլ) : Ո՞րքան ալ
զիւրին բան . . . բայց Վարդանի երակներուն մէջ գեռ
կը հսուի արխինի կաթիլ մը՝ Ա. Եկեղեցին , կաթիլ մը
Ա. Վրէժին , մերջին կաթիլ մըն ալ՝ Ա. Ազատութեան
համար Արժափէ՛ , Յաղկե՛րտ , սթափէ՛ ցնորքէդ ,
Վարդան գեռ ո՞ղջ է . (Քորքուն) Վահրամ (Վահ-
րամ Ներ կը Հուն) :

ՏԵՍԱԲԱԿԱՆ Բ.

ՎԱՐԴԻԱՆ , ՎԱՀՐԱՄ

ՎԱՀՐԱՄ — Տէ՛ր Սպարապէտ :

ՎԱՐԴԻԱՆ — Պատրաստ է ասեն բան :

ՎԱՀՐԱՄ — Կազմ ու պատրաստ , ձեր հրամա-
նին համեմատ :

(Եւշ կը Հուն Տիկին Զերունէլ)

ՏԵՍԱԲԱԿԱՆ Գ.

ՎԱԽՈՒՄԻՆԵՐԸ , ԶԱՐՈՒՀԵ

ԶԱԽՈՒՄԻՆ — Ի՞նչ պատրաստութիւն դարձեալ :

ՎԱՐԴԻԱՆ — Ի՞նչ կայ որ

ԶԱԽՈՒՄԻՆ — Ի՞նչ պիտի ըլլայ , արեւմուտքէն ա-
րեւելք , հարաւէն հիւսիս , արշաւեցիր ու գեռ կ'ար-
շաւես . աս ի՞նչ է . Կովկասի կիրճերէն ալ չը ձանձ-
րացար . ա՛լ հերիք է , քիչ մըն ալ տունդ կեցի՛ր :

ՎԱՐԴԻԱՆ — Ի՞նչ կը խօսիս , Զարուհի՛ , ի՞նչ .
թողում որ Պարսիկը պղծէ՛ մեր ատաճարները . մոխի՞ր
դառնան գիւղուէներն ու քաղաքները . արեւապաշտ
քուրմե՞րը գան թափին Հայաստանի գողը . մեր խո-

բաններէն Որմի՞զդը քարողին, Ա՞րհմելը աւետարաննեն, Միհրը փառաւորեն ու մեր Փրկի՞շը նախատեն, ծէսերնի՞ս ծաղրեն . . . , (նորոշեու ուրիշելով իւ դրւու) ո՞ր գեղգ մնաց կոյս. մնաց քաղաք մը, ուր մուտ գտած չըլլան այդ գարշելի առաքեալները . . . : Ահ, Զարուհի՛, սոսկալի՛ վիճակ է :

ԶԱՐՈՒՀԻ — Միայն քո՞ւ աչքիդ առջեւ կ'ըլլան այդ ամեն բաները . . . :

Ա.ԱՐԴԱՆ (որոշեց-Ն) — Դուն չի՞ պիտի հասկնաս իմ կոչումս. երբ կրօնք ու հայրենիք կը խօսին, ամէն բան կը լոէ. ի՞նչ կ'ուզէիր, լուռ մուռ ականաւահսնե՞ր ըլլայինք այդ բոլորին: Հայտատանը մոխրակոյտ մը պիտի դառնայ. մոխրակոյտ մը, անհուն ատրուշա՞ն մը . . . :

ԶԱՐՈՒՀԻ — Դիւրի՞ն բան է, գարերու գործ է ադ. քեզի ո՞վ ըստ թէ Յազկերտ անմահ է, միթէ երաշխաւորա՞ծ է յաւիտենականութիւնը. իր պաշտած Միհրին տակ օր մըն ալ ինք պիտի գլտորի. այսօր կայ, վազը չը կայ. վազուան տէրը չէ՛. ծագող արշալոյսը թերեւո իր գերեզմա՞նը պիտի լուսաւորէ. մինչդեռ Եկեղեցի, Հայրենիք անմահ են:

Ա.ԱՐԴԱՆ — Եաչ ու Աւետարան, Գողգոթա ու Արարտա մէ՛կ բերան վրէժ կ'աղաղակեն. իսկ գուն անտարբեր կը մնաս. Զարուհի՛, ու կ'ուզես որ ե՛ս ալ քեզի պէս ձեռքերս ծալլած նոտիմ:

ԶԱՐՈՒՀԻ — Քեզի՞ միայն, քեզի՞ մնաց, Տէ՛ր Սպարապետ, պաշտպանել այս տպերախտ ազգը. Է՛ նայի՞ս ի՞նչ կ'ընէ Վասակ. ինքը տէրը չէ՛ աշխարհիս, ի՞նքը, Միւնեաց իշխանը, նախարարներուն Գլուխը, Հայոց մարզպանը. ան ինչո՞ւ չի շարժիր. ինքը չէ՛

ամենէն իմաստունը, փորձառուն ու գիւանագէտը. ան ինչո՞ւ չը վրդովիր, դո՞ւն միայն եղար Հայաստանի բազդին վարիչը. (Վերը բաշուծութեան) քնարանիք, մէկ հատիկ Շուշանիկդ յիշէ

Ա.ԱՐԴԱԽՆ. — Մի՛, մի՛ առներ բերանդ այդ բառերը, գիտե՞ս ո՞վ ես գուն. գիտե՞ս, Տիկին Մամիկնեանը. մայրը միծ ազգին, որուն բազդը ունեցեր, արեւը մարելու մօ՛տ է. մեր անկախութեան վերջաւոյսը կը թաղուի գերութեան գիշերուան մէջ ու գուն ընտանեկան յարկի, սիրոյ և երջանեկութեան արշալոյսնե՛րը կ'երգիս

ԶԱՐՈՒՃԻ — Բայց ինչո՞ւ ամուսնացար:

Ա.ԱՐԴԱԽՆ. — Զգո՛յշ, Զարուհի՛, մոտ ցա՞ր տոհմգ:

ԶԱՐՈՒՃԻ — Սիրոս փղձկա՛ծ է. ի՞նչ խօսիլս չեմ գիտեր, Սպարապե՛տ. ե՞ս ալ գիտեմ թէ՛ ի՞նչ ճգնաժամէ կ'անցնի ազգս, ե՞ս ալ կը պաշտեմ հայրենիքը. հոգիս կը նուիրեմ Հայաստանիս արեւուն. բայց երբ որ շուրջո կը գալարուին սողուններ, դաւաններու սերունդ մը. կը սառի՛ այն ատեն սիրոս, կը կարմրիմ անունէս: Պարսիկին ի՞նչ է յանցանքը, երբ մերինները, կղեր թէ աշխարհական, եղած են Յաղերտի խորհրդատունները, թունատու կարիճները

Ա.ԱՐԴԱԽՆ. — Մաքրել պիտի տամ մեր մէջէն, բոլոր պիզծերը. պիտի կօխկռտել տամ զեռունները. գիմակնե՛րը պիտի պատռեմ կեղծ հայրենասէրներուն. աշխարհի երեսին պիտի պոռամ թէ՛ հայ ազգը՝ մարտիրոս ազգն է, ազգերուն է՞ն ազնիւը:

ԶԱՐՈՒՃԻ — Կարմի՛ր սպարապետ, թողութիւն, հանգարանէ՛քիչ մը Այս՛, իրաւունք ունիս, ե՞ս ալ գիտեմ, սուրբը է, նուիրակա՞ն է հայրենիքը.

բայց ասդին ունիս ընտանիք մը , որ քեզմով միայն կրնաց ապրիլ . ընտանիք մը , որ առանց քեզի , քանդաւած ապարանք մըն է , գերեզման մը : Քաշուէ՛ արիւնի ասպարէզէն , պատերազմներու փոշին թօթուէ՛ վրայէդ , մտիր ընտանիկան յարկը , ապրէ՛ խաղաղ կհանքը , մոցի՛ր զէնքերուն փառքը

Ա.Ա.ՇԹԱԽՆ. — Ալ բաւական է , զուն քաշուէ՛ սենեակդ , ապրէ՛ խաղաղաւէտ կհանքդ . ես ամեն բան խորհած եմ ու վճռած : (Նշն Գիշ-շին Վ-հ-ը-շ շեր իշ ժոնէ շո-դ-դ-դ)

Ա.Ա.ՀՐԱՄ — Տէ՛ր սպարապետ , Ա . Հայրապետին կողմէն բանքեր մը կըւպասէ զուրոը , այս գրութիւնը յանձնեց :

Ա.Ա.ՇԹԱԽՆ. — (Ն-հ-ը-ի-ի Ժ-՛- Ն-յ-է-լ-ը- Վ-հ-ը- ՛-ի) ըսէ՛ բանքերին , թող չըսպասէ :

Ա.Ա.ՀՐԱՄ — Արդէն վար չէ՛ իջեր ձիէն . այնչափ կամապարէ .

Ա.Ա.ՇԹԱԽՆ. — Զարուհի՛ , զիս քիչ մը մինակ թողէ՛ք . տեսնենք ինչ պիտի բնենք :

ԶԱՐՈՒՀԻՌ — (Հ-ա-մ-մ-ը- ՛- ՛- ՛- Վ-ե-լ-է) . Դո՞ր պիտի խորհիս ինչ ընելիքդ . արդէն ըզնզիդ մէջ դրած ես կռուիլ :

Ա.Ա.ՇԹԱԽՆ. (Բ-ր-յ-ը- Յ-յ- Ն-ը- ՛- ՛- Ն- ՛- կ) . —

«Առ արի Սպարապետն Հայոց Մեծաց Վարդանի Տանէն . Մամիկոնինից, ողջոյն և օրհնութիւն ի Տեսանէ միերմէ և ի Փրկչէն Յիսուսէ Քրիստոսէ :

«Յայտ լիցի Սիրելութեանդ մերում զի այսօր յետ միջաւուր եղիցի ժողովս համագումար ի քաղաքի աստ յԱրտաշատ , յոր հրուիրեալք են ի նախարարաց որոց յայտնի են անուանք յաշխարհիս Հայոց , ոռ ի

գրել և յղել զպատշաճ պատսասխանիս հրովարտակին Յազկերտի արքայից արքային Պարսից :

Հաճեսցի ուրեմն և Սիրելութիւն քո ժամանել
այսը ի սերկեանս՝ Ժողովոյ այսմիկ զոլ մտանակից
և փութալ ի խորհրդակցութիւն :

«Աղջունիւ սիրոյ և օրհնութեան»

Цюрихъ

ՅՈՎԱՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀԱՅՈՒԹ

Ե Փրկչական ամիսն 450

þ 1/5. 2nd week of April,

JURSUWMS

Վահրամի, ձիս հանե՛ :

Ա.Ա.ՀԵՍՈՒՄ (Վահագուստ Դավիթ Քելլիք և Հայոց կա կը բանական) — Տէ՛ր սպարապետ, Զեւսնդ երեցը կուզաս :

ՏԵՇԱՐԱՆՆ Դ.

ՎԱՐԴԱՆ, ՂԵՒՈՆԻ

ԱՆԻՄԵԴ — Ողջո՞յն ընդ քեզ, քա՞յլ Սպարապետ .

ՎԱՐԴԱԿԱԿ - ՕՐՀԵԿԵՄ' ՏԵՇ, ՀԱՋԻՇՆ ՔԱԶ,

Ա.ՎԻՇՆԵՎԾԻ («ՀՐԱՄԱՆ») — Ատեն չը կայ, պէտք է
հիմայ ետ դասնամ. զիտի՞ս ինչո՞ւ եկած եմ.

Ա. Հայրապետը զիս զրկեց որ գաղափարդ առնենք
կանխաւ ու լստ այնմ շարժինք Համագումարին մէջ :

Վ.ԱՐԴԱՆ. — Գաղափարս նոյնն է :

Դ.ԵԽՈՒԴԻ. — Այսինքն :

Վ.ԱՐԴԱՆ. — Հրովարտակը խզուել, պատերազմ
հրատարակել :

Դ.ԵԽՈՒԴԻ. — Բայց պատրաստ էք . բերդելն ու
պարիսպները պաշտպանուելու դիրքին մէջ են . նա-
խարարներուն արամագրութիւնները չօշափած էք .
միանուագ ապստամբութիւնը կարելի՞ է . վասակի
մեքենայութիւնները չե՞ս լսեր . աճապարելով գործ
չըլլա՛ր

Վ.ԱՐԴԱՆ. — Ամեն բան պատրաստ կը լայ,
վտանգը՝ վտանգ ըլլալէ կը դադրի, երբ դոյի կամ
չըգոյի խնդիրը կը ծագի . ի՞նչ կը կարծէք, երէ՛ց,
ժողովուրդը մեռած կը կարծէք :

Դ.ԵԽՈՒԴԻ. — Օրհնեալ ըլլայ ժողովուրդս, Տէ՛ր
սպարապետ, կենդանի՞ է և հու, գառնուկներու
հօտ մը . այդ կողմէ վախ չունիմ . վախս, միակ
կասկածո՝ նախարարներուն կողմէն է . փառամոլնե՛ր
կան, փառամոլնե՛ր որոնք՝ ազգն ալ, կրօ՞նքն ալ
պիտի ուրանան . վա՛տ իշխաններ

Վ.ԱՐԴԱՆ. — Մի՛ կարդար, երէ՛ց, ահաւորյայտ-
նութիւններդ հոգիիս մէջ բանեցան սուր սլաքի մը,
դժնիկներու պէս ցցուեցան սրտիս վրայ, խո՛րը մըխ-
ուեցան, վէրքեր բացին . այո՛, իշխաննե՛ր ունինք,
եսամոլ նախարարներ, որոնք պիտի մատնեն Եկեղե-
ցին, պիտի քանդեն մեր տունն ու տեղը :

Դ.ԵԽՈՒԴԻ. — Անիրաալ Սիւնին կը տեսնե՞ս . կը
վախնամ որ չըլլա՛յ թէ այսօրուան Համագումարը
խանգարէ, միտքերը պղտորէ, ընէ չընէ, հրովար-

տակին նպաստաւոր ու պահանջուած պատասխան մը տրուելուն վրայ պնդէ , իր ետեւէն քաշէ իրեն պէս անխի՞ դճ ուրացողներ ու վերջապէս պառակտում ձգէ իշխաններու միջեւ : Այն ատեն ի՞նչ ընկէ պէտք է :

Ա.Ա.ՐԴԻԱՆ — Այն ատեն , ամէն ճիգ կը թափենք զանոնք կարգի բերելու . ու եթէ խրատով ու յորդորներով չը յաջողինք , կը զատենք զանոնք փարախէն , գայլերը , լրտեսները , դաւաճանները . կը զատենք մեր խումբէն , ամէն զգուշութիւն կը բանեցընենք , գաղանիք մը դուրս չը հանելով , ձեռքի տակէ կը կազմինք մաքառող անդիմադրելի ու ժ մը . ազգը բոլոր՝ մէկ բանակ . ահա՛ մեր տալիք պատասխանը՝ Յաղկերտի հրովարտակին :

Գ.ԵՒԹՈՒԳ — Ատոր տարակոյս չը կայ , բայց վասակը՝ ա՛խ , եթէ կարգս ներէր , եթէ սա սքեմը չըլլար , անոր արիւնը ե՛ս կը խմէի :

Ա.Ա.ՐԴԻԱՆ — Այդքան սոսկու՞մ ազդած է ձեզի , երէց , Սիւնեաց իշխանը :

Գ.ԵՒԹՈՒԳ — Ե՞ս վախնամ :

Ա.Ա.ՐԴԻԱՆ — Իրա՛ւ , ազգեցիկ է , վարպետորդի է , բայց չը մոռնանք նաև որ վախկո՞տ ալ է , որովհետեւ բռնաւորի խմոր ունի . բռնաւորները յաճախ վախերնո՞ւն է որ անդթութիւն կը գործեն . ան՝ վերջը վերջը պիտի տեղի տայ , հաւատացէ՛ք , եթէ սանկ կտոր մը նշմարեամ իր կատկածելի ընթացքը , Ժողովին առջեւ կը մերկացնեամ զինք իր բոլոր յոխորտանքներէն : Ես այսօր կը խօսիմ միլիսններու բերնէն , ու բոնք մէկ սիրտ ու մէկ կամք , ուխտեցին պահել Հայութեան պատիւը , հաւատքը , լեզո՞ւն ու պատմութիւնը , չքնաղ աւանդները մեր վեհ նախահայրերուն . այդ աւանդները՝ սուրբ նշխարնե՛ր են , մա-

A/3895
 սունքի պէս պիտի պահենք զանանք, Տէ՛ր Հայր,
 դուն հանդարտ կեցի՛ր:


ԴԵՒԹՅԱՆ (ՀԵՂԻՆԻ ՎԵՐԱՎՈՐ) — Ես գիտեմ որ
 Մամիկոնեան Տոհմը՝ երկրորդ Նախախնամութիւնն է
 Հայուստանին. գիտեմ, գիտեմ որ Վարդան, Հոլա-
 թեւ արծիւ մը, սուսանած կեցած է հայրենեաց վե-
 րեւ ու պիտի չը թողու որ օտարներ յափշտակեն մեր
 ինչքերը. Տէ՛ր Յիսուս իր բարերար աջով պահէ պահ-
 պանէ այս օրհնեալ Տունը, Ազգին Ապաստանարանը:

ԱՅՐԳԱԿԱՆ — Տէ՛ր Հայր, այդ խօսքերը չե՞ն ա-
 խորժ հնչեր ականջներուս, որոնք կը սիրեն յաճախ
 դռնջել շեփորներու շոխնդներէն ու սուրերու շկահէն.
 ծարաւի՛ եմ ծարաւի՛. պատերազմի պատակէն կը
 տառապիմ. կ'ուզիմ ժա՛մ տռաջ կռուիլ մե՛ծ կոիւը,
 վճռակա՞նը, ջախջախել յամառ Յազկերտի գլուխը,
 որուն ըդեղը՝ կարծես թէ լեցուած ըլլար տարուշն-
 ներու մոխրովը:

ԴԵՒԹՅԱՆ — Դժոխքի կրա՛կը տանի, կրտեներու
 մէջ տապլակի այդ կրտեկին երկրպագուն, այդ պա-
 տահա՞սը քրիստոնէութեան:

ԱՅՐԳԱԿԱՆ — Է՛, հիմա՞ի՞նչ պիտի ընենք, մօ-
 տեցա՞ւ ատենը:

ԴԵՒԹՅԱՆ — Ի՞նչ պիտի ընենք, պիտի երթանք
 ներկայ գտնուինք. հան անշուշա տռարկութիւններ
 պիտի ըլլան, մենք պիտի հերքենք. ի հարկէ խո-
 չընդուներ պիտի դիզեն մեղի գէմ, մենք մէկդի պի-
 տի ընենք ու վերջապէս, այսօր, վաղուան չը ձգելով
 պիտի ջանանք ամենուն ալ ստորագրել տալ պա-
 տասխանը. որ արդէն քեզի ծանօթ է. Հայր Եղիշէ
 Ամաստունին շարադրա՛ծը: Լաւ գիտեմ որ Յազկերտ



մէկ երկու տողը գեռ աչքէ չանցուցած , պիտի կատ-
ղի , փրփրի՛ , գազա՞ն կտրի , և...

Ա.ԱՐԳԱԿԱՆ — Պիտի պատերազմ հրատարակէ .
ի՞նչ է արգէն մեր ուզածը , մեր փնտռածը : Կ'աղա-
շեմ , Տէ՛ր հայր , ժամանակը անչղ է , երթանք , եր-
թանք Արխւնին ու Յաղթանակին ձամբան , այս՝
կռուի՛լ պէտք է , յաղթե՛լ կամ մեռնիլ :

ՏԵՍԱԲԱԿԻ Ե

(ԾՈՒԵՇԱՆԻԻ , ԴԵ-+Ե-Ն-Ի-Ե-Ր ՌԵ-Հ-Ե-Ց
Յ-Ն-Ի-Ե-Ր Ն-Ե-Ր Է-Ն-Ի-Ե-Ց)

ՆԱԽՈՒԹՆԵՐՆ ՈՒ ԾՈՒԵՇԱՆԻԿ

ԾՈՒԵՇԱՆԻԿ — Այս՝ , հայր սպարապետ , յաղթե՛լ
կամ մեռնիլ , այսպէ՛ս ուխտեց Ծուշանիկ :

Ա.ԱՐԳԱԿԱՆ — (Յ-Ն-Ի-Ե-Ր-Ի-Է-Ն-Ի-Ե-Ր , Ճ-Կ-Ե-Լ-Ե-Լ) Առ
ուր էր որ :

Վ.ՄԻՋԱԿԻ (Հ-Ե-Զ-Ե-Ց-Ե-Լ) — Ապրիս , աղջիկո , ապ-
րիս , կ'օրհնեմ ուխտդ , եռանդդ սիրիմ , ո՞վ հօրդ
արժանաւոր պայտապատիկ , կեցցե՛ս միշտ , Մամիկոն-
եան Զարմին անուշահոտ ու գունագեղ ծաղի՛կը . . . :

ԾՈՒԵՇԱՆԻԿ (Հ-Ե-Զ-Ե-Ց-Ե-Լ) — Անուշահոտ
կամ գունագեղ , արժանի չե՛մ կոչուելու , մինչեւ որ
իմ սեռիս պատիւը չը փրկեմ , մինչեւ որ՝ Ակուած
քոյրերուն , հայրենիքիս ամրիծ կոյսերուն վրէժը չը
լուծեմ . այն ատեն միայն իրաւունք կըստանամ Մա-
միկոնեան տան ծաղիկը կոչուելու , երբ որ վազեմ
գա՛շտը պատերազմի , խառնուի՛մ քաջերու երամին ,
քաջարա՛ր կռուիմ ու , եթէ պէտք ըլլայ , մեռնիմ .
հայրենեաց համար զսուսպին երանի՛ . . . անմահու-

թիւն է ան, ոչ թէ մահ:

Ա.ԱՐԳԱՅԱՆ (Կողմանական գործադիր քայլութեան համար) — Երանի՛ թէ այդ քու զգացումներուդ կէսին կէսը, քառորդին քառո՞րդը ունենար . . . մայրդ . բայց, հօգի՛ս, զուն քիչ մը համբերէ՛, հոս կեցի՛ր, տաե՛նը կայ. այս անգամ ես մինակ երթամ, լուծե՛մ վրէժը բիւրաւորներուն. իսկ զուն, հոս կեցի՛ր, մօրդ քով, զինքը մխիթարէ՛, սրտապնդէ՛. ան շա՛տ կարօտ է քեզի պէս խորհրդականի մը. (Պահանջման Տ. Դէռնադին) այնպէս չէ՞ Տ. Հայր:

Դ.ԵԽՈՒԹԻՒՆ (Եռականին) — Այս՝ այս՝, հոս կեցի՛ր, աղջի՛կս, Աստուծով, Հայոց սպարապետ հայրդ՝ յաղթութեան դափնիներով պիտի դառնայ և վարձատրէ քեզ (Ճոշելով) ուրիշ կերպով, զուն աղօթք ըրէ՛ որ շուտով վերջանայ մեծ կոիւր, որ դեռ չէ՛ սկսեր.

ՇՈՒՇԱՆԻՄ (Ահանձեւ, Քը դ-Հ-Ն) — Խմ վարձատրութիւնո՝ պատերազմի դաշտին մէջ պահուած է. իմ պատկս՝ (Ք-ը Հ-ը Ձ-ը Ե-ը Ա-ը Շ-ը Վ-ը Ե-ը) ա'յս է, ո'յս դրօշակը, զոր ձմեռ զիշերներ հոկելով ու հոկելով ասեղնագործեցի, զիտե՞ս, Տէ՛ր Հայր, ո՞րքան երգերով նուիրագործուծ եմ ես այս խորհրդաւոր դրօշակը, Հայրենիքիս սուրբ նշանը. չէ՛, չէ՛, ո՞վ կրնայ զատել զիս առկէ:

Դ.ԵԽՈՒԹԻՒՆ (Եռականին) — Սանդուխառ ու Հոխախիկ կոյսերը քեզե բարեխօս ըլլան, կարմիր վարդանին հարազա՛տ աղջիկէ:

ՇՈՒՇԱՆԻՄ (Դէռ ի-ա-դ-է-ն) — Միթէ ես չե՞մ զիտեր սուր շարժել, նիզակ նետել, աղեղ լարել, աշտանակել, չէ՞ որ մարզող մանկութիւնս անցուցի այդ մարզանքներով, հիմայ տամնավեց զարուններովս չե՞մ կընար աւելի վստահ ու անվեհներ քայլով նետ-

ուիլ պատերազմին ասպարէզը . . . , Մի՛ վախնար, հա՛յր, մի՛ վախնար երբէք ինծի համար. ես կը սիւրեմ արիւնը, թշնամիին արիւնը . . . ի՞նչ . . . կարելի՞ է որ փակուխմ բանտուխմ թափուր ապարանքիդ խորը, մինչդեռ գուրսը՝, հայ քաջ եղբայրներուս զնդերը շարժման գրուած են. շեփորի գոռ ու գոչին ո՞ր ականջը կրնայ խուլ մնալ, ո՞ր սիրտը չտրոփեր, երբ մարտին հրաւիրակը հնչէ, երբ արեւի տակ շողջողան զէնքե՛րը, երբ ճակատամարտի փոշին սամպոտէ կապոյտ երկինքը, այն ատեն, ես հոս, աւերակի բուխճակ մը, ապարանքիդ անխօս ու ցուրտ կամարներուն ներքեւ գեղերիմ, վայեմ: — Ո՛չ, ո՛չ, հա՛յր, յաւիտեան ո՛չ, ե՛ս ալ զինուր եմ հայրենիքիս, ուխտեալ զինուրուհի մը. քեզի՛ պիտի հետեւխմ, շուքիդ պէս, պիտի քովէդ չը զատաւիմ, վահանիդ քով վահան պիտի բռնիմ, պիտի չհեռանամ քովէդ ու հետդ պիտի . . . մեռնիմ: (Տեսաբանին մէջ ուղիղ է ուղիղ, ուրուղին էր ուրուղ, ուրուղ ու իւղին):

Ա. ՅԻՒԹՆԵԳ (Նոյելի ենոր) — Հանդարտէ՛, աղջի՛կս, հանդարտէ՛, ամէն բան կարդի կը մտնէ, միայն գունքիչ մը համբերէ՛, գնա՛, հանդիստ ըրէ՛, մի՛ յուղուիր ու մեզ մինակ ձգէ՛ հոս. (Ծառաբանի, շինուած, իւշտենայ, իւշտեն ոչը Տ. Դեռադին և հարը միւս դլանելու, ուրուղին էր հետաւոյ, ուրուղ էրլիք):

Ա. ԱՐԴԱՐԵԿ — Ե՞ն ուրեմն, Վարդան, արտաքին կնձիռները չէին բաւեր. քիչ էին մեր շնորհալի իշխաններուն վատութիւնները. քիչ էին մեր վասակի կուտակած բարդութիւնները, Յազկերտի պոռչքտուքներն ու սպառնալիքները, ու հիմայ, ներքին, ահաւոր արգելք մը կուգայ կեցընել ընթացքդ, վար-

դա՞ն . . . : Ես հիմայ երկու սուրբ միջեւ կը տառանիմ . Զարուհիին յայտնութիւնները բաւական լուրջ են , մոժաւած կուտան ամեն ընտանիքի հօր . իրա՛ւ է , երե՛ց , նշանուած աղջիկս տունը մինակ ձգել չըլլար . ի՞նչ ընեմ . հետո տաճիմ . խեղճը պիտի չը կրնայ տանիլ պատերազմին մինչեւ վերջը . ա՛խ , որչա՛փ սուղ ես , ո՞վ աղատութիւն . կեանք , ընտանիք , ըստացուածք , ոչի՞նչ են քու քովդ . ամեն բան որ ունի քաղցրութիւն մը , պէտք է ոտքի տակ առնուի . պէտք է մոռնալ կապերը , յիշատակները . մոռնա՞լ պէտք է ամեն բան . ուրանա՞լ անցեալը , կոխկատել ներկան ու թաղե՛լ ապագան , պէտք է նետուիլ մահուան ասպարէզը , երթա՞լ պէտք է Ազատութեան արիւնու ճամբան :

Ա.ՍԻԹՆԴԻ — Հո՞ն կը հրաւիրէ զմեզ մեր Փրկի՛չը . . . :

Ա.ԱՐԴԱՐ — Հո՞ն կը կանչեն իմ պանծալի նախնեացո վեհափառ հոգիները . . . :

Ա.ՍԻԹՆԴԻ — երթա՞նք ուրիմն , երթա՞նք , քա՞ջ սպարապետ . (Ղեռադ Դուռը ի՞նչ , եռե-էն Վ.Ռ.Ռ.՝) :

Ա.ԱՐԴԱՐ (եռե-էն եռն-ըն-է) — Այս' , երթա՞նք , բայց որի՞ յանձնեմ կեանքիս վարդը , Շուշանիկս , որ կրակուրոց , սէ՛կ աղդարար նշանիս կըսպասէ , ձիուն նիւսը նետուելու և ինէ առաջ արշաւելու համար : Երթա՞նք , երթա՞նք : (Վ.Ռ.Ռ.՝ ա Ղեռադ իւ Բ.Խ.է) :

ՅՈՒՇԱԿԱՆԻ (Բն-է , լե-էն ա՞ս ուսէ-իւ) — Ալ կառկած չունիմ , պիտի ե՛ս ալ երթամ պատերազմի . (Ղեռադ ուսէ-իւն էս- , է-ուսէ-ը-ն-ու-ն-էն էն) այս' , ե՛ս պիտի բռնեմ քեզ , իմ գեղեցի՛կ ձեռագործու , ո՞վ հայրենիքիս պաշտելի պատկեր , երազներու սպակը , դրօշա՞կդ Մամիկոնեան . (Պէտէն իւ շ-ը-է-է , չ-ը-լ-ո-ն-ո-ն-է իւ ն-ո-է ու-ը-լ-ո-ն-է էս-ո) չէ' , ուրիշ ո՞վ պիտի համարձակի քեզ

բարձրացնել իր թեւերուն վրայ, (յոհաննէ յոհաննէ) մանաւանդ, երբոր, յաղթական վերադարձով մը, հօրս քաջամարտիկ զաւնդերը, ուազմական երգերով մտնեն ազատագրուած հայրենիքիս ծո՛ցը. այն ատեն, ես առջեւէն պիտի քալեմ, քեզ ձեռքերուս մէջ պինդ բռնած ու զլխուս վերեւ յարձրացուցած, երգելով ու պարելով, մինչդեռ մայրս, մեր գղեակին աշտարակէն պիտի դիտէ մեր ա՞նցքը . . . (իսրայէլական երաշտական): Կարիճներու գունդերուն մէջ պիտի կռուիմ ու վատերը պիտի զարհուրին . . . (Հովհաննէ և Հովհաննէ) Բայց եթէ հայրս, անսալով մօրս արցունքներուն, չը գործադրէ իր խոստումը, ի՞նչ պիտի ընեմ . . . (Հովհաննէ և Հովհաննէ և Հովհաննէ) Ո՞չ, առ չի կրնար ըլլալ հայրս ուր՝ ես հո՞ն . . . (Հովհաննէ և Հովհաննէ):



ՊԱՏԿԵՐ Ա.

[Արտաշատի արքունիքը ընդարձակ դահլիճն մը]

Ցովսեկի Կարողիկոս , Սահակ եպիսկոպոս , Ռէօսունի , Նախակոպոսներ ու Քուեպիսկոպոսներ , Նախարարներ , Խեխաններ , Վասակ Սիւնի . յետոյ Վեւոնդ Երեց ու Վարդան Մամիկոնեան :

ՅՈՒՆԻՔ ԿԱԹՈՂ. — Սրբազան եղբա՛րք իմ՝ ի Քրիստոս , որդեա՛կք իմ իշխանք և նախարարք Հայոց տշխարհիւ . աստ գումարուեցանք ըստ փափաքանաց մեր սիրեցեալ հօտին : Գիտէ՛ք , ո՞րքան կարեւոր է այսօրուան ժողովը , որուն մէջ պիտի վըճռուի մեր ազգին ճակատագիրը : Ամենուն ծանօթ է Վզրուկի հրովարտակին պարունակութիւնը . կը մնայ հիմայ պատրաստել պատասխանը , Հայոց Աշխարհիս եկեղեցական ու աշխարհական պետերուն ու իշխանակրուն համահան հաւանութեամբը . արդ , խօսեցէ՛ք , ի՞նչպէս արժան է պատասխանել :

ԱՅԱՀԱՆ ԵՊԻՄԱՆ. — Ս . Հայրապետ , վզրուկին հրովարտակը ծայրէ ծայր անարգա՛նք մըն է մեր կրօնքին ու հաւատքին դէմ , շիտակը՝ չա՛րժեր պատասխանել :

ԵՊԻՄԱՆՊՈՅՍՆԵՐԸ. — Մոլեռանդ գրուածք մըն է

ՔՈՐԵՊԻՄԱՆՆԵՐԸ. — Զըսդաշտի փուձ դենին ջատագովա՛նքը :

Ա.Ա.ՍՈՅԱ. — Անարգանք , մոլեռանդ գրուածք , ջատագովութիւն , բառե՛ր են բառե՛ր , որոնց համար

ժամավաճառ շըլլա՞նք , հիմա խնդիրը պատասխանին վրայ է , գրաւո՞ր թէ անձամբ , ա՛ս պէտք է որոշել :

ՅՈՒԱԿԵՎ ԿԱԹՈՂԻ . — Սիւնեաց իշխանին իրաւունք կու տամ , խնդիրը պատասխանին վրայ է , բայց , բատ իս , անձամբ երթալ պատասխաննել վտանգաւո՞ր է , գրաւոր պատասխան մը զրկել լուազո՞յն է :

ԱՐՄԵՆԻՔ . — Գրաւո՞ր պատասխան , գրաւո՞ր .

ՅՈՒԱԿԵՎ ԿԱԹՈՂԻ . — Լա՛ւ , միայն , քիչ մըն ալ սորտակ՞նք , մինչեւ որ հասնին Ղեւոնդ երէցը , Վարդան Մատիկոնինեանը , որոնցի՞ն երկուքի՞ն ալ կարծիքը պէտք է առնել . անոնք աւելի՛ լաւ ուսումնափրած են հայրենիքին վիճակի , ժողովրդականութիւնն ալ շատ ունին , ի՞նչ կ'ըսէք , չըսպասե՞նք իրենց :

Ա.Ա.Ա.Ա.ԿԱՆ . — Արդեօք աեզեկութիւն չունի՞ն . չէի՞ն հրաւիրուած , ինչո՞ւ ուշացան :

ՅՈՒԱԿԵՎ ԿԱԹՈՂԻ . — Զը հրաւիրել կ'ըլլա՞ր , հիմա կը հասնին : Սպարապետ Մամիկոնինեանին պատասխանը ստացած եմ , պիտի գայ , ներկայ պիտի գտնուի ժողովին , նոյնպէս Ղեւոնդ երէցը . թերեւ արդէն արքունիքը մոռած են . (ունի սունչայ) . աեր իւ ժունչն ուրբան ու Ղեւոնդ , կ-ը-դի-ս-էն ոչը կ-ունչն , շուշին-ի բ-ը-լե-լը իւ նոյն) . Սպարապե՞տ քաջ , ժողովին նպատակը ծանօթ է կարծեմ , յարմար գտնեցի՞նք որ պարտ ու պատշաճ պատասխան մը արուի վզրուկին , ի՞նչ է ձեր կարծիքը :

Ա.Ա.ԲԳԻԿԱՆ . — Իմ կարծիքո՞ւ պատռել հրավարտակը , հաղորդել իրողութիւնը՝ Տիզրոն , ի՞նչ հարկ դիւանագիտական վագիկանկատումներու և ծաղրելի ձեւարանութիւններու :

ՅՈՒԱԿԵՎ ԿԱԹՈՂԻ . — Դուք ի՞նչ կը խորհիք , Ղեւոնդ երէ՛ց :

ԱՆԻՌԵԴ — Ես, Ա. Հայրապետ, Սպարապետին համամիտ եմ, ի՞նքը գիտէ աշխարհիս իրական զօրութիւնը, ի՞նքը միայն կրնայ խօսիլ հեղինակութեամբ, (Յ-յա Բ-ը-ը-ը-ց-ն-ե-լ-ը, Է-ժ-ո-ո-ո-ո-է-մ, Ա-ռ-է է-ն-դ-ն-ը) Տիղրոն իշխող Յազկերտը՝ չի կրնար իշխել հս, բանագատել մեր հազիները, իշխել մեր սրտերուն, որոնց միա'կ իշխողն է մեր Տէր Փրկիչը. այս', թագաւորաց թագաւոր կ'ըսուի, կայսր մըն է առենազօր, տիեզերքը գողացուց, բայց իրաւունք չունի բանարարելու մեր խիզզը. այս աշխարհիս տէրն է, բայց ոչ երբէք հանգերձեալինը... թո՛ղ տեղը ծանր նստի....

Ա.Ա.Ա.Ա. (Հենոս) — Գիտենք, երե՛ց, քաջ, ոլերձախոս քարողիչ էք. բայց, կ'աղաչինք, քարողները չե՛ն որ պիտի ճամրու բերեն Միհրներուէն Վզրուկը, ձեր այդ խօսքերը՝ խորաններէ լուռելիք պատպամենք են. իսկ մենէ պահանջուածը՝ պատասխան մըն է, ընդունող կոմ'....

ՅՈՎ.ՍՒ.Փ ԿԱԹՈՂ. — Ի՞նչ, Սիւնեաց իշխան, պատասխանը գետ որոշ չէ, չոլիտի մերժենք Վզրուկի հրովարտակը:

Ա.Ա.Ա.Ա. — Ես ի՞նչ ըսի, կոմ' պիտի մերժենք, կոմ' պիտի լնդունինք, ես բա՛ն մը չեմ գիտեր, ժողովին կամքն է, ես պիտի համակերպիմ իր որոշումին:

ՅՈՎ.ՍՒ.Փ ԿԱԹՈՂ. — Չեմ կարծեր թէ ժողովին մէջ զանուին այնպիսիներ որ գետ տարակուախն ուըրուելիք պատասխանին խմատին վրայ:

Ա.Ա.Բ.Ի.Ա. — Ես ըսի, պատասխանը՝ պատռե՛լ է հրովարտակը, այլապէս չե՛նք կրնար արտայայտել ժողովուրդին սրտմտութիւնը:

Ա.Ա.Ա.Ա. — Սակայն, աւելի լաւ չէ՝ նախատեսել ամեն բանի վախճանը :

ՅՈՎ.Ա.Ֆ. — Սիրելինե՞ր, պարտադ բա՞ն է Յաղկերտէ շնորհ սպասել ան միտքը գրած է ջնջել քրիստոնէութիւնը, բովանդակ մարդկութիւնը ձուլել, հայութիւնը վերցնել աշխարհիս երեսէն։ Արդ, թողո՞ւնք որ գործադրէ իր գաղանային ծրագիրը. փակե՞նք եկեղեցիները, Տիզրան դրկե՞նք բանալիները։

Դ.Ա.Ա.Ա. — Քահանայ, վարդապետ, եպիսկոպոս, դնեն՞ք սրածայր գդակը, քուրմերուն փաթթոցը կապե՞նք գլուխնիս. Բ՞նչ կ'ըսէք, վասա՛կ իշխան։

Ա.Ա.Ա.Ա. — Ես բա՞ն մը չեմ գիտեր. միայն թէ չուտ դրկենք պատասխանը կամ անձամբ տանինք։

ՅՈՎ.Ա.Ֆ. ԿԱԹՈՂ. — Զարմանալի՞ բան. միենոյն առաջարկը կը բերէք գարձեալ. չէ՞ որ անձամբ երթալը վտանգաւոր է ըսուեցաւ։

Ա.Ա.Ա.Ա. — Շա՛տ աղէկ, զրաւոր թո՛ղ ըլլայ։

Ա.Ա.Բ.Գ.Ա.Ա. — Ո. Հայրապե՞տ, կը խնդրեմ, թող տուէ՞ք ինձի համառօտ մը պարզել աշխարհիս ներկայ վիճակը և ծանուցանել հրավարտակին ներքեւ պահուած գաղտնիքը, այն ատեն՝ յամոռողը թո՛ղ յամափի, տակաւին գո՞ւթ սպանէ Յաղկերտի պէս բռնաւորէ մը։

ՅՈՎ.Ա.Ֆ. ԿԱԹՈՂ. — Խօսքը՝ Մամիկոնեան սպարապետին է. խօսեցէ՞ք, խօսեցէ՞ք, Մամիկոնեան նախարար։

Ա.Ա.Բ.Գ.Ա.Ա. — Հա՛րք իմ և աեա՛րք. գիտէ՞ք ինչ համար մեր երկիրը դրկուած է Դենշապուհ մարդպանը, Յաղկերտի հաւատարիմ հարկահաւաքը. չէ՞ որ մարդահամարը պատրաստելու և ժողովուրդին տուր-

քերը թեթեւ ցնելու պաշտօն ունիմ կ'ըսէ . շատ լաւ , դուք ասոր կը հաւատա՞ք . ես կրնամ ապացուցանել թէ Դենչապուհի պաշտօնը բոլորսզին տարրեր բնութիւն մը ունի , որովհետեւ

1. Մարդահամարի պատրուակին տակ՝ Եկեղեցին աղաւութիւնը բռնաբարեց ,

2. Վանքերու մենակեցիկ ճգնաւորներն աւ անցուց մարդահամարին մէջ ,

3. Աւելի՝ ծանրացուց աշխարհիս հարկը ,

4. Ի՞նք էր որ պառակտումի որոմ ցանեց նախարարներուն միջեւ և ամէն տուն :

5. Որ վատագոյնն է , քրիստոնեաները հայրաբար կտռավարող հայ հազարապետը զրապարտութիւններով պաշտօնանկ ընել տուաւ ու տեղը կարգել տուաւ Պարսիկ մը , հետը մագպետ դատուս' ը մըն աւ որպէս զի մեր եկեղեցին վարկարեկին :

Այս , այս բոլոր չարիքներուն ազրիւրը՝ Դենչապուն եղաւ . ու երբ տեսաւ որ իր բոլոր մեքենայութիւնները գերեւ ելան , Հայաստան աշխարհու ամբաստանեց Պարսից Դուռը , ասկէ՝ այն հրավարտակը որուն ոճը ցոյց կուտայ արդէն թէ՝ ի՞նչ սեւ , ի՞նչ աղտոտ հոգիէ բխած է ան . քուրմերուն ու քրմապետներուն զրգումով ու իրենց գիւտական գենին ներշնչումովը զրուած է . ուրեմն զեռ ի՞նչ կը սպասէք , հա՛րք իմ և տեարք . չը պատասխանէ՞ք :

ՂԵՒԹՆԴ ԵՐԵՅ — Ընդունի՞նք մազդէութիւնը , հրաժարի՞նք մեր սուրբ հաւատքէն , պաշտէ՞նք կրակը , մեր մատզաշ սերունդը քուրմերուն յանձնինք . ամուսնական սուրբ անկողինը պղծե՞նք բազմակնութեամբ . եղբայրը քրո՞ջ հետ կարգուի . չը վառի՞նք ծիւղերն ու քակորները , ձեռքերնիս զումիզո՞վ

լուանք . Եկեղեցւոյ եօթին Ա . Խորհուրդները փոխա-
նակե՞նք արեւապաշտութեան ծաղրելի ձեսերուն հետ
... , Խոսեցէք , Սիւնեաց իշխան՝ , զո՞ւք խօսեցէք
ու մինք մտիկ բնե՞նք :

ԳԱՎԱՅԻ — Ես հակառակը չեմ պնդեր, միայն կը յիշեցնեմ որ նոխ խորհինք, ապա գործենք. շատ փափուկ խնդիր մըն է, երկրին կեանքին ու մահուան խնդիրը:

ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏ. — Այսուհետեւ այսուհետ է խոհեմարդիկությունը:

ԵՊԻՄԱՋՊՈՄՆԵՐ. ՔԱՐԵՎԻՍԱՋՊՈՄՆԵՐ — Խոհեմութիւնը՝ բացարձակ մերժաւմն է, պարտ ու պատշաճ հերքում մը զրկել:

ԱՄԵՆՔԸ — Այս՝, այս՝, այնպէս է, այնպէս :

4.0.00.4 (*У-р-р-р-р*)—*ինչո՞ւ չէ, այնպէս թող ըլլայ :*

ԴԵՄԱՆԴ — Ս. Հայրապետ, վերջաբանը պէտք է խնամագ ըլլայ:

Դ.ՍԻԱՆԴԻ — եթէ յարմար է, մեր Ա. Հաւատքին ճշմարտութիւնը ջատագովելիէ ետքը՝ թո՛ղ աւելցուի. «Այս հաւատքէս մէ՛կը չի կրնար խախտել մեղ. ո՛չ հրեշտակիները, ո՛չ մարդիկ, ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ ջուրը, ո՛չ ալ գառն ու սոսկալի տանջանքները։ Մեր ինչքը ձեռքդ է, ըրէ՛ ուղածդ, եթէ զմեկ այս հաւատքով թողուս՝ այս երկրի մէջ քենէ՛ զատ ուրիշ տէր չե՛նք ճանչնար ու երկնքի մէջ ալ՝ մեր Յիսուսի Քրիստոսի հետ՝ ուրիշ Աստվածած չե՛նք փոխեր, քանի որ ուրիշ Աստված չիկա՞յ. իսկ եթէ տակաւին յամափիս, ահաւատիկ մանք, շուտ ըրէ՛ ինչ որ կ'ուզես։

Գ.Ա.ՍՈՅԱՆ — Հերիք չեղա՞ւ, դեռ կա՞յ։

Դ.ՍԻԱՆԴԻ (Նու Բագալ իւ շուշունչիկ) — Քենէ տանճանք, մենէ յանձնառութիւն, քու սուրդ՝ ու մեր վիզերը. ի՞նչ, մենք աւելի լա՞ւ ենք քան մեր նախորդները, որոնք իրենց կեանքը զոհեցին այս հաւատքին վկայութեան համար։ Եթէ մենք անմա՞ն իսկ ըլլայինք, կ'արժէր մեռնիլ Քրիստոսի սիրոյն համար. ի՞նքը չէ՞ր որ զմեղ մահէ փրկելու համար՝ ի՞նքը մեռաւ, ի՞նքը՝ որ անմահ էր։ Ալ դուն, ով արքայ, մի՛ հարցուփորձ ըներ, մեր ուխտը՝ մարդու հետ չէ որ խարբուած ըլլանք, Աստվածոյ հետ է, անքակտելի, անջնջելի ուխտ մըն է, պիտի տեւէ հիմայ, յետոյ, յաւիտեա՞ն

Ա.ՄԵՆՆԵՐԸ — Ուրիշ պատասխան չուզեր, ո՛չ աւելի, ո՛չ պակաս։

ՅՈՒ.Ա.ԽՈՎԱՉՈՎԸ. (Ուրիշ կ'ելլէ, բայց ժաշական-ները նշան է շնչն) Ուխտենք, սիրելիք իմ, ուխտենք մեր կեանքով ու մեր մահով հաստատ մնալ մեր այս որոշման վրայ։

ԱՄԷՆՔՐԵ — Կուխտենք ու կերպնունք հաւասարմութիւն :

ԳԵՏԱԿՆԴԻ (Խ-12 Հ-13 Բ-14) Անկցի՛ Ուժմիզգը,
Խառարթի՛ Միհր արեւը:

ԳԱՐԳԱՆ — Կեցեց պատերազմը, կեցեց և պատերազմը:

ԱՄԵՐԻՔ — Կեցցէ՛ միր հաւատքը (կ-բ-ի-ս-ը) կ-ս-ո-ւ-ն-է՛ կ-ս-ո-ւ-ն-է՛, գ-ն-ի-ն-է- չ-ո-ւ-ն-ի-ն-է՛ կ-ս ս-ը-դ-ո-ւ-ն-է՛ կ-ս-ո-ւ-ն-է՛:

($\cdot I - x - \frac{1}{2} - y$ in \mathbb{H}^3)



U P U P F.

[Տիգրոսի մէջ պարսկական արթունիքը]

S t u d y u n i t .

քունիքը, կարգ մը դռւշակներու, աստղաբաշխ քուրմերու զործիքը, խաղալի՛քը դարձեր եմ.... Ե ցնորքներու աշխարհ, ի՞նչ է թագաւոր մը. — լարուած աղե՛ղ մը, լարաղին ձեռքին մէջ կը թրթուայ.... Այսքան տարիներ շարունակ կռուեցայ, դեռ կը կռուիմ, ու պիտի կռուիմ, դարձեալ պիտի կռուիմ, մինչեւ որ բովանդակ աշխարհը զիս իր բացարձակ տէ՛րը ճանչնայ, ու չպիտի դադրիմ կռուելէ՛ մինչեւ որ աչքերո՛վս չտեսնեմ հոկայ Բիւզանդիոնի պարիսպներուն կործանումը՝ պարսկական բանակներէն, ի՛մ ոտքերուս ներքեւ: Բայց այդ ամե՞նը, ինչո՞ւ, խե՛զձ Յազկերու, այս ամե՞նը, ի՞նչ երեսով խստովանիմ, Դենպետի մը քմայքին համար. Յազկերու պիտի յազթէ, պիտի յազթէ, ինչո՞ւ, որպէս զի գենապեար, Զբագաշտի փախանորդը, երաշխաւորէ իր յաւիտենական իշխանութիւնը, խնամակալութիւնը՝ արքայից արքայից արքային, Յազկերուի վրայ.... Երկրի վրայ ատրուշան ու արքունիք, Երկնքի մէջ՝ Որմիզդ ու Արհմին, Բարին ու Զարը. ինչո՞ւ նոյնը չըլլոյ իստիրապետած երկիրներուս մէջ ալ կ'ըսեն.... ի՞նչ, ի՞նչ կը նշանակէ տիրել. ո՛չ, ո՛չ, տիրել բա՛ն մը չի նշանակեր. տիրել կայ՝ հողին, տիրել չի կայ՝ հողիներուն. ա՛խ, ճիշդ ա՛յս է Հայոց պարագան: — Այս ա՛զգը, զարհուրելի՛ զանգուած, ծերացուց զիս. աս ի՞նչ յամառութիւն է: Ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուր, ո՛չ հուր, ո՛չ ջուր, ո՛չ մէկը խախտել կրնաց իրենց հաւատքէն: (Յ-Ն-Կ-Ե-Շ-Հ-Ա-Ր-Գ-Հ-Ն) Բայց ինչո՞ւ հալածել այսպիսի տոկուն ու արի ժողովուրդ մը: Այս Գահիս վրայ բազմողներէն մէկը չէ՛ր արդէն որ այս ազգին չնորհեց փառաւո՛ր հարստութիւն մը, Արշակունեաց թագաւորութիւնը,

սակայն, աւազ, նոյն այս Գահին վրայ ուրիշ բաղմող մը, իմ փառապանծ նախորդս չէր որ գեռ նոր երէ՛կ խլեց այս ազգէն իր անկախութիւնը . . . , նուաճել ուզեց այս աննուաճելի ցեղը, կործանեց թագաւորութիւնը, պարզ մարզպանութեան մը վերածեց այդ երկիրը —Արամի, Արտաշէսի, Տիգրանի, Խոսրովի ու Տրդատի հայրենիքը . . . : Ու ես, Յաղկերտ, նախորդներէս ա՛լ աւելի մեծ ու տարրեր գործ մը կատարած ըլլալու խենդութիւնէն բռնուած, դենպետէն թելագրուած, կը փորձեմ յափշտակել այն ազնիւ ազգին առաջին ու վերջին հարստութիւնը, անկապտելի՛ն, խղճի ազատութիւնը : Դենպետը կ'ուզէ որ Հայե՛րն ալ Արեւը պաշտեն, հետեւարար, ե՛ս ալ պէտք է որ ուզեմ իր ուզածը. եթէ ո՛չ, իշխանութիւնս խախուտ է, խախուտ . . . : Գահիս ներքեւ անդունդ մը կայ, խորունկ, անյատակ անդունդ մը . մէջը նետուելու սահմանուած զո՞ն մը կայ. ե՛ս, ե՛ս եմ այն զոհը. ե՛ս Յաղկերտ, եթէ յանդգնիս ընդգղել, հետեւ Դենպետիս հրամանին դէմ, որ պատգամէ որմղպական . . . : (ՀՅՆ+ԵՅ և ՏԵՂ) Ափո՞ս, ափա՞ս քեզի, արտաքին վիթխարի վտանգները ծաղրո՞ղ Յաղկերտ, բա՞ն մը չես արժեր. ոչի՞նչ մըն ես գուն, ոչի՞նչ մը. ահա՛ ուժիդ սահմանը. կրօնքի ամբարտա՛կը կանգնած է քու բոլոր քաղաքական սաւառնումներուդ դէմ . . . : (ՏՐՊԱՎ, ԿՐՊԱՎ, ՅԱՎ-Հ-Դ-ԵՐԵՆ) թեւերս կոտրա՞ծ են, չպիտի կրնամ առաջտանիլ արշաւա՞նքս . . . : (ԵՒԵ-ԵՐ-Հ-Ն) Բայց ինչո՞ւ չկրնամ ընել ինչ որ կուզեմ. ինչո՞ւ կաշկանդ, կապկապուած մնամ կեղծաւոր քուրմերու, մոզերու և ասհնց վարդապետին, դենպետի՛ն ձեռքը . . . : Աւելի լաւ չէ Հայերուն կրօնքը պահպանել, իրենց հաւա-
վԱՐԴԱՆԱՆՔ

տարմութիւնը չը կորսնցնելու համար . ի՞նչ . քուր-
մերուն եկամուռները պիտի բազմապատկուին , վե-
հանձն աղջի մը կողոպուտափը . պիտի պարարտանան ,
պիտի գիտութան անոնք , բիւրուոր անմեղներուն
արեւան գնո՞վը . . . : (Դժայլ Տաճ խոչոյ քահեծնել Ազ) ;
Բայց ի՞նչ յանցանք ունին Հայերը . հարկերը կը վճա-
րեն անխափան . զօրք կուտան , գահիս , թաղիս ,
փառքի՛ս համար կը պատերազմին , ա՛լ ի՞նչ կ'ուզէք .
թողէք , աղա՛տ թողէք զիրենք . թող պաշտեն իրենց
նախահայրերուն պաշտա՞ծը . թո՛ղ ապրին իրենց սի-
րած կեսնեքը . բացառութիւն մը թող կազմէ Հայա-
տանը , ի՞նչ կըլլայ , իմ լայնածաւալ պետութեանս
մէջ . և արդէն այդ հրաշագեղ երկիրը բացառիկ
դիրք մը չունի՞ ռազմագիտական տեսակէտով . Հա-
յատանը չէ՞ Բիւզանդական կայորութեան բանալին ,
կոմիտասի կիրճերուն պահապա՞նը , իմ տէրութեանս
առենուած հարեւանը , հետեւաբար և ամենավտան-
գուո՞րը , եթէ շահագործել չը գիտնա՞մ . . . : Ո՞չ , ո՞չ ,
ոճի՞ր է , ոճի՞ր , այս աղջը ձեռքէ հանե՞լը . պէ՞տք է
հիմոյ կանչեմ վէզի՞րս , որ մօտէն կը ձանչնայ Հա-
յատանը . . . : (Դեբնոյ բառակ իւ լունէ) թո՛ղ գայ , թո՛ղ
գայ նայինք ի՞նչ խորհուրդ պիտի տայ . . . : (Քանի հը
յը +այլ կ'առնե իւ պառել որոն երին . ոյլ յեպոյ բառակ
իւ բայսէ , մնարեա Յաներոյ իւ քահեծներոյ բայսէն և .
մեռման , բերաման եռամ , հանեման իւ յառաջնոյ քայլուկ :

ՏԵՍԱՐԱԿԻ

ԹԱՂԿԵՐԸ , ՄԻՀՐՆԵՐԸ :

ՄԻՀՐՆԵՐԸ — Տէ՛ր արքայ , յաւիտեան ապրէ :

ԵՎԶԱՆՔԸ — Եկո՞ւր , Միհրներսէն , ի՞նչ լուր բե-
րիր , խօսէ՝ նայիմ :

ՄԻՋՐՆԵՐՍՆՀ — Լուրերուն լուրը, Տէ՛ր արքայ, Հայաստանէն

ՅԱԶԿԵՐԸ — (ընդհանուր) Հայաստանէն, ի՞նչ կայ որ

ՄԻՋՐՆԵՐՍՆՀ — Եկան հայ նախարարները, ուղղակի տարուեցան

ՅԱԶԿԵՐԸ — Ո՞ւր տարուեցան :

ՄԻՋՐՆԵՐՍՆՀ — Օտարներուն բա՛նտը :

ՅԱԶԿԵՐԸ — (հոգուածու) շիտա՛կ է, շիտա՛կ

ՄԻՋՐՆԵՐՍՆՀ — Դենապետին հրամանով :

ՅԱԶԿԵՐԸ — Անշո՛ւշտ, բայց (լըլէէն), մօտեցի՛ր լսեմ, աւելի մօտեցի՛ր :

ՄԻՋՐՆԵՐՍՆՀ — (աղած, կոսկածու) Տէ՛ր, Զեր Արեգակնաժամայլ Մեծութիւնը շա՛տ յուզուած կը գտնեմ. ի՞նչ տխուր բան կրնայ մթագնել Զեր արքայական արփիաճաճանչ ճակա՛տը . . . :

ՅԱԶԿԵՐԸ — Ոչի՞նչ. այս գիշեր քո՛ւնո փախաւ քիչ մը :

ՄԻՋՐՆԵՐՍՆՀ — Արքայից արքային արեւնե՛րը շատ. թո՛ղ Նորին Վեհափառութիւնը ներէ որ յիշեցնեմ թէ՛ Հայոց նախարարները . . .

ՅԱԶԿԵՐԸ — (ընդհանուր) Այս', կը յիշե՛մ, բայց այս գիշե՛ր :

ՄԻՋՐՆԵՐՍՆՀ — Երկի՞նք, ի՞նչ կը լսեմ, ի՞նչո՞ւ այս դէմքը գունաթափ. ի՞նչո՞ւ այս աչքերը մահանչոյլ. չարագուշակ նախազգացումներէ՛ կը տանջուի միտքու :

ՅԱԶԿԵՐԸ — Մի՛ վրդովիր, սիրելի՛ վէղիրս, մի՛ տագնապիր, այս գիշեր երա՛զ մը տեսայ :

ՄԻՋՐՆԵՐՍՆՀ — Բարեբաստիկ երա՛զ, կենդանի արեւով :

ՅԱԶԿԵՐԸ — Ի՞նչ արեւ. չար երա՛զ մը . . .

ՄԻԱԲՆԵՐՍՆՀ — Տէր արքայ... .

ՅԵԶԱՆԵՐԸ — (Ճ-Ն-Ի-Ն) Պալատիս արեւմտեան գրան առջեւ կեցած , կը դիտէի արքունական գրախա- տիս գեղեցկութիւնը . մօտերը , քանի մը քայլ ան- դին , տապարի ձայն մը զարկաւ ականջիս . մահա- սարանու ու պա՛ղ ձայն . տեսայ... .

ՄԻԱԲՆԵՐՍՆՀ — Միհր-Արեւ , բարի՞ն ըլլայ :

ՅԵԶԱՆԵՐԸ — Շատրուանիս եղերքին հոկայ կաղ- նին , որ կը հեծէր տապարին ընդհատ հարուածներուն ներքեւ . կաղնիին շուրջը թափոր բռնած՝ կը կաքա- ւէին պալատիս քուրմե՞րը . որբազան կրակը կաղնի- ին ստքը կը միսար , մինչդեռ տապարը կ'իջնէր դան- դաղ , ու ամեն իջնելուն՝ կաղնին , ջլածգային պըր- կումներով , տապալումի նշաններ ցոյց կուտար :

ՄԻԱԲՆԵՐՍՆՀ — Մե՛ծդ Որմիզդ :

ՅԵԶԱՆԵՐԸ — Ինկա՛ւ կաղնին վերջապէս , ծածկեց շատրուանին ջուրը , որ իսկոյն արիւն դարձաւ . տա- պարին գլուխը թաղուեցաւ բռնին մէջ . իսկ կոթը՝ ձեռքը մնաց Դենպետիս , որ ապուշ ապուշ կը նայէր մերթ կրակին , որ կը միսար , մերթ ջուրին՝ որ կ'ե- ռար . թափորը կը դառնար . մուխը բռնեց ամբո՞ղջ պալատին հրապարակը . . . :

ՄԻԱԲՆԵՐՍՆՀ — Ո՛վ Միհր ամենազօր , լուսաւո- ւորէ՝ խաւարը :

ՅԵԶԱՆԵՐԸ — Աչքերս խոցուեցան մուխէն . խեղ- դուխը բա՛ն մը չէր . հեռաւոր , եղերական ձայն մը կը հասնէր ու կը նուազէր ականջիս մէջ . «Ինկա՛ւ Տիզրոն , ինկա՛ւ Տիզրոն . մարեցա՛ւ Արեաց կարեւը» :

ՄԻԱԲՆԵՐՍՆՀ — Քա՛ւ լիցի , Տէր արքայ :

ՅԵԶԱՆԵՐԸ — Ու ես , քրտինքի հեղեղի մը մէջ , արթնցայ . գեռ կարծես թէ նո՞յն դամբանային ձայնն է որ ականջիս կուգայ ու կը սառեցնէ ըղիղա :

ՄԻՃՐՆԵՐՍԵՆ — երեւակայութեան ունացն խաղեր, Տէ՛ր արքայ. յաւիտենական է տիեզերակալ Յաղկերախ տէրութիւնը:

ՅԱԶԿԵՐԸ — Բայց տապա՞րը. բայց դենպե՞տը. բայց քուրմերուն թափո՞րը. մո՞ւխը, արիւն-ջո՞ւրը:

ՄԻՃՐՆԵՐՍԵՆ — Ի՞նչ մեկնութիւն կը հաճի տալ, Տէ՛ր արքայ, Զեր Մհծափառութիւնը:

ՅԱԶԿԵՐԸ — Մեկնութիւն... դենպետին գո՞րծն է:

ՄԻՃՐՆԵՐՍԵՆ — Կանչե՞նք, Տէ՛ր Արքայ:

ՅԱԶԿԵՐԸ — Տեղը մնայ, տեղը:

ՄԻՃՐՆԵՐՍԵՆ — Սակայն ի՞նչ կը խորհի արդեօք արքայից արքան՝ ձերրակալուած ու հոսքերուած Հայոց նախարարներուն վրայ. ի՞նչ պէտք է ընել:

ՅԱԶԿԵՐԸ — Առանց դենպետին Պա՛ն մը չենք կրնար ընել, ա՞ն բերել տուաւ, ա՞ն հիմա թող որոշէ ի՞նչ ընել պէտք է:

ՄԻՃՐՆԵՐՍԵՆ — Տէ՛ր արքայ, իմ ամենախոնարհ կարծիքովս, պարապ բան է այդ նախարարները հոս վար զնել, պահել. անդին ամբողջ երկիր մը, Հայաստանը, իր բերրի նահանգներով ու դրախտանման պարտէզներով, անիշխանութեան մատնուած, անապատի մը կը փոխուի. հարկերը ա՛լ չեն վճարուիր, որովհետեւ աշխատող ձեռքե՛րը կը պակսին. զօրք չե՛ն տար, որովհետեւ այս ընթացքով փախըստական աւտզակներու որջերը կը շատցընենք. մենք, մենք ենք տուժողը. իսկ Հայ ժողովուրդը մինչեւ իր վերջին շունչը յամառ, կառչած պիտի մնայ իր պաշտած Նաղովրեցի Հրեային, որուն սիրոյն համար հիմակուընէ լեռ ձոր ու անտառներն ինկած են աղնըւական ընտանիքներ, տիկիննե՛րն ալ, օրիորդնե՛րն ալ

ՅԱԶԱՆՐՑ — ի՞նչ գիտես . այդ իրողութիւններով չե՞ն մեկնուիր տապարին հարուածները : Ես այնպէս կը հաւատամ թէ՝ անսասան տէրութեանս կործանումը՝ Հայաստանի տապատամբութեան հետեւանքը պլիտի ըլլայ :

ՄԻՃՐՆԵՐՍՆՀ — Նոր բան չէ' (ՔԸ-Է՛ ԿԵՐԵՇՆԵ) տարինե՞ր առաջ զուշակուած է արգէն . մեր հիմերը քանդողը՝ մեր բռնած քաղաքականութիւնն է , մասնաւորապէս Հայոց նկատմամբ :

ՅԱԶԱՆՐՑ — Ո՞ր քաղաքականութիւնը :

ՄԻՃՐՆԵՐՍՆՀ — Կրօնային հալածա՞նքը :

ՅԱԶԱՆՐՑ — Դենպետի՞ն ըսէ' , գենպետի՞ն :

ՄԻՃՐՆԵՐՍՆՀ — Ո՞վ է գենպետը , եթէ չի վայելէ բարձր հովանաւորութիւնը Տիեզերքի տիրապետ Յազկերտին , Արքայից Արքային . հո՞վ է ան ու մոխիր :

ՅԱԶԱՆՐՑ — Սակայն այդ մոխի՞րը կուրցուցեր է մեր աչքերը . չե՞նք տեսներ խոկը , արգարը , լո՞յսը , խաւարներու մէջ կը խարխսափինը յաճախ :

ՄԻՃՐՆԵՐՍՆՀ — Մի՛ խռովիք , Տէ՛ր Արքայ , զիւրի՞ն է ամեն բան , երբ որ բարեհաճի Զերդ վեհափառութիւն :

ՅԱԶԱՆՐՑ (ԿԵՐԵՇՆԵ) — Ես կամք չունիմ , կամքերէ կախուած ի՞ր մը , զրօ՞ մըն եմ ես այսօր :

ՄԻՃՐՆԵՐՍՆՀ — Քա՞ւ լիցի , Տէ՛ր արքայ , ազգերը՝ ձեր ոտքին պատռանդա՞նը , Տէրութիւնները՝ զիմացդ զողացող գերինե՞ր են . Յազկերտի թազը՝ արեգակին ճառագայթներովը յեռուած է . մականը՝ ծովերուն ու ցամաքներուն վրայ կը տարածուի . նա ինքն է Յաղթողը , ի՞նքն է Անյաղթելին , միակ Տիեզերակալը :

ՅԱԶԱՆՐՑ — Բառե՛ր են բառե՛ր . ի՞նչ կուզես

ըսէ՛ . ե՛ս գիտեմ իմ ի՛նչ ըլլալս , ու շատ լա՛ւ զի-
տեմ . թո՛ղ , Միհրներսէ՛ն , թո՛ղ տուր հիմայ ունայն
խօսքերը . դառնա՛նք հիմայ մեր խօսքին . այդ գըժ-
րադդ նախարարներուն համար ի՛նչ կը խորհիս . ի՛նչ
պիտի ընենք . . .

ՄԻՃՐՆԵՐՍՆՀ — Դենպետը կանչել տա՛նք , թո՛ղ
գայ մեզի յայտնէ Աստուծոյ կա՛մքը . գործադրե՛նք
այդ կամքը , որպէս զի չրլա՛յ թէ յետինը չար ըլլայ
քան առաջինը :

ՅԱԶԱԵՐՑ — Այնպէս է , այնպէս , Դենպետը
թո՛ղ գայ , տեսնե՛նք , ի՛նչ պիտի ընենք : (Միհրներեն
Քերտ Քերտ Առաջաւոր Խուճան Խուճան) :

ՅԱԶԱԵՐՑ (ՀՀ-Ի) — Խե՛զն վզրուի . ինձի պէս ի՛նք
ալ բռնուեր է մոլեռանդութեան ախտէն . . . առանց
Դենպետի չի կրնար ապրիլ , ո՛չ ալ իր կարծիքն ունի ,
իր սեփական կարծիքը . Դենպետը միտյն գիտէ ա-
մեն բան . (ՀՀ-ՀՀ-ՀՀ) թշուա՛ռ կառավարութիւն , ո-
րուն սանձը կրօնի պաշտօնէի մը ձե՛ռաքը յանձնուեր
է . ով իմ թշուառ կառավարութիւն : Ես գահիս
վրայէն . . . (Միհրներեն Կերտ Խուճան) :

ՄԻՃՐՆԵՐՍՆՀ (ՔԵՐՏԱՎՈՐ ԽՈԽԵՐՀԱՆՔ) — Տէ՛ր
արքայ , հիմայ կը մտնէ . Դենպետը :

ՅԱԶԱԵՐՑ (ԵՐԵՎԱՆ) — Կ'իշխեմ ծովուն ու ցա-
մաքին . իսկ Դենպետը :

ՄԻՃՐՆԵՐՍՆՀ — Աշո՛ , հիմայ պիտի գայ :

**ՅԱԶԱԵՐՑ (ԳՀԵՐ ԵՐԵՎԱՆ , ՀԵՂԱՆԵՒՆՔ Է՛Ր ՀԵ-
ՆԵՐՔԱՆՔ)** — Կ'իշխէ ի՛մ հոգիիս , ի՛մ խիղճիս , ի՛մ
կեսնքիս , ի՛մ էսութեանս ու իմ գահիս . այս՛ , Դեն-
պետը կ'իշխէ թագի՛ս ալ , տէրութեանս ալ , բովան-
դա՛կ տիեզերքին :

ՄԻՃՐՆԵՐԾՆՀ (ՀԱՌ ԲԱԳԻ-ՀԱՌ) — Ո՛չ երբէք , չեմ

կընար ես ընդունիլ ատանկ բան մը . ես որ վէզիլն
եմ Արքայից Արքային ու Նորին Վեհափառութեան
հաւատրիմ արուաքը . . . :

ՅԱՀԱՆՐԵՑ — Դուքն կըսես այդպիէս . բայց ես
ինքզինքս չեմ ճանչնար . չեմ գիտեր թէ ո՞վ եմ . և
ի՞նչ եմ :

ՄԻԱՅՆԱՐԾՈՒՆ — *Տէ՛ր արքայի, (Ն-յեւլ բէղի բուշ)*
ահա' կուզայ, ահա' կուզայ (*Գէն-յեւլ շահ բուշ*) :

ՏԵՇԱԲԴԻ 9.

ՆԱԽՈՐԴՆԵՐԸ, ԴԵՆՊԵՏԱՆ

ՕԱՀԱԵՐԸ (ՀՐԱՀՐԱ-ԼՔ) Ի՞նչ ալ սիրեցեալ, (բ-ըշը
Յ-Ե-Ն-Ե-Լ) — Եւ դուն, ո՞վ իմ տէրութեանս զահանը,
ո՞վ ըստաւ, ի՞նչ լուր:

ԴԵՐԱՊԵՏՔ (Հանդիպութեան և Խորհրդութեան) — Այսօր
Արեւելքը կը խայտանայ. Հիւսիսի վայրենիները գարձի
եկան. անմահ Արեգակը յաւիտենական տաճարին
գմբեթէն կը ժպտի, իր կենսատու ճառագայթները կը
սփռէ արիզերքին խաւարակուռ անկիւնները, կեանք,
ուրախութիւնն, յո՛յս, երջանկութիւնն ու գիւցաղ-
նութիւնն կը բաշխէ իր երկրագուներուն . . . : Ահա-
ւասիկ Արեւեմուտքէն գունդագունդ կը գիմեն Արքա-
յից Արքային ոտքը, Տիգրո՞ն կը խոնին հեթանոս
իշխանները . . . :

ԵԱԶԻԵՐՏ — Ո՞ր իշխանները կ'ըստ :

ԳԵՐԱՊԵՏ (Ա-Հ-Յ-Յ-Յ-Ն-Դ-Դ-Յ-Ն-Յ) — Աս մեղի քրիստոնէութիւն քարոզող Հայրը իշխանները .

ՅԵԶՈՒՍ (Յ-Յ-Յ-Ե-Ն) — Կարծեմ թէ նախապէս մե՛ր կողմէն եղաւ առանկ փորձ մը . մե՛նք իրենց մեր կրօնքը քարոզեցինք : Միհրներունէին նամակին պատասխանը դրկած էին , ուրիշ ո՛չինչ :

ԳԵՐԱՊԵՏ — Բայց այդ պատասխանը կը վայելէ՞ր Տէ՛ր Արքայ :

ՅԵԶՈՒՍ — Իրենց հաւատքը կը քարոզէին :

ԳԵՐԱՊԵՏ — Եւ արքայից Արքային բարձրագոյն հաճութիւնը կ'արհամարհէին :

ՅԵԶՈՒՍ — Ի՞նչպէս . . . :

ԳԵՐԱՊԵՏ — (Յ-Յ-Յ-Յ-Յ-Յ-Յ-Յ-Յ) — Կեցցե՛ս յաւիտեան , Արքայի , չը բարկանոան աստուածները , իրենց անմահ վառքը սեցընելու յանդգնող ափ մը Հայերը՝ պէ՛տք է որ պատժուին :

ՄԻԱՅՆԵՐՍԵՆ — Զը պատժուեցա՞ն . զեռ ի՞նչ սիտի ընէինք , Հա՛յր Դենապետ , կալանաւոր՝ հաս բերուեցան . սովորական պատիւներով չընդունուելէ զատ՝ անսովոր նախատինքներով անարգուեցան . ալ ի՞նչ ընէինք :

ԳԵՐԱՊԵՏ (Յ-Յ-Յ-Յ-Յ-Յ-Յ-Յ-Յ) — Անշէջ կրակը , որ կը վառի Մայր-Ասրուշանին մէջ , Արեւը որ կը շողչողոյ կապոյտ խորանէն , Որմիզդ՝ բարութեանց Հայրը . մեր Ա . Դենը , մեր գարաւոր աւանդութիւնները . ասոնք ամենքը ծաղրե՛լ ու զեռ լոյսը վայելել Միհր-Արեւին , Տէ՛ր Արքայ , չը զայրանա՞ն արդար աստուածները (Քը նէ ուշ բռն-Ճ) . . . :

ՅԵԶՈՒՍ (Յ-Յ-Յ-Յ-Յ) — Լա՛ւ , լա՛ւ , ի՞նչ ընենք որ չը զայրանան , ըսէ՛ որ կատարենք :

ԳԵՆՊԵՏ բ-շի-տ-ր-է) — Այս է դից կամքը. ի
ներկայութեան լինծիդ վեհափառութեան բերել կե-
ցընել այն ապստամբները. Նախ խոստումներով ողո-
քել. յետոյ, եթէ հետեն, տանջանքներ սպառնալ,
մինչեւ որ հրաժարին իրենց ծաղրելի ազանդէն ու
դառնան ի լոյս Արեգակին, Տիեզերքի Արարիչ, Նա-
խախնամող ու Մնուցիչ բարերար Աստուածին:

ՄԻԱՐԵՆԵՐՍԵՎՀԱԿԱՆ — Եթէ, ով մեծ Դենապետ, յօժաւընն, այն աստին ի՞նչ բնել պէտք է:

ԴԵՆՊԵՏ — Այն առեն կը խորհինք . առայժմ
դից հրամանն է այս է . դարձընել զանոնք մոլորու-
թենէն և առաջնորդել ճշմարտութեան ճամբան :

ՅԱՀԱԵՐՏ — Բերուածները որո՞նք են, հազարային:

ՄԻԱՐԿԱՆԵՐՈՒԹՀ (ՀՐԱՄԻ-ՀԱՅ ՀԱՅ ՅԵՐԵՎԱՆ, ԹԵՂԵԿԻ ՀԱՅ-ՀԱՅ, ԲԵՐԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ-ՀԱՅ ՀԵՐԵՎԱՆ) :

Վառակ	անուն	Սիւնեաց	տահմէն
Ներշապուհ	>	Արծրունեաց	>
Արտակ	>	Ռշտունեաց	>
Գոսդէշոյ	>	Խորխոռունեաց	>
Վարդան	>	Մամիկոնենից	>
Արտակ	>	Մոկաց	>
Մանէճ	>	Ապահունեաց	>
Վահան	>	Աքատունեաց	>
Գիւտ	>	Վահեւունեաց	>
Շմաւոն	>	Անձեւացեաց	>

Ասո՞նք են կանչուածները , ասո՞նք են հիմակուան
բերուած ու արքունիքը բանտարկուածները . ա-
մե՞նքն ալ ներկայանա՞ն :

ՅԱԶԱԵՐՑ — ի՞նչ պէտք կայ. երկու երեքը կը
բաւեն. հոս թո՛ղ բերուին վասակ Սիւնին, Վարդան

Մամիկոնեանն ու Ներշապուհ Արծրունին . այդ երեքը
լսե՞նք նայինք :

ԱԽԱՐՆԵՐՈՒՆ (ԴԱ-Ր- ՔԵԼԻ ՀԵ-Ն-ՑԵԼ-ՈՒ) :

ՅԱԶԻԵՐԸ — Դուքն, ո՞վ կրօնից պետ, դուն հոս
կեցի՞ր, քովէս մի՛ հեռանար, պէտք ունիմ՝ քու ներ-
կալութեանդ :

ԳԵՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ (ՀԱՅ-ՀԱՅԵՐԵՆ ԽՈՎՄԱՆ) — Մասսայի հոգ ամենա-
նահնուաստ՝ Արքայից Արքայիդ:

ՅԱԶՈՒԵՐՑ — ԵՐԲՔ ՀԸ յուզուիս, մինչեւ վերջը
մտիկ բնենք, թողարկուին:

ԳԵՐԱՊԵՏ — Ես չեմ կրնար հանդուրժել, եթէ
յանդգնին դէմ խօսիլ և մեր կրօնը ծծաղրելու չափ
տուած տանին իրենց լրբութիւնը:

ՕՍՀԱԵՐՑ — ի՞նչ կ'ուզին թո՞ղ ընեն, մինչև վերջը
մտիկ ընենք :

ԳԵՐԱՊԵՏ — Մառայի եմ, Տէ՛ր Արքայ, համբերեւ-
լու ջանք չախտի խնայեմ:

ՅԱԶԿԵՐԸ — Այս՝, այս՝, ամեն մեզմ միջոցները գործածե՞նք, մինչեւ որ յաջողինք դարձի բերել այդ դժբախտ մալորեալները, ու մենք ալ ապառուինք:

S U M M A R Y.

ՆԱԽՈՐԴՆԵՐԸ, ՄԻՀՐՆԵՐՍԵԶ, ՎԱՍԱԿ, ՎԱՐԴԱՆ,

ՆԵՐԴԱՊՈՒՀ , ԱՍՏԻԿԱՆՆԵՐ

ՄԻԱՐԵՆԵՐՍՆՀ (Յ-րին-ա-ի շ-րի-ս-ո-վ հ-ը) Ահա՛ւասիկ
Տէ՛ր Արքայ (Զե-ս-ս Թէ-ի Դէ-ի ո-ո-ջ կ-ը բ-ե-ր-է), Վասակ
Սիւնին, Վարդան Մամիկոնեանը, Ներշապուհ Արծ-
րունին, Զեր Վեհափառութեան հպատակ ծառա-
ները :

ՅԱԶԱՆԵՐԸ (Յ---- Հ---- Հայելով Դէնդիովն, յէտոյ
Վ----մին) — Առաջ եկուր նայիմ, Սիւնհաց իշխան,
ի՞նչպէս էք հիմայ, հանգստացա՞ք:

Ա.Ա.ՍԱԿԻ — Շնորհիւ Շահինշահիդ Աշխարհի՝
հանգիստ ենք այնպէս, ինչպէս կ'ըլլայ սպանդանոց
տարուող ոչխա՞ր մը:

ՅԱԶԱՆԵՐԸ — Բայց գուք ինչո՞ւ սպանդանոց
տարուիք, ի՞նչու չըգիտնաք ձեր յարգը, ձեր պատիւը:

Ա.Ա.ՔԴԱՆ — Տէ՛ր Արքայ, մեր պատիւը՝ մեր
երկիրը թողեր, հո՛ս ենք եկեր, փառքէ մերկացած:

ՅԱԶԱՆԵՐԸ — Դո՛ն, Մամիկոնեան նո՛ր սպարա-
պետ (Շէքն-Դ), գոնէ զաւն երբէ՞ն ի վեր սովորեցար
այնչափ աստուածաբանութիւն, նախնիքներդ՝ Կոմ-
փիւկիստի հաւատացեալներ, երբէք կրնայի՞ն գուշտ-
կել թէ՛ իրենց սերսւնդէն մէկը պիտի ելլէր, Հրեայ
մը պիտի պաշտէր... (Ք-Ք-Զ-Ն-Ե-Ռ-Դ) յիմա՞ր գաղափար,
Հրեայ մը պաշտել իրեւ Աստուած և Աստուծոյ Ար-
դի՛... (Է-Ք-Ն-Ե-Ռ-Դ) թողէ՛ք, թողէ՛ք կ'ըսեմ այդ
ցնո՞րքը, կուրութիւնը, տխմարութիւնը...:

Ա.Ա.ՔԴԱՆ — Տէ՛ր Արքայ, մեր Հաւատքը՝ վսիմ
կոյրն է որ կը տեսնէ ինչ որ չեն կրնար տեսնել
Դենապետին եզան աչքերը... Մենք կոյր թող կոչ-
ուինք. հոգ չէ՛. միայն թէ՛ չը զլանանք ձեր Արեւին
պատրանքներէն...:

ՅԱԶԱՆԵՐԸ — Կապանքի ու բանտի մէ՛ջ անգամ
կը պահէք նոյն յօխորսանքը, (Ք-Ք-Զ-Ն-Ե-Ռ-Դ) ահա՛ կ'ը-
սեմ, ցնորած գլուխներ, հրաժարեցէ՛ք աւելորդ պաշ-
տամունքներէ, լա՛ւ զննեցէք բնութիւնը: Դուք ինչ-
պէ՞ս կրնաք ուրանալ Տիեզերքին Աշքը, լոյտ, կեանք
ու զօրութիւն պարզեւող Արեգակը, բարիքներու

բաշխե՞ծը, Զրուանին հարազատ ձնունդը . . . : Արարածներուն Ստեղծողը, Նախախնամողը . . . :

ՆԵՐՃԱՊՈԽՀ. — Կը տեսնեմ որ, Տէ՛ր Արքայ, Դուք (Հեքուու ժոկուչ հը) քան զդենպետն աւելի հմուտ էք ձեր դեմքն, որ, գմբազգաբար, (Վիշուշ) խա . . . խո՞ւս է:

ԳԵՐԱՊԵՏ (Կուռ-կունիւն շուշումներ-ը շուշ շուշ շուշ) կելազար . . . : Նորին վեհափառութեան ներկայութեա՞ն ալ կը յանդգնիս հայհայել . . . :

ՆԵՐՃԱՊՈԽՀ (Հոյութին) — Դուն, ո՛վ Դենպետ, տեղդ հանգիստ նատէ՛. Արքայից Արքային առջեւ կը կը գտնուինք, չափաւորէ՛ լեզուդ . . . :

ՅԵԶԻՆՐՑ — Ի՞նչ անտաշ գլուխներ ու բռնկած ըղեղներ. (Ներշունին) ինձի նայէ՛. հոս Հայաստանի լեռները չե՞ն, Արծրունեաց սահմաններէն ամիսներով հեռու ենք :

ՆԵՐՃԱՊՈԽՀ — Հայ իշխան մը, նախարար մը, սոսկական Հայ մը, ուր որ ալ երթայ, Հայ է Հայ, և իր հայրենիքը չուրանար. Պարսկաստանի մէջ բանտարկութիւն, կամ Խուժաստանի ու Սագաստանի մէջ՝ աքսոր, ասոնք արգելք մը չեն կրնար ըլլաւ մեզի, շարունակել պաշտելու մեր երկրին ու մեր հայրերուն Աստուածը : Գիտցած ըլլաք, Տէ՛ր Արքայ, գիտցած ըլլաք որ՝ Դենպետի մը, քուրմերուն ձեռքը խաղալի՞կ մըն էք գարձեր . . . :

ՅԵԶԻՆՐՑ (Յ-Ն Յ-Ն-է, Ռ-Ն-Ն-է) — Խաղալի՞կ մը, ինչէ՞ն գիտէ որ ես (Բ-Շ-Շ-Յ-Ն), վե՞րջը . . . :

Ա.ԱՐԴԱՐՆ — Վե՞րջը. Ի՞նչ պիտի ըլլայ. Հայաստանի պէս չքնաղ երկիր մը, գրախատավայրէմը պիտի ձեռքէ հանէք. ուրիշ ոչի՞նչ :

ՅԵԶԻՆՐՑ — Ի՞նչպէս :

ՎԱՐԴԻԱՆ — Ճա՞տ դիւրաւ ու շա՞տ մօտէն , եթէ տակաւին հոս արգիլուած պահէք Հայոց Աւագանին ու բովանդակ Հայաստանը մտտնէք անիշխանութեան :

ՅԱԶԱԽՐԸ — Հոգ մի՛ ընէք . ձեր տեղը բռնող մարզպան , հազարապետ , սպարապետ , քրմապետ , քուրմեր , կուսականեր , կառավարիչներ , դատաւորներ . ամենքն ալ ունիմ . հո՛ն կը դրկեմ . իսկ դուք , ապերախտանե՛ր , անգամ մըն ալ չէ՛ք կրնար տեսնել երեսը ձեր լեռներուն , քանի որ այսպէս կը յամառիք միեւնոյն դատապարտելի մոլորութեան մէջ

ԴԵՆՊԵՏ — Տէ՛ր Արքայ , պիտի զգջան ասոնք , բայց շա՞տ ուշ . շա՞տ սուղի պիտի նստի իրենց այդ զղջումը :

ՎԱՐԴԻԱՆ — Վազը յայտնի կ'ըլլայ զղջացողը :

ՎԱՍՈՒԱ — Արքայից Արքային , ամենազօր և ամենողորմած Յազկերտի բարձրագոյն կամքէն կախուուած բան մըն է . եթէ բարեհաճի , ամբողջ Հայաստան այսօր իր ամենաասիրական երկիրը կ'ըլլայ . ժողովուրդն ալ՝ իր աշխարհական ու եկեղեցական պետերով իր հլու , հաւատարիմ ծառան ու հպատակը . . .

ՅԱԶԱԽՐԸ (†է հը հանդերձ) — Սիւնեաց իշխան , շատ լաւ կը խօսիս , միթէ մենք չե՞նք ուզեր որ այնպէս ըլլայ :

ՎԱՍՈՒԱ — Ձեր վեհափառութիւնը կ'ուզէ , բայց . . .

ՅԱԶԱԽՐԸ — Բայց ի՞նչ , շարունակէ՛ :

ՆԵՐԾԱԳՈՒԱ — Բայց Դենպետը

ՎԱՐԴԻԱՆ — Բայց քուրմերը չեն ուզեր :

ԴԵՆՊԵՏ — Քուրմերը շա՞տ կը նախատէք , կը դայրացընէ՛ք տատուածները :

ՅԱԶԱԽՐԸ (Դենպետ) — Դուն կհցի՛ք

Ա.ԱՐԴՅՈՒՆ (Բուհական պատմութեան) — Ի՞նչ էր սէ , Տէ՛ր Արքայ , ի՞նչ էր զերգէ ձեր գենապետը . ալ ատենն է զիմակը պատռելու . Դուք , (Ըստ Հայության պատմութեան) Տէ՛ր արքայ , լաւ չէք ըներ , երբ ձեր տէրութեան հաւատարիմ ու անձնուէր հապատակները կը չարչարէք այս կերպով . դուք Տէ՛ր Արքայ , ձե՛ր ձեռքով , ձե՛ր գահին տակ անդունդ մը կը բանաք ու ձեր տէրութեան գերեզմանը կը փորէք

ՅՈԶԱԿԵՐՏ (Չ-Ն Յոյնու , Գեհուն) — Տապարը

Ա.ԱՐԴՅՈՒՆ (Հայության պատմութեան պատմություն) — Ու ձեր թագն ու մականը կը թաղէք . Դուք , ով թագաւոր , ապերայիստ էք , ապերայիստ , (Նորին Վահան Հայության պատմութիւնների) ի՞նչպէս շուտ մոռցաք մեր ծառայութիւնները . գեռ քանի՞ տարի եղաւ , ձեր արքայական փախատական գունդերուն օգնութեան վազեցի այրուձի քաջերովս ու հալածեցի հիւսիսի ցեղերը , որոնց ե՛ս եղած էի միակ սարսա՛քը , ու հիմայ . . .

ՅՈԶԱԿԵՐՏ — Մենք այդ բաները չե՞նք ուրանար , մի՛շտ կը յիշենք :

Ա.Ա.ՍՈՒԿ — Եթէ յիշէիք , Տէ՛ր Արքայ , մենք հիմայ հոս , այս նուաստացումին , այս ստրկութեան մէջ չէի՞նք գտնուեր . . .

Ա.ԱՐԴՅՈՒՆ — Այսուհետեւ պիտի տեսնէք թէ՝ մեր այսպէս հոս արգելափակ մնալլ՝ քանի՞ քանի ազգէտներու գուռ պիտի բանայ . վաղը կ'իմանաք , հարեւան թշնամի ցեղերը ի՞նչպէս պիտի ասպատակեն ձեր տէրութեան սահմանները

ՅՈԶԱԿԵՐՏ (Երեսություն) — Խմ կեանքս՝ պատերազմներու շա՞րք մըն է . ջրի ձայն կուգան ինծի . այդ չարագուշակ սպառնալիքները . (Չ-Ն Յոյնու) բացց տապարը . . . (Ա Էրեսություն Եւ Հայության պատմություն Ալ) :

ԴԵՆՊԵՏ (Բ-ԵՅԵ-Ք-Ա) — Արքայից Արքային փառքն ու պարծանքը կը կազմէ իր ջերմեանդութիւնը .
աստուածները կը պահեն Նորին Վեհափառութեան թանկագին տարիները . անաստան է տէրութիւնը

ՆԵՐԾԱԳՈՒՀ — Սասանեա՞ն տէրութիւնը կ'ըսէք :

ԳԵՐԱՊԵՏԸ — Դուն Արծրունի՛, դաւն չափը կ'անցընես. (Առաջին կը բարեկ ուեցէն, հետո հայութիւնը կ'անցէ):

ՅՈՒՂԵՐԸ — Հանդարտէ՛, ո՞վ Դենպես, հանդարտէ՛, հիմայ կը տեսնեն, (Դ-Ն-Ե-Լ ԵՐԵՒԱՆ) ձեզի եմ, կը լոէ՞ք, պիտի հրաժարի՞ք ձեր ծաղրելի աղանդէն թէն թէ ոչ, բոէ՞ք, մէ՞կ բառով, ալո՞ կամ ո՞չ:

Ա.ԱՐԴԻԱՆ (---Հ ՀԵ ՀԵ ՀԵ ՀԵ) — ԱՇ
Արքայ, կը կարծէք թէ եկեղեցիները թագաւորնե-
րու պարզեւները ըլլան. Փիլիսոփաներու կամ ճար-
տարագէտներու խելքէն ու ձեռքէն բխած, քայւ լի-
ցի...: Զինւորներու քաջութեան աւարն ալ չեն ա-
նոնք, ո՞չ ալ գեւերու չնո՞րհքը. անո՞նք, Տէ՛ք Ար-
քայ, միա'կ Աստուծոյ, Արեւին ու աստղերուն, լուս-
նին ու երկրիս, երկնքին ու ծովերուն, ցամաքին
ու կղզիներուն Արարիչ Աստուծոյ, Ամենակալի՛ն
չնո՞րհքն են. գիտէք:

80.946PS — $\bar{E}^{\prime \prime} \zeta$, $\bar{F}^{\prime \prime} \bar{U}_2$ publ. by megalos.

Ա.ԱՐԴԱՆ (շեշտել-է առևտութեան) — Բաել
կ'ուզեմ թէ՝ սպառնալիքներդ անօգուտ են. չար-
չարանքը՝ մեր հաշուեզրքին մէջ է. իսկ մեռնիւք՝
մեր ուխտն է:

ՅԱ.ԶԱՆԵՐՑ (Կ-Դ-Հ-Հ-Հ-Հ) — Վազրուկ, ան
ասսնք ու բանար թող նետին. (Այ. Դշնունի Դէնդուը
Էլուել ի՞եւեցաւ ըստինուի բահաւական մէջ, մնաւել-
Յ-Շ-Ե-Շ-Ե-Շ իսուց երեւին առջևը) Ահա՛ կ'երդնում, Միհր-
Արեւուն վրայ, ա'լ յայսերնիդ կարեցէ՛ք ձեր ցանկա-

ցածը նորէն գտնելէ . երդումո՞ւմ է , կը կըրկնեմ ու կ'երեքինեմ ահա՞ . . . : Սագաստա՞ն պիտի աքսորել տամ ձեզ անկո՞խ ճամբաներէ , որպէս զի ձենէ շտուերը ճամբան ստոկին խորչակահար :

ԴԵՆՊԵՏԸ (հեքնաբ) . — Հոգերնի՞ն էր . Քրիստոսի ետևէն պիտի համեմին :

ՅԱԶԿԵՐԸ (Ա-Ն-Չ-Ք-Ե-Լ-Շ-Շ-Ն-Ի-Ն ՀԵՂՄԱՆ) . — Ողջ մնացածները՝ պիտի փակեմ արգիլեմ անել զբնաններու և անմարդաձայն բերդերու խորքը . . . :

ՎԱՍՈՒԱՆ . — Այդ անգթութիւնը չի գործեր Արքայից Արքան :

ՅԱԶԿԵՐԸ . — Ասով չի՝ վերջանար . անթիւ զօրքեր պիտի արձակեմ ձեր երկիրը , փիղերովս մէկտեղ . անոնք գերի՛ պիտի վարեն ձեր կիներն ու զաւակնե՛րը , պիտի բերեն նետեն զանո՞նք ալ լուժատանի անսապատնե՛րը . ձեր վանք ու վկայարան կոչած եկեղեցիները՝ հիմէն պիտի փլցնել տամ , պղծե՛լ տամ պիտի սեղաններն ու խորանները . ո՞վ պիտի կրնայ գիմագրել . ո՞վ պիտի կրնայ արգիլել , խկոյն գաղաններուն երածիսը պիտի նետուի : Ու այս ըսածներս պիտի ընե՞մ , պիտի գործագրե՞մ , զիտցա՞ծ ըլլաք , Մի՛հրը վկայ : (ՎՀՀ-ՀՀՆ Դ-Ն-Ն-Լ-Հ) Առ տար ասոնք մահապարտներուն զնդանը . . . :

ՆԵՐՃԵՎՊՈԽՀ (ԵՐԵՒ-Ի Ե-Ր-Ե-Ր-Ի-Ն , Ե-Ր-Ի Դ-Ն-Ն-Լ-Հ) . — Բարբարո՞ս բռնաւոր . . . :

ՅԱԶԿԵՐԸ (Ե-Ր-Ե-Ն-Ն) . — Լիբրեր :

ԴԵՆՊԵՏԸ . — Հայհոյիշնե՞ր . անհաւատնե՞ր . . . :

ՅԱԶԿԵՐԸ (Դ-Ն-Դ-Ե-Ր) . — Է՛ն , ուզածդ ա՞ս էր , Դենպի՞տ :

ԴԵՆՊԵՏԸ (Ո-Ր-Ի Ե-Լ-Ե-Լ-Հ ~ Ա-Ե-Վ-Ե-Ր-Ի-Ն ՀԵՂՄԱՆ) . — Յաւիտիան ապրէ՛ , Տէ՛ր Արքայ , անմահ աստուած վԱՐԴԱՆԱՐՔ

Ները՝ ձեր գործը կ'օրհնեն . արդարութիւնը գործադրեցիք . Որմիզդ հրճուեցաւ . . . :

ՅԱԶԱԽՐԸ. — Բայց եթէ այդ քարգլուխները յամառին մնան, այն ատեն ի՞նչ կ'ըսեն աստուածները :

ԴԵՆՊԵՏԸ. (Դէ-ոյն ժղիուի հը) . — Տէ՛ր արքայ, այն ատեն ամէնքը կ'ոչնչացնենք ու երկրին կը տիրենք վերջնականապէս :

ՅԱԶԱԽՐԸ. — Դիւրին չէ՛, Հայաստանը գիւրին չէ՛ նուաճել . դարերո՛ւ գործ է . (Կը ժոհուայ) . . . թո՛ղ զիս մինակ, ո՛վ Դենպետ, դո՛ւն ալ գնա՛, հարցո՛ւր աստուածներուն, խմացի՛ր իրենց կամքը, յետոյ կը կանչեմ քեզ : (Դէնպիու եռ եռ +ուստելով, +ուստելով, յեռ+երը երերշներով, օբնելով կը մինէ) :

ՅԱԶԱԽՐԸ (Մին-է). — Դենպետի մը, քուրմերուն ձեռքը խաղալի՛կ եմ դարձեր . տե՛ս, հայ իշխան մըն ալ գիտէ, ա՛լ գաղտնիք մը չէ , ըսել է թէ հպատակներուս մէջ ալ կը խօսուի, ամենքն ալ հասկցած են թէ՛ Յազկերտ գործի՛քն է գենպետին ու անոր քուրմերուն, մոգերուն . . . խաղալի՛կը (Ընդունու շուշնչելով և մասնաւու կուրքուին ունելով) ե՛ս, Յազկերտ, (Ք-հը շուշ ուրով), այս գահին տէ՛րը, Դենպետին խաղալի՛կը . . .



ՊԱՏԿԵՐ Բ.

Բ Ա Տ Վ Տ Տ

ՎԱՍԱԿ, ՎԱՐԴԱՆ, ՆԵՐՇԱԳՈՒՀ, ՆԱԽԱՐԱՐՆԵՐ

ՎԱՍԱԿ. — Կատղած գաղան մըն էր կարծես .
ան ի՞նչ փրփուր , ի՞նչ լորձունքներ

ՆԵՐՇԱԳՈՒՀ. — Հապա դենպե՞տը , այն հրէ՞ցը :

ՎԱՐԴԱՆ. — Երգումէն մի՛ վախնաք , վա՛զը կը
փոխէ միտքը , Յազկերտի չափ յեղյեղուկ թագաւոր
մը քիչ կը զտնուի :

ՎԱՍԱԿ. — Ո՞վ գիտէ , կրնայ ըլլալ որ անմիջա-
պէս գործադրել տան իր հրամանը , այն ատեն մենք
ո՞ւր կը մնանք , ո՞ւր կը մնայ մեր կամշոտութիւնը .
ա՛խ . այս ամենը նախատեսա՞ծ էի և իրաւո՛ւնք ու-
նէի երբ կը պնդէի Արտաշատի ժողովին մէջ որ լաւ
մը խորհելէ ետքը պատասխանէինք :

ՎԱՐԴԱՆ. — Այսի՞նքն , խորհելէ ետքը պա-
տասխանէինք ըսելով ի՞նչ ըսել կ'ուզես :

ՎԱՍԱԿ. — Գոնէ այն կծու , անմարսելի վերջա-
րա՞նը չէր դրուեր , Ղեւոնդ երէցի բորբոքած ըղե-
ղին պտո՞ւզը :

ՎԱՐԴԱՆ. — Մի՛ զրապարտեր բացակայ քահա-
նայ մը , ան իր սրտէն բխածը խօսեցաւ ու ժողովը
զայն ընդունեց . հիմա կ'արժէ՞ անդրադառնալ :

ՎԱՍԱԿ. — Ի՞նչ ընենք ուրեմն , շարունակե՞նք
մեր յամառութիւնը (Բուլշան , Հուրուն) բայց պիտի
կընա՞նք :

ՆԵՐԾԱԿՈՒՏՀ. — Եռւար կը յուսահատիս, Սիւնի՛,
սպասե՛նք տեսնենք ի՞նչ կը բերէ մեզի վաղուան օրը:

Վ.ԱՐԳՈՒԱՆ. — Վաղուան սպասել ՀՅ հիմակուընէ՛
պէտք է հնարք մը խորհիլ, ժամ առաջ պէտք է մի-
ջոց մը խորհիլ, այս կացութեան վերջ մը դնելու հա-
մար, եթէ դեռ տեւէ, մէկ երկու ամսուան սէջ հայ-
րենիքը քարքա՞նդ կըլլայ:

Վ.Ա.ՍՈՒԱՆ. — Ի՞նչ միջոց կայ, գիտէ՞ք բան մը...
(Դշտեն առն-յան յը, դուռը իւ շուրէն, աճնոց ուղի
դուռը իւ ք-դէն, բաւուղուն յը աւը իւ ժունէ):

ԶԱԿԳՈՒԱՆ (Յանուար-հէ հ-դ-մ-մ-մ-լ) . — Այս հազուս-
տին տակ չը կրցա՞ք զիս ճանչնալ, սիրելինե՛ր, ող-
ջոյն ձեզ:

Վ.ԱՐԵՆՎԲԸ (Յ-Ն-Ի-Ռ-Ն-Ի-Ի ե-շ-շ, ա-դ-ո-ւ ա-դ-ո-ւ ն-ա-կ-լ-լ) .
— Ո՞վ կըլլաս:

ԶԱԿԳՈՒԱՆ (Ա-Վ-Ռ-Ե-Լ) Սիւնեա՛ց իշխան, լու՛ւ նու-
յեցէք, չէ՞ք ճանչնար. (իւ նոյն ու իւ նոյն), զար-
մա՞նք, ջանգակ երէցը չե՞մ:

Վ.ԱՐԵՆՎԲԸ . — Ջանգակ երէ՞ց:

Վ.Ա.ՍՈՒԱՆ. — Ռւոկի՞ց ուր:

ԶԱԿԳՈՒԱՆ. — Չեր ետեւէն եկայ մինչև Տիղրոն:

Վ.ԱՐԳՈՒԱՆ. — Ի՞նչպէս յաջողեցար հոս մտնել:

ԶԱԿԳՈՒԱՆ. — Հիմա՛յ պիտի պատմեմ:

ՆԵՐԾԱԿՈՒՏՀ. — Պատմելու պէտք չկա՛յ. հասկցա՞յ:

Վ.Ա.ՍՈՒԱՆ. — Ի՞նչ հասկցար.

ՆԵՐԾԱԿՈՒՏՀ. — Ռւրացա՞ծ է, ուրացա՞ծ. այլա-
պէս չէր կրնար ներս մտնել:

ԶԱԿԳՈՒԱՆ. — Ի՞նչ ընէի, զաւա՛կս, հոս Պարս-
կաստա՞ն է, բռնաւորին սուրբն տակ ի՞նչ կրնայի
ընել. եթէ չուրանայի, զիս պիտի կախէին կամ ցից
հանէին, հիմայ ողջ եմ, կապրիմ, ու թերեւս ձե՛ր
ալ ապրելուն միջոց ըլլամ:

Ա.ԱՐԴՅԱՆ. — Ի՞նչ ըսել կ'ուզեմ, ըսէ՛, այդ
բանտապանին հագուստը ի՞նչպէս կրցար ճարել:

ԶԱՅ.ԳՈՅՆ. — Կաշա՛ռքով, տեսնես, սպարապէ՛տ,
տեսնե՛ս, ի՞նչպէս ընդհանրացած է հոս կաշառակե-
րութիւնը. մեծէն մինչեւ սղտիկը, ուտելո՛ւ վար-
ժուած են: Կրծօն տուբի՞ր, ամենակարո՞ղ ես, ամեն
բան ընել կուտաս իրենց, այնքա՞ն հզօր է կաշտռքին
գերը . . .

Ա.ԱՐԴՅԱՆ. — Լա՛ւ, կարելի չէ՞ մեզի ալ ճարել
քանի մը ձեռք բանտապանի հագուստ, հագնինք,
փախչինք ու գտոնանք մեր տեղերը:

ԶԱՅ.ԳՈՅՆ. — Ատիկայ անկարելի է, բայց ուրիշ
աւելի գիւրին ու գործնական միջոց մը գիտեմ:

ՆԵՐՃԱՊՈՒՏ (Խ-ԷՇՐԵՐ-Ռ-ՀԵՐԵՎ-ՀԸ) . — Այդ
միջոցը քեզի պահէ՛, գիտեմ, գիտեմ:

ԶԱՅ.ԳՈՅՆ. — Խոտելի միջոց մը չէ՛ սակայն. ար-
դէն ուրիշ միջոց չըկայ, վաղը, արշալոյսին, ձեռնա-
կապանքով պիտի աքսորուիք, մութուլուսին պիտի
տարուիք ո՛վ գիտէ ո՛ւր. այս է Յազկերտին հրա-
մանը, կրկնակի երգումով հաստատուած. չը լսեցի՞ք
դուք:

Ա.ԱՐԴՅԱՆ. — Մեր ներկայութեան ըրաւ երդումը
«Սագաստան պիտի աքսորեմ» կը մոլտար գաղանը:

Ա.Ա.ՍՈՅՆ. — Ի՞նչ, կը ծաղրէ՞ք, չի՞ կրնար գոր-
ծադրել ինչ որ հրամայեց երգումով:

Ա.ԱՐԴՅԱՆ. — Անտարակո՞յս, բալց չեմ կարծեր
թէ այդ հրամանը նոյնը մնայ, Յազկերտ կ'ըսեն ա-
նոր, վայրկեան մը յիտոյ կը տեսնես որ փոխուած է,
փչող՝ հովին ուղղութեանը կը համեմատին իր պատ-
գամները . . . Դենապետը կը տեսնե՞ս, գենպէ՛տը, ան
գեհենցո՞ւն, Դժոխքին կո՞ճղը . . . ա՛խ, ան կը տես-
նե՞ս, անո՞ր ձեռքն է ամեն բան:

Ա.Ա.Գ.Ա.Կ. — Ուրեմն ես երթամ, կ'երեւի թէ ինձի պէտք պիտի չունենաք, ինքզինքնիդ ապահով կը կարծէք... բայց կը ոխալիք չարաչար. այսչափ ըսեմ որ ատեն չըկայ. շատ ուշ է, եթէ այսօր, այս պահուս, վերջնական ու վճռական միջոցի մը չը գիտէք, կորսուած էք, կորսուած. ես այսչափ կ'ըսեմ:

Ա.Ա.Ս.Ա.Կ. — Բաէ՛ նայինք, ի՞նչ միջոց կայ:

Ա.Ա.Գ.Ա.Կ. — Երեսանց ուրանալ, խոստումներով Յազկերտին աչքը փոշի ցանել, պարզեւներով լիանալ, առօք փառօք հայրենիք վերադառնալ. ահա՝ միջոցը:

Ա.Ա.Բ.Գ.Ա.Կ. — (Կէտ-էլ) ի՞նչ կ'ըսէք, երէ՛ց, ի՞նչ կ'ըսէք. երբ որ սեւ համբաւը Հայաստան հասնի, ժողովուրդին ձեռքէն ի՞նչպէս ազատենք օձիքնիս:

ՆԵՐՃԱՊՈԽՀ — Ղեւոնդ երէ՛ցը մանաւանդ, հաւատացէ՛ք, բահերով, բիրերով վանտել կուտայ մեզ:

Ա.Ա.Ս.Ա.Կ. — Բա՛ն մըն ալ չեն ըներ. նոյնիսկ կ'արդարացընեն ալ:

ՆԵՐՃԱՊՈԽՀ — Շատ լաւատես կը տեսնեմ քեզ, Սիւնի՛:

Ա.Ա.Ս.Ա.Կ. — Մեր ժողովուրդը լաւ կը ճանչնամ ես, և վասահ եմ թէ՛ ո՛չ ոք պիտի մեղադրէ մեզ, եթէ այս միջոցին գիտենք:

ՆԵՐՃԱՊՈԽՀ — Եթէ այդպէս է, ընտրենք ուրեմն Տէր Զանգակի ցոյց տուած միջոցը, շուտով վերջ մը գնենք այս կացութեան:

Ա.Ա.Բ.Գ.Ա.Կ. — Բայց խի՛զճ. բայց հանրային դատաստանը. բայց պատմութիւնը. ուր պիտի փախչինք մենք այս երեքին դատապարտութենէ՛ն....

Ա.Ա.Ս.Ա.Կ. — Ներկան, ներկա՞ն խորհինք, ապագային դատաստանը՝ վերջի խնդիր է. հիմակուա՞նը նայինք:

ԶԱՆԳԱՆԻ — (ԱՐԴՐԵԼՇ) Շուտ ըրէք, կ'աղա-
չեմ, ժամանակը կանցնի, պէտք է մեկնիմ, կ'ըս-
պասե՞ն ինձի:

ՎԱՐԺԻԱՆ — Որո՞նք կ'ըսպասեն:

ԶԱՆԳԱՆԻ — Հիմայ չեմ կրնար ըսել, գաղտնիք
պէտք է մնայ:

ՎԱՍԱՆԻ — Հոգ չէ, դարձեալ գաղտնիք թո՞ղ
մնայ.

ՆԵՐԾԵՎՈՒՆ — Դենպե՞տը կ'ըսպասէ.

ԶԱՆԳԱՆԻ — (ԺՊԵԼՆ) Է՛, անո՞ր պէս մէկը, ի՞նչ
որ է, ան երկրորդակա՞ն է, բուն խնդիրը նայի՞նք
մենք:

ՎԱՐԺԻԱՆ — Ի՞նչ կ'ըսես, Սիւնեաց իշխա՞ն.

ՎԱՍԱՆԻ — (ԿՐԵԼՆ) Ե՞ս, եթէ ինձի հարցընէք,
համամի՛տ եմ Տէր Զանգակի, որովհետեւ ատկէ զատ,
ուրիշ միջոց մը չեմ գիտեր.

ՆԵՐԾԵՎՈՒՆ — Ի՞նչ կրնանք ուրեմն, կա՞յ ուրիշ
միջոց մը, անո՞ր գիմենք:

ԶԱՆԳԱՆԻ — (Ա-Ե-Է-Ռ-Պ-Ա-Լ-Ն) Ես կը մեկնիմ, ի՞նչ
պատստիսան տանիւմ հօն.

ԱՄԵՆՔ — (Բ-Ե-Վ-Վ-Ն-Ե-Ն) Կ'ուրանա՞նք, կ'ու-
րանա՞նք . . . :

ՎԱՐԺԻԱՆ — (Մ-Հ-Ա-Հ-Ա-Յ-Ա-Հ, Ա-Ե-Լ-Ե-Ա) Պայմանով
որ մեր երկիրը վերագառնանք անրապաղ:

ԶԱՆԳԱՆԻ — (Գ-Ա-Լ-Վ-Վ-Վ-Բ) Անշո՞ւշտ, անշո՞ւշտ,
շա՞տ լաւ, մնայք խաղաղութեամբ (Խ-Ե-Խ-Հ-Շ-Ե-Շ-
Վ-Վ-Ն):

ՎԱՐԺԻԱՆ — (Բ-Ա-Վ-Է-Ն-Ե-Ր-Ի-Ջ-Ի-Շ-Շ-Վ-Ե-Լ-Ն) Ուրանա՞լ
հա՞: Ի՞նչ ահռելի վայրկեան, ո՞ր բերանը պիտի կըր-
նայ բացուիլ, ո՞ր շրթունքները պիտի շարժին, ո՞ր
լեզուն է ան որ պիտի արտասանէ պիղծ անուններ

դեւերու, կուռքերու. ո՞ր ծունկերը պիտի ծռին եր-
կըրպագելու կրակին. Ասառուած իմ, ան ի՞նչ ահա-
ւոր վայրկեան է... (Յ-Ն-Ի-Շ-Ռ-Հ-Ե-Ւ-Ե-Վ-Ե-Վ) բայց, ի՞նչ
օգուտ, հայրենիքը...:

ԹԱՆՏՈՒՐԱՆ ՄՐ. — (Բաւովի մզ կը հույս կ-ունեց
ն-է-բ-ը-ն-ե-ր-ը) Ազատ էք, եկէ'ք, եկէ'ք, Արքայից Ար-
քային քոյ. (Ն-է-բ-ը-ն-ե-ր-ը Ե-ր-է-մ- Ե-լ-լ-ի-ն):



ՊԱՏԿԵՐ 9.

(Յազկերտին պալատը, մեկ անկիւնը Աւրուշան մը,
կուռքեր. Յազկերտ Գահին վրայ բազմած. Դենպեսը
զգեստաւորուած, ներս կը մտնէ, ետեւէն ժուրդերը, յետոյ
ՀԱՅ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ, կիսաբոլորակ մը կազմած. կը
խոնարհին արքայական Գահոյին առջեւ.)

ԴԵՐԱՎՈՐԸ — (Ո-ՀԻ Բ--ԵՐԵ-Ն ՏԵ ՅԵ-ՄԵ, ԻՆ-Ի-ԵԼԵ-
Ա-Ե-ՐԵ-Ն-Ի Կ-Ե-ՐԵ-Ն-Ի Ա-Ե-ՐԵ-Ն-Ի)

Անմա՞ն Արեւ, ժայռ՝ վերէն,

Աւրախազկ՚, ա՞զզ համօրեկն .

Երկից երկիր կեա՞ն բատնան,

Գիշեր զերեկ բո՞յ մեզ վասն տան :

ԹԱՏԵՐԵՐ — (իրենց)

ବେଳୁଷ୍ଟ , ଫ୍ରେଶ୍‌ଗ୍ରେ , କାକାଲୁଣ୍ଡ ମୁଖିର୍ସ୍‌

Կեզգէ՛ Տիգրոն, մեն ռաստակեց :

$$\mathbf{A}^{\text{opt}} \mathbf{B}^{\text{opt}} = (\mathbf{b}_j \mathbf{c}_k)_{j,k},$$

Ահա՛, ահա՛, խաւարամած
Արեւմուսին լոյսը ցոլաց,
Մուրը նօտող հոգիներուն՝
Փառքը ծազեց Միհր-Արեւուն։

ՔՈԽՐՄԵՐԸ — (ԵՐՔԵԼ-Հ)։

Խնդա՛ Արմի՛զդ, կեցցե՛ս Յազկե՛րս,
Կեցցէ՛ Տիզբոն, վի՛ն դաստակերս։

ԴԵՆՊԵՏ — Օրհնեա՛ ըլլան երկինք, փառաւորուէ
Արե՛ւ, Արարիչ կենաց, Ազրիւր լուսոյ և ջերմութեան,
Փայլէ՛, զուարթացի՛ր, ահա՛ Քեզի նորընծայ երկըր-
պագուներ ծնկագուճ՝ կ'ընդունին զթեղ Աստուած
Աստուածոց (Ն-Է-Ր-Ր-Ն-Ե-Ր-Ռ-Ն-Հ-Յ-Ե-Լ-Հ), ծունկի՛ եկէք,
ծունկի՛, երկրպագեցէ՛ք որրազան կրակին

ՔՈԽՐՄԵՐԸ — (ԵՐՔԵԼ-Հ)։

Խնդա՛, Արմի՛զդ, կեցցե՛ս, Յազկերս,
Կեցցէ՛ Տիզբոն. վի՛ն դաստակերս։

(ՑԱՐԱԵՐԸ) — Իւ Շիշե Վեռան Հանին Քրոյէն, Հոյ
Ն-Է-Ր-Ր-Ն-Ե-Ր-Ն Հ-Ա-Ն-Ի Ե-Ր-Ն. Բ-Ե-Ն Վ-Ե-Ր-Ն Վ-Ե-Ն Իւ Հ-Ա-Ն-Ի-Ն
Հ-Ա-Ն-Ի, զ-Ք-Ա-Ն-Բ-Ե-Ր-Բ Հ-Ա-Ր-Ջ-Ե-Ւ Ե-Ր-Ն Իւ Հ-Ա-Ն-Ի, Ք-Ե-Ն Իւ
Հ-Ա-Յ-Ի Ե-Ն-Ե-Ր-Ջ-Ե-Ն-Ե-Ն Իւ Ե-Ր-Ն, -- Իւ Ք-Ա-Ջ-Ե-Ն)։

ՎԱՐԴԱԿԱՆ — Մեղայ, մեղայ, մեղայ,

(Վ-Ե-Ր-Ջ-Ե-Ր-Ն Կ-Ջ-Ջ-Ե)





Ա Ր Ա Ր Գ.

(Սիմեոն Վաստի Խշանին պալատը.)

ՏԵՍԱՐԱԿԻ

ՎԱՍՏԻ — (ՄԻԱՆԻ) Ո՛ւհ, ազատեցա՞նք վերջապէս. մէկ կողմէ՝ Յազկերտին սաստը, միւս կողմէ՝ Դենպետին սառեցնող հեգնա՞նքը. մէկ կողմէ Ներշաբուհի որսոտը, միւս կողմէ՝ Վարդանի պոռա՞տը. ո՞ր մէկը, ո՞ւհ... ան ի՞նչ վայրկեան էր, ի՞նչ վայրկեան էր, ի՞նչ վայրկեան...: Ուհ, ամենէ՞ն ալ ազատեցայ...: Խնդիր է հիմայ տեղաւորել այդ կրակի պաշտօնեանե՞րը, այդ ագահ, այդ անկուշա այդ քանասա՞ր գայլերուն գտնել զիրո՞ւկ ոչխարներ, ամեն օր ուտեն: Ժաղսվաւրդը՝ հօտ, կղերը՝ զայլ. ահա՛ մարդկութիւնը...: Երկրիս ո՞ր կոզմն ալ երթաս, նո՞յն է կղերը. ագէտ, ռամիկ, երկչոտ հօտին կեղեքի՞չը...: Իսկ մեր կղերնե՞րը... 0°, անհամեմատ առաւելութիւններ ունին անոնք՝ քուրմերուն վրայ. իրենք բնիկ՝ բնիկներուն տկար երակները լա՛ւ

զննած են, կը հագնին սեւը, կ'ըլլան սեւ բուրդով, կակուղ մորթով գառնուկներ՝ արտաքինով, իսկ ներքինով՝ արիւնկզակ գայլեր, յափշտակելու, յօշոտելու, լափելու արհեստը կատարելագործած . . . : Քուրմերը գոնէ տգէտներն են երկրին ու օտարները, վարպետորդի մոգակա մը կայ իրենց մէջ, որ Դենապետին քթէն ինկեր է. մէկ հատիկ մարդը, որ սահմանուած ըլլար Հայաստանին բեկորներէն նոր Պարսկաստան մը ձուլելու. ան ի՞նչ խորունկ միտք է, ճամբան՝ ինծի ըրած խոստովանութիւնները նշանակալից էին. եթէ իրեն մնայ, մէկ տարուան սէջ բոլոր եկեղեցիները՝ կռատուններու, խորաններն ալ տարուշաններու կը փոխուին, սակայն, ի՞նչ կ'ըսեմ, որու հետ է գործը, ասդին Աեւոնդ երէց մը կայ. ան հերիք է քրիստոնէութեան խմոր. էհ . . . բայց ինծի ի՞նչ փոյթ. Յազկերտի խոստումը կը բաւէ. Հայաստանի ապագայ թագաւորութեան օրինաւորժառանգը՝ Սիւնեաց իշխանն է. աս խօսքը յայտնութիւն մըն է, որ մեր ազգային քաղաքականութեան մութ հորիզոնը կը լուսաւորէ. ա՛խ, ի՞նչ կ'ըլլար, եթէ մէկ քանի ծանրագլուխ ու հեռատես նախարարներուն պէս՝ Մամիկոնեանն ալ հետեւէր իմ ուղղութեանս, ա՛խ, ի՞նչ կ'ըլլար, եթէ ան՝ կամայթէ ակամայ՝ գործիք մը չըլլար մեր կղերին ձեռքին մէջ . . . — Հիմա ես ի՞նչ կրնամ ընել մինակ, երբ ամրող երկիրը զինւորութիւն մըն է, քրիստոնէութիւնը պահպանելու համար. խեղճեր, խեղճեր, չեն զիտեր թէ ո՛րչափ կը սխալին չարաչար. . . : Վարդան՝ Զինացի, բայց պատուաստուած՝ Պարթեւի ու Պահլաւի հետ՝ Սահմակ կաթողիկոսի թո՛ռն է, սիրական թո՛ռը, ատկէ՝ իր սպարապետութիւնը. (Տչորէ,

հընդունի իւրաքանչ սուծառերս մէջ , յ-նկ-բժ ո-ուն կելէ ,
յեւ-ը ճ-ի-ուը իւ ո-ուն ու իւ ք-ուն) բայց ինչո՞ւ շուարիմ .
չէ որ Յազկերտ լիազօր իշխանութիւն տուաւ ինծի ,
կառավարելու իմ երկիրս . իմ յարմար գատած վար-
չական ձեւով . չէ որ ինծի հետ է մոգերուն բանա-
կը . . . : Զօ՞րք , ո՞րչափ ուզեմ , կը դրկին , նախարար-
նո՞րը . իմ կուսակիցներո՞ւ խոտելի թիւ մը չե՞ն կազ-
մեր , արդ , ի՞նչ կը պակսի ուրեմն ինծի , օր առաջ
պաակելու համար օրինաւոր , արդար իդձերս և յոյ-
սերս , ի՞նչ բան , ի՞նչ . — կղերին աջակցութիւնը կը
պակսի . այսինքն՝ ամեն բան . . . , որովհետեւ , Հայոց
երկիրը՝ կղերաստա՞ն մըն է . . . Ռոչափ բլուր՝ այն-
չափ մատուռ , որչափ անտառ՝ այնչափ վանք . ո՞ր-
չափ գիւղակ՝ այնչափ եկեղեցի . ահա՝ Հայաստան ,
չէն ու բոլոր : (Կը նորէ ո-ութիւն , ձնուը յ-ի յե-+ին
հէջ , -ջը վեր բ-ութիւն-շ-շ-շ) : Եւ սակայն , այս ամենը
կարելի է յեղաշրջիւ . վաղը՝ վանքերը վարդապետնե-
րէն , մենաստանները՝ ճգնաւորներէն , եկեղեցիները՝
քահանաներէն կը պարպուին . հո՞ն պիտի խուժեն ,
մոգերու , քուրմերու երամա՞կը . եկեղեցիները պիտի
փոխուին մեհեաններու , ատրուշաններու , ուր սրբա-
զան հուրը պիտի վառի և բոցավառէ նորընծայ հա-
ւատացեալներուն հոգիները . տեսնեմ այն ատեն ուր
պիտի վազէ վազվզէ Դեւոնդ երէցը , այդ գիշակեր
սեւ ագռաւելը , որ արիւնի հոտէն միայն գիտէ գի-
նովսալ . ո՞ւր պիտի մնայ , ո՞ւր այն ատեն , եպիսկո-
պոսներուն անտանելի թափո՞րը , և ո՞ւր պիտի կըշ-
տանայ , նայիմ , իրենց ամենակուլ փորը , ա՞խ , ե՞րբ ,
արդեօք ե՞րբ պիտի տեսնեմ այդ մարախներուն
չա՞րդը . . . : Տենդուտ տագնապով մը կ'ըսպասեմ այդ եր-
ջանիկ օրուան . . . : Թագադրութեանս հանդէսին օ՞րը

պիտի ըլլայ, այն օրը՝ Հայաստանի վերածնունդին
արեւը պիտի ծագի. Յայտնութեան «Եւ ուսէ Երկն-
նոր Եւ Երկէ Նոր»ը պիտի կատարուի երկրիս այս մա-
սին վրայ . . . : (ԽԵ-ՇՆ-Ր, Յ-Ք-Մ-Ի-Շ-Ն) , Թա՛զո, թա՛-
զըս, ահա՛ թա՛զո, մարդքիտաներով ու աղամանդով
յեռուած թազո. ահա՛ ծիրանիս, արքայակա՞ն ծի-
րանիս (Ա-Հ-Ե-Շ-Ե-Շ-Ի-Շ-Բ-Ե-Շ-Ն, Յ-Ե-Վ-Ե-Շ-Ի-Շ-Ե-Շ-Ն և Տ-Ի-
Ջ-Ջ, Բ-Ա-Շ-Բ-Ա-Ն-Ե-Լ-Ա-Ն-Ջ) այս՛, ե՛ս, Սիւնեաց իշխան,
Հայաստանի թագաւո՞ր . . . Եւ դրախտը պիտի նո-
րոգուի, բոցեղէն սուրը պիտի ա՛լ չը փակէ անոր
մուտքը, որովհետեւ այն օրը՝ կղերները մաքրուած
պիտի ըլլան երկրիս երեսէն . . . կղերները, կղեր-
ները, մարդկութեան փարձտնքները, ժողովուրդին
տղրուկները . . . (Պ-Շ-Ե-Ռ- Շ-Վ-Ի Կ-Ե-Ջ-Ե, Յ-Ե-Ռ-Ե, +Ի-Ն Հ-Ե-
Շ-Ռ-Ռ-Ե-Ն, Կ-Ե-Ն-Ե-Ւ, Ն-Ե-Ջ Դ-Ց-Ջ-Ի Շ-Վ-Վ-Ե-Ն Կ-Ե-Ռ-Ե-Ն, Կ-Ե-Շ-Ե-
Ռ-Ե-Ն-Ե-Ռ-Ե-Ն Շ-Վ-Վ-Ե-Ն Կ-Ե-Ջ-Ի) ո՞վ է նոյյինք . (Զ-Ա-Հ-Ե-Ւ Ե-Ր-Ե-
Ն-Ե-Ր-Ե-Ն Կ-Ե-Ջ-Ի)

S U U P P E .

ՎԱՐԱՐԻ. ԶԱՆԳԱՐԻ

ԶԱԿԵԴԱԿԻ — Ողջույն, մեծ իշխան սլովական :

4.0.00.4 — *Ophionus* sp.

ԶԱՅՎԱՆ — իշխան մեծ, զիտէք ինչու տարաժամ կը բախսիմ ձեր թարձրութեան պայտատին դուռը.

$$H_{\text{eff}} = \mu_{\text{ex}} \langle \psi_{\text{up}} | \psi_{\text{up}} \rangle + \mu_{\text{down}} \langle \psi_{\text{down}} | \psi_{\text{down}} \rangle$$

ԶԱՅԴԱՆԻ — թարի՝ . այսուհետեւ բարիք յուսակ՝ թացարձակ յիմարութիւն է, երկրի մը մէջ, ուր Ղեւոնդ քահանային պէս կապելու խենդեր, Մամիկոննեանի պէս ալ՝ չորդլուխ ապատամբներ կապրին :

Վ.Ա.Ս.Ա.Կ. — Եուտ, պատմէ՛, ի՞նչ նոր բան պատահեցաւ որ այդպէս . . .

Զ.Ա.Ն.Գ.Ա.Կ. — Ի՞նչ պիտի ըլլար · սոսկալի՛ ջարդ մը .

Վ.Ա.Ս.Ա.Կ. — (Ս-ը-ո-ք-է-հ-ո-չ) ո՞ւր, ի՞նչպիսի ջարդ .

Զ.Ա.Ն.Գ.Ա.Կ. — Անգեղ գիւղի եկեղեցին . պատառագի՛ ատեն :

Վ.Ա.Ս.Ա.Կ. — (Ա.յ-ո-լ-ծ) Ի՞նչ կ'ըսես. ո՞ր եկեղեցին .

Զ.Ա.Ն.Գ.Ա.Կ. — Ղեւոնդ քահանան կը պատարագէր, մոգպետը փորձեց իր քուրմերուն հետ եկեղեցին մտնել ու անկիւն մը կրակը վառել :

Վ.Ա.Ս.Ա.Կ. — Ե՛, յիտո՞յ .

Զ.Ա.Ն.Գ.Ա.Կ. — Ժողովուրդը մոլտաց, գլուխները տաքցան, ձայները հետզհետէ բարձրացան . պատարագիչը խորանէն ետ դարձաւ, նայեցաւ . քահանաներն ու ամբոխը՝ մոգերուն վրայ յարձակեցան, պատարագը դադրեցուցին . ժամերգութիւնը լոեց, խուռն ամբոխին մէջ բիրեր կը խաղցընէին . արիւնը տեսայ, գաւիթը կը վազէր, հազիւ հանեցի զգեստս, փիլոն, փակեղ աւանդատունը նետեցի, փախայ, հոս վազեցի եղելութիւնը հազորգելու :

Վ.Ա.Ս.Ա.Կ. — (Տի-ո-բ և Հ-ո-շ-ի-ո-ր) Մոզպե՛տը ո՞ւր մնաց, քուրմերէն շատ մարդ ջարդուեցա՞ւ .

Զ.Ա.Ն.Գ.Ա.Կ. — Ի՞նչ կ'ըսէք, մե՛ծ իշխան . արիւնը գտւթին մէջ կը վազէր կ'ըսեմ. աչուրներս դարձան, մոլորեցան . ալ ի՞նչ եղաւ, ի՞նչ վախճան ունեցաւ, չեմ գիտեր, սա՛չափ գիտեմ . որ ամբողջ երկիրը կը տատանի ալեկոծ ծռվի մը պէս .

Վ.Ա.Ս.Ա.Կ. — (Մ-ո-ը բ-է-ո-ն-ի ո-ո-ն-է-լ-ի) Աս ի՞նչ ծանրակշիռ գէպք է, գիտե՞ս. երէ՛ց, հետեւա՞նքը . ո՞վ պիտի կըէ, եթէ ո՛չ, ե՛ս, ե՛ս, այո՛, ե՛ս որ, ինչպէս գիտես, երկու մատղաշ որդիներս հո՞ն, Տիզրո՞ն ձգե-

ցի պատանդ , երաշխաւորելու համար խաղաղութեան վերահաստատուիլը , մոգերուն հոս տեղաւորուիլը . (Երկու յեւ+էր-ը շ-նչիլու Երեւանեւը , լ-լուին յանձնէլ ըը) վա՛խ , զաւակնե՞րս , Բարեկէ՛ն , Բակո՛ւր , ձեր անմեղ արի՛ւնը . . . :

ԶԱՆԴԱԿԱՆ — Տէ՛ր իշխան , ի՞նչ ընելու է :

Ա.ԱՍՍԱՆ — Ինծի՞ կը հարցընես , երէ՛ց . ա՛խ , ի՞նչ ըսեմ ձեր գասակարգին . մէ՛կ անդամ չունիք , որուն վրայ կարենայ մարդ վատահիլ ու հաւատք դնել :

ԶԱՆԴԱԿԱՆ — Ե՞րբ , ի՞նչ բան վատահցաք ինծի ու խարուեցաք . կաղաջեմ , իշխանդ իմ , ամեն կղեր նոյնը չըլլար . կա՞ն որ շահամո՞լ են ու կեղծաւոր , ինչպէս է Դեւսնդ . կա՞ն ալ որ անձնուիրաց են ու անկեղծ .

Ա.ԱՍՍԱՆ — (Հերակլէլ) յինչպէս որ դուք , այնպէս չէ' .

ԶԱՆԴԱԿԱՆ — (Ժողովը) Մե՛ծ իշխան , զիս երախտապարտ կ'ընէք , չափազանց պատուելով .

Ա.ԱՍՍԱՆ — Երախտապարտ ըլլալէդ ի՞նչ օդուտ . կրնա՞ս զի՞ս ընել քեզ երախտապարտ :

ԶԱՆԴԱԿԱՆ — ի՞նչպէս

Ա.ԱՍՍԱՆ — Հաւատարմօրէն ծառայելով

ԶԱՆԴԱԿԱՆ — Մինչեւ ցմահ , պատրա՛ստ եմ ձեզ ծառայելու .

Ա.ԱՍՍԱՆ — Լաւ ուրեմն , քեզի երդում ընել առաջարկել աւելո՛րդ է . արդէն քանի՛ քանի պարագաներու մէջ վարժուած ես երդում ընելու . միայն սա կը յիշեցընեմ որ՝ եթէ զլուխ հանես ինչ որ հիմայ քեզի պիտի առաջարկեմ , աչքս լաւ նայէ՛ , թագաւորութեանս բոլոր բարիքները պիտի վայելես , եթէ այս տագնապն ալ անցընենք . . . :

ԶԱՆԴԱԿԱՆ — Տէ՛ր իշխան , ուրիշ բան չեմ ուզեր ,

բայց միայն քու ողջութիւնդ ու երկրիդ խաղաղութիւնը, այն ատեն հա՛րկաւ բան մը կ'ըլլանք մենք.

Ա.Ա.ԱՅԱԿԻ — Այն ատե՞ն. մոգպետէն անմիջապէս ե՛տքը պիտի գաս գուն. Մայր-Ատրուշանին աւագ-քո՛ւրմը պիտի կարգեմ քեզ.

ԶԱՆԳԻԱԿԻ — Շնորհապա՛րտ կ'ըլլամ, Սիւնեա՛ց իշխան,

Ա.Ա.ԱՅԱԿԻ — Գիտե՞ս ի՞նչ պիտի ընես, հիմա:

ԶԱՆԳԻԱԿԻ — Տէ՛ր իս.

Ա.Ա.ԱՅԱԿԻ — Ինչպէս որ Տիզրոնի արքունիքը յա-ջողած էլիր շնորհք գտնել Յազկերտէն, ինչպէս որ մե՛զ ալ համոզեցիր բանտին մէջ ուրանալու, և այդ կերպով մեր հայրենիք վերադարձէն միջնորդ եղար ու պատճառ, այնպէս ալ հոս, աւելի՛ կարեւոր ու կենսական գործ մը պիտի կատարես :

ԶԱՆԳԻԱԿԻ — Տէ՛ր իշխան, շուտ ըսէ՛ք հանդար-տիմ, սիրտս կը տրոփէ. երկու բառով պարզեցէ՛ք, ես ալ մէկ բառով պատասխանեմ, այս' կամ ո՛չ.

Ա.Ա.ԱՅԱԿԻ — Ոչ պատասխանել գործիս չիզա՛ր.

ԶԱՆԳԻԱԿԻ — Այո՛ ըսենք, բայց նախ դուք ըսէ՛ք նայինք ի՞նչ է.

Ա.Ա.ԱՅԱԿԻ — (Շուրջը շոյելը, լըզրէն, հորը լլին-ան+ին-անէլը) այս պատերն անպամ ականջ ունին, զգո՞յշ, զգո՞յշ.

ԶԱՆԳԻԱԿԻ — Մի՛ ճաթեցնէք, Տէ՛ր իշխան, շուտ ըսէ՛ք.

Ա.Ա.ԱՅԱԿԻ — Ըսելիքս երկու բառ է — Վարդան ու Ղեւոնդ — երկու յատուկ անուններ, հասարակաց դարձած. այդ երկու անունները կընա՞մ վերցնել երկ-րիս երեսէն:

ԶԱՆԳԱՆ — Ի՞նչպէս վերցնել, ըսել կ'ուզէք, ջնջել
ՎԱՍՈՒ — Զը հասկցա՞ր. ասկէ աւելի պարզ կը
խօսումի՞ :

ԶԱՆԳԱՆ — Հասկցայ, հասկցայ (ՔԵ-ԵԸ ԿԵՐԵՇՆԵ)
այս երկու ճիւաղներէն Հայաստանը փրկել չէ՞ք ուզեր
ըսել :

ՎԱՍՈՒ — Այո՛, այո՛, բայց պիտի կրնա՞ս :

ԶԱՆԳԱՆ — Ասկէ դիւրին . . . (ԿԸ ԽԵՇՆԵ) բայց աստկէ
ալ գժուար ի՞նչ կայ :

ՎԱՍՈՒ — Աս եղա՞ւ հիմայ, ի՞նչ ըսել կ'ուզես :

ԶԱՆԳԱՆ — Բսել կ'ուզեմ թէ՛ ի՞նչ որ մարդոց
համար գժուար է. Զանգակին համար դիւրին է :

ՎԱՍՈՒ — Բայց չպիտի՛ ուշանայ :

ԶԱՆԳԱՆ — Ե՞րբ կ'ուզես որ ըլլայ :

ՎԱՍՈՒ — Այսօրուընէ մինչեւ վաղը, առտուն
կանուխ, կէսօրուան մնայ՝ չըլլա՛ր, իրիկունը՝ բնա՛ւ
չըլլար :

ԶԱՆԳԱՆ — Ուրիմն այս գիշեր ընելու է, այս
գիշեր :

ՎԱՍՈՒ — Ալ չե՛մ գիտեր ես. քու դիտնալիք
բա՛նդ է :

ԶԱՆԳԱՆ — Ի՞մ գիտնալի՛քս . . . ա՛խ, եթէ ձեռ-
քէս գայ, վայրկենարար կ'անհետացնեմ, երկուքն ալ
անդէնը կը ճամբեմ. . . :

ՎԱՍՈՒ — Գնա՛ շուտով, խորհէ՛, ձարը վիճուէ՛,
գտի՛ր. վերջացո՞ւր :

ԶԱՆԳԱՆ — (ԽՆ-ԵՆԵԼ-Դ) — Մնա՛յք խաղաղու-
թեամբ, Տէ՛ր իշխան (ԿԸ ԴԵՐՆԵ) :

ՎԱՍՈՒ (ՄԸ-Դ) — Եթէ կրնա՛յ . . . ի՞նչ հրաշալի
գիւտ մը կ'ըլլայ. բայց չեմ հաւտար որ դիւրին դիւ-
րին գլուխ կրնայ հանել. Ղեւոնդը, երկո՞ւքն ալ ան-
վարդանմէ :

դէնը ղրկել . հրա՛շք կ'ըլլայ , հրա՛շք . ու այդ հրաշքը . կատարողը՝ հրաշագործ սուրբ մը , Աստուծոյ տեղ պիտի պաշտեմ ես . . . (Դաստիա ու առաջին հը , առաջի յայներ էն ըստին , երկու ժողովին դարձրեմ հը իւ բերեն , դհնիքին դիզեւու իւ վայրին իւ տնեն) :

S B U A R U N . 9.

ՎԱՐԱԿ , ՄՈՒՊԵՏ , ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ

ՎԱՐԱԿ — Առ ի՞նչ է , ո՞վ կը բերէք :

ԱՍՏԻԿԱՆՆԵՐԸ — Մոզպետը . (Դաստիա իւլլին) :

ՎԱՐԱԿ (Երկու յեւ, երկու դջ քըլլին առաջ) — Աստուծուծի իմ , ի՞նչ կը տեսնեմ :

ՄՈՒՊԵՏ (Դաստիա առաջ քըլլին դիզեւու) — Դաստիա նաև դիզեւու առաջին մըզքն , լուսական յայնել հը) — Իս կը տեսնեմ , ի՞ս . . . :

ՎԱՐԱԿ (Դաստիա առաջ մոզպետին) — Թողութիւն , բիւր թողութիւն , մեծ մոզպետ , ի՞նչ դժբաղդութիւն է :

ՄՈՒՊԵՏ — Դժբաղդութիւն չէ , դա՞ւ է դա՞ւ . (Քառական մեր բ-ը-ը-ը-ը-նել-է ու իւրութիւն) Դաւա՛ման , զիս յատկապէս Հայրատան բերիր որ գլուխս ուտես , ու իմ սիրական մոզպերս սպաննել տաս , հա՞ . . . :

ՎԱՐԱԿ — Ի՞նչ կ'ըսէք , հայր մոզպետ , ի՞նչ կ'ըսէք . միթէ ես զիտէի՞ , կրնայի՞ զիտնալ , կամ կ'ուզէի՞ որ այս աղէտքը պատահէք . մանաւանդ ո՞քան կը ցաւիմ (իւ առաջին) :

ՄՈՒՊԵՏ — Շնորհակա՞լ եմ , վայրենի քահանաներուդ ձե՛ռքը մատնեցիր (իւ առաջին բ-ը-ը-ը-ը-ը-ն լու) քուրմերս ջարդեցին , զիս վիրաւորեցին , տե՛ս , տե՛ս ,

(ՅԵ-Շ ՀԱ-ԼԵ Ի Շ Պ-ՆԵ) Քանի՛ քանի՛ վէրքեր բացին
զմուռ վրայ, ա՞հ, գլուխս . . . :

Ա.Ա.ՍՈՒ.Կ. (Կ-Ե-Խ-Ե-Ր ՀԵ-Մ-Վ Հ-Ը) — Ան ո՞ր ապիրատը
յանդգնեցաւ . . .

ՄՈՒ-ՊԵՏԸ — Ինձի՞ կը հարցնիս, չե՞ս զիտեր:

Ա.Ա.ՍՈՒ.Կ. — Կ'աղաչե՛մ, ըսէ՛ք, ո՞ր ապիրատը:

ՄՈՒ-ՊԵՏԸ — Ղեւո՞նդը, Ղեւո՞նդը:

Ա.Ա.ՍՈՒ.Կ. — Զկրցա՞ք գետին փոել այդ անօրէնը.

ՄՈՒ-ՊԵՏԸ — Ո՞վ պիտի փոէր. մե՞նք, (Յ-Ն-Ի-Շ
Դ-Ե-Շ Հ-Ե-Ն-Շ, Ա-Կ-Ա-Ն-Ե-Լ-Ե) բայց այսպէս չըլլար, պէ՛տք
է որ զրեմ Դուռը, պատմեմ իրողութիւնը. հրաժա-
րեցայ ես այս պաշտօնէս, իմ տեղս ուրիշներ թող
գ ան, անո՞նք յաջորդեն, որոնց զլուխը զեռ չէ կե-
րեր հարուածը. ես կերայ, կերածս կը բաւէ, քիչ
մըն ալ ուրիշներ թող ճաշակեն առաքելութեան
պատուղնե՞րը . . . :

Ա.Ա.ՍՈՒ.Կ. — Կ'անցնի՛, կ'անցնի՛, հա՛յր մոգպետ,
ա՛յս ալ կ'անցնի:

ՄՈՒ-ՊԵՏԸ — Ո՛չ, ո՛չ, պէտք է որ զրեմ Դուռը,
պէ՛տք է մանրամասնօրէն տեղեկագրեմ այս բարբա-
րոսութիւննե՞րը. Արքայից Արքային պէտք է զրեմ
յատուկ նամակով մը

Ա.Ա.ՍՈՒ.Կ. — Հա՛յր մոգպետ, հա՛յր մոգպետ . . .:
(Ա-Ն-Ի-Բ-Ն, Չ-Ճ Յ-Ե-Ն-Վ) այն ատեն արե՛ւը պիտի խա-
ւարի մատղաշ զաւակներուս: (Բ-Ր-Շ-Ե-Յ-Ն) Բան մը մի՛
զրէք, ե՛ս, ե՛ս անձամբ պիտի լուծեմ վրէժը, լա՛
գիտցած ըլլաք:

ՄՈՒ-ՊԵՏԸ (Յ-Ն-Ի-Շ Բ-Ն-Ի-Շ) — Բայց ի՞նչ իրաւուն-
քով յարձակին մեր վրայ:

Ա.Ա.ՍՈՒ.Կ. — Անոնք պիտի պատժուին, վստա՛հ
եղէ՛ք:

ՄՈՒՊԵՍ — ԱՌԵՐ ԵՐ ԲԵ ... (ՎԵ ԱՅ ՀԵՆԴԵ ՄԵՌԵՆԴԵ-
ՔԵԼ, ՀԵ-ՆԵՐԵ ԻՇ ԲԵՆԴԵ-ՔԵԼ . ԻՇ ՎԵ-ՆԵ ՔԵԼ ՀԵ-ՆԵ-ՔԵԼ) :
Ա.Ա.Ա.Ա.Ա. — ՔԻՀ ՄԵՐ ՀԱՄՊՁԵՒՔ, ՀԱՅՐ ՄՈՎԱՊԵՄ :
(ԴՐԵ-ԵՆ ՎԵ-ՆԵ-ՋԵՄՆ . ՎԵ-ՆԵ ԻՇ ՀԵ-ՆԵ-ՆԵ ԵՐԵՄԸ, Ե-ՆԵ-ԵՆ
ՎԵ-ՆԵ-ՋԵՄՆ ՄԵ-ԴԻ-ԱԵ-ՆԵ-ՋԵՄՆ) :

S E U U R U N Y T .

ՆԱԽԵՐՄԻ-ՆԵՐ, ԳԵԽԵՐՄԻ, ՎԱՐՄԻԱՆ

Ա.ԵԽԵՐՄԻ — ԱՂՎՈՇԵՐ, ՄԻՒՆԵԿԱԳ ԻՉԽԱՆԻ :

ՎԱՐՄԻԱՆ — ԲԱՐԵՇ, ՄԻՒՆԻԲ .

ՎԱՍՈՎԱՆ (ՔՐԵՆ ՎԵ-ԽԵՆ) — ՕՐՀՆԵԿԱ' աէր, բարի
եկաք : (ՀԵ-ՆԵ-ՆԵ Ա-ՎԵ-ՐԵ-ՋԵ-ՎԵ-ՆԵ-ՆԵ ՎԵ-ՆԵ-ՆԵ-ՆԵ ԻՇ
ՎԵ-ՆԵ-ՆԵ Ա-ՎԵ-ՐԵ-ՋԵ-ՎԵ-ՆԵ-ՆԵ ՎԵ-ՆԵ-ՆԵ-ՆԵ, ՎԵ ՔԵ-ՆԵ-ՆԵ ՎԵ-ՆԵ-ՆԵ Ե-Ն-
Ժ-ՆԵ Ե-ՆԵ-ՆԵ ԻՇ Հ-ՆԵ-ՆԵ) :

ՎԵԽԵՐՄԻ (Ա-ՎԵ-ՆԵ-ՐԵ-ՋԵ-ՎԵ-ՆԵ-ՆԵ-ՆԵ-ՆԵ) — Առ հոս ի՞նչ
գործ ունի :

ՎԱՐՄԻԱՆ — Դեռ ո՞ղջ է մեացեր :

ՄՈՒՊԵՍ — Ի՞նչ, կ'ուզէի՞ք որ մեռնէի :

ՎԱՍՈՎԱՆ — Քա՛ւ, լիցի, հա՛յր մովապետ :

ՎԵԽԵՐՄԻ (ՀԵ-ԽԵ-ԼԵ-Լ) — Հայր մովապետը կրակա-
հար եղած ըլլալու է որ շատ հեռու քաշուած է :

ՄՈՒՊԵՍ — Կը զարմանա՛մ, երէ՛ց, ձեր վրայ :

ՎԵԽԵՐՄԻ — Ի՞նչո՞ւ կը զարմանաք :

ՄՈՒՊԵՍ — Թէ ի՞նչպէս քահանայ եղած էք :

ՎԵԽԵՐՄԻ — Ի՞նչէ՞ն,

ՄՈՒՊԵՍ — Եթէ քահանայ չըլլայիք, անպատ-
ճառ հրասախմբի մը պետը պիտի ըլլայիք

ՎԵԽԵՐՄԻ — Եթէ հարկ ըլլայ, ի՞նչո՞ւ չըլլանք .
մեր պաշտօնը չէ՛ պաշտպանել մեր հօտը՝ օտարամուտ
գողերէ, դայլերէ :

ՄՈՒՊԱՑ — ԲԻՐԵԲՈՅՎ :

ԱԵՒԹԵՎԻ — Աղեղովի ալ, նետովի ալ, սուրովի ալ
կը պաշտպանենք, եթէ հարկ ըլլայ:

ՄՈՒԿ-ՊԱՏ (Վահագին և յակուլը, բարեկամություն) — կը գիտէք, Սիւնեաց իշխան, ո՞րչափ զոհ է:

Վ.Ա.Ա.Խ. — Կատակ կ'ընէ, Հայր մոզակտ :

ՄԱԿՊԵՏ — Կատակ... բիրերու հարուածներով
կատակ կը ըլլայ. Հայաստանի մէջ գործադրուող կա-
տակ մըն է արդեօք:

ՎԱՐԴԱՆ — Եթէ կատակ չէ, իրականութիւն
թողը ըլլայ, ինչ կըլլայ. (Հեռչեցք բարեկամ) Մոգ-
պետ, մոզպե՛տ, ասդին նայէ, ահա կազդարարեմ
քեզի. Եթէ այսօրուընէ, մնացած քուրմերդ ալ հետդ,
Տիգրոնի ճամբան չի բռնես, զիսցած ըլլաս որ այս
զլխու վէրքերը շատ պիտի փնտռես. ա'լ չեն վիրա-
ւորեր քեզ, անհոգ եղի՛ր, մէկ անզամով հաշիւղ կը
փակեն:

Գ.Յ.Ա.Հ. — Այսպէս խռոսացանք Արքայից Արքային:

Ա. Ա. ԲԻՒԱՆ — Արքայից Արքան՝ մեզ ձերբակալելու, բանտարկելու, մեր հաւատքը բանի ուրանալաւալու համար կանչեց Տիղբան, հէ՛, լոէ՛ք նայիմ, (—շտերեն իւ-ի շոյտեւով) մառցա՞ք այս ամէնք:

ԳՅԻՌՆԴԻ — Յատկապէս եկած ենք հոս վերջնականապէս ազգաբարեկու որ փութաս երկրէն հեռացնել այս պատուհամները, եթէ ո՞չ, դուն զիտես... ահա՛ կը ըսեմ, ժողովուրդին հետ խաղալ չըլլա՛ր...

ՄՈՒՊԵՑ (ՔԱ-ԼՀ ՀԱՅԻՆԵՐԸ ՀԱՐԱՐԴԻ-Ք) — Ի՞նչ ըստ
կ'ուղին :

ՊԵՏՈՒԹՅ — լոէ՛, լոէ՛, ըսել կ'ուզենք, շուտու,
շուտու Տիգրանի ճամբան բռնէ՛, հայր մոգպետ, հան-

գնա՛, առատ առատ կրակ վառէ՛, Միհրի փա՛ռքը
նուազէ՛, ի՞նչ կ'ուզես ըրէ՛. հոս այդպիսի փորձերը՝
փորձանքի կը հանդիպիին. կ'երթաս հոս տեսածներդ
ու կրածներդ կէտ առ կէտ կը պատմես Արքայից
Արքային :

ՄՈՒՊԵՍ — Սիւնեա՛ց իշխան, ա՛լ հոս մնալու
ժամանակ չունիս, ո՛չ ալ համբերութիւն, ժամ ա-
ռաջ իս ճամբայ գնելու նայէ՛ :

Վ.Ա.Ա.Ա.Կ. — Տե՛ղ չպիտի երթաս, պալատիս մէջ
պիտի նստիս, ուտես, խմե՛ս, հրամայե՛ս :

Վ.Ա.ԲԴ.Ա.Ն. (Վ.Ա.Ա.Հ.Բ.) — Միայն քեզի՛ սակայն,
պալատէդ գուրս հրամայել՝ կը նշանակէ մարմաջը
ունենալ բիրի հարուածներու Շատ աղէկ, հո՛ս
մնայ թո՛ղ, կ'ըսես, ի՞նչ պիտի ընէ :

ՄՈՒՊԵՍ — ի՞նչ պիտի ընեմ, Միհր-Աստուծուս
քարոզչութեամբը պիտի պարապիս :

Վ.ԵՒԹԵՎ — Այո՛, կրնաս ուզածիդ չափ պարա-
պիլ ամէն ատեն. բայց ո՛չ հոս, ուր ճշմարիտ, այ-
սինքն ձեր պաշտած Միհրը ստեղծող Աստուծոյ եր-
կըրպագուներ միայն կը զտնուին :

ՄՈՒՊԵՍ — Միհրը բերաննիդ առնելու մա՞րդ
էք դուք :

Վ.ԵՒԹԵՎ — ի՞նչ կայ որ, Միհր ըստածդ՝ միր ա-
մէն օրուան ծագող ու մարող արեւը չէ :

ՄՈՒՊԵՍ — Ծագելով ու մարելով ի՞նչ կ'ըլլայ :

Վ.ԵՒԹԵՎ — Ծնած ու մեռած կ'ըլլայ :

ՄՈՒՊԵՍ — ի՞նչ լիսաս ունի :

Վ.ԵՒԹԵՎ — Բնա՛ւ երրէք (Վ.Ք.Ե.Լ.Բ.). միայն թէ
Մոզպի՛տ, զմեզ քու կոյր խուժա՞նդ կը կարծես որ
հաւատանք այդ կեղծ ու պատիր խօսքերուդ :

Վ.Ա.Ա.Ա.Կ. — Տէ՛ր Հայր; շատ կը չափազանցէք :

ՎԱՐԴԱՆ — Երբէն ի վեր Մոգպետին պաշտպանութիւնը ստանձնած էք:

ԴԵՒՅՆԴ — Մոզակետին վաստարա՞նն է :

ՄՈՒՊԵՑ — Ախտնեաց իշխան, զահլիճիդ օդը զիս կը նեղէ, չուտով, չուտով, առանձնանամ պիտի . . . :

4.0004 — $(2 - \frac{1}{2} \cdot \frac{1}{2}) \cdot 4 \rho \cdot \sin q \cdot f^2 \rho$;

ԴԵՒՅՆԴ — (հետեւ՝ վերաբերյալ) հօրեղբայրն է,
հօրեղբայրը :

Ա.Ա.Ա.Ա. — Մաղրեցէք, ծաղրեցէք, վերջը կը
տեսնենք. (ԵՐԱՆ Ա-Յ-Ի-Ե-Ր-Ա-Կ-Ա-Վ) եկէք, եկէք,
հայր Առգակետը փոխաղրեցէք հանգստարանը. թող
քիչ մը շունչ առնէ, քնանայ... (ԵՐԱՆ Ա-Յ-Ի-Ե-Ր-Ա-Կ-Ա-Վ
Ի-Ե-Ր-Ա-Ն-Ե-Ր-Ա-Կ-Ա-Վ) իս իերազոն, Դ-Ա-Լ-Ի-Շ-Ա-Ն-Ե-Ր-Ա-Կ-Ա-Վ
Վ-Ե-Ր-Ա-Ն-Ե-Ր-Ա-Կ-Ա-Վ) Ե, հիմայ խօսեցէք նայինք, ի՞նչ է մտքերնիդ:

ՎԱՐԴԱԿՆ — Բա՛ն մը չունինք խօսելու . Նոր
բան չէ՝ այս . Պարսկաստանի մէջ, երբ Յազկերտի
սպառնալիքներէն ստիպուեցանք ուշաւ, ով սեւ
ժամ, կարծեմ թէ եւշւնց էր . մինչդեռ հիմայ կը
տեսնեմ որ հոգիով մարմինով փարած ես Մոդակետին
ու իր քուրմերուն . . . :

ՎԱՅՈՒՆ — Դուք այնպէս գիտցէ՞ք, վասակ
մատնիչ է, ազգուրաց է կարծեցէ՞ք, հոգ չէ՞ վաղը,
տեսնենք հետեւանքը ո՞վ կը կը կը . . . : Կը ցաւիմ, Մա-
միկոնեա՞ն, որ դուն, հայրենիքը, եկեղեցի՞ն կը քան-
դես քու այդ խելքո՞վդ . . . :

ՊԱՐՊԱՅԻՆ — Ե՞ս կը քանդիմ Սիւնի՛, Ե՞ս թէ
դուն:

ԱԵԽՈՒԴԻՆԻ — Եկեղեցին չի քանդուիր, ո՞չ Վասպակի դաւերով, ո՞չ ալ Յազկերտի բանակներով:

Գ.Ա.Ա.Ա.Կ. — Բայց կը քանդուի լոկ մէկ'կ զեւոն-
դիանսաց :

ԱԵԽՈՐԴԻ — («ՀԱՅՈՒԹԵՐՆ») ի՞նչ ըսել կ'ուզիս, ի՞նչ
ընէի, յանձնէի^բ եկեղեցին, թոյլ տայի^բ որ կրակի
պաշտամոնքը կատարէին:

ԳԱՐԴԱՆ — Ժաղսվուրդը թոյլ կուտա՞ր :

ՎԵՒԹՈՒԳ — ինչ օգուտ, Մազակի տր սատկելու էր:

Գ.Ա.Ա.Ա.Կ. — Տէ՛ր Հայր, այդ ձամբան անդո՞ւնզը կը տանիի....

ՎԱՐԴԱԿԱՆ — լինգրեմ, ըսէ՝ մեզի, ո՞ր ճամբան
կը տանի գէպի կեռանք. ուրանա՞լը, ուրանա՞լը:

Ա.Ա.Ա.Ն. — (Հերշուուել ի-րհըդ-դ-ր ա-ս-ը թէ հ-ու-է
Ք) Պիտի ստիպուիմ մերկապարանոց ընել ամեն բան.
հոս, մարդ չըկայ: Հոս ամեն բան կրնանք իրարու
յայտնել. բայց կը խնդրեմ որ չը բռնկիք, որովհե-
տեւ ահաւոր յայտնութիւններու առջեւ պիտի դնեմ
զձեղ:

ԱՆԻՌԱԿ — (ՀԵՂԱ-Մ) Առ ի՞նչ յայտնութիւններ
են արդեօք։

Ա.Ա.ԲԴՐԱՆ — Բնական է թէ՝ սովորական յայտնութիւններ չե՞ն :

Ա.Ա.Ա.Ա. — Ո՞չ ալ անսովոր . իրականութիւն են .
(աւշտիւ կ'ելլէ, բայ իշ դուռը մը յեւ-ը, ուս երկու ու-
ժու շրջան կ'ընեւ ուստի մեջ, որդեքու ապահով կ'եղան՝ և
այս ժերմագիւն, իւնի կ'առանե ուշանի իշ ապահով, յեւոյ Դե-
մուն ու Վարդանին ազգայն) հաս եկե՛ք, հաս, (Դե-
մուն ու Վարդան դեղի հա և դիմա) նայեցե՛ք, լսու
նայեցե՛ք, մանաւանդ դո՛ւն, Մամիկոնեան, ո՞վ է
այդ վեհափառը :

ԱՎԻՇԽՆԴԻ — ես բա՛ռ մը չեմ հասկնար այդ խօսքելէդ :

Ա.Ա.ԱՅԱ — Հիմայ կը հասկնաք, քիչ մը համբերեցէք միայն:

Ա.Ա.ԲԻԱՆԻ — Բայց Սիւնի՛, չըլլա՛յ թէ Մոգպետին վերքը քու ըղեղիդ ազդած ըլլայ. վերքը՝ Մոգպետին գլուխը, բանկողը՝ քու ըղեղդ:

Ա.ԵՒԹՈՒԴԻ — Զարդուսպները՝ մոգերը, կատղողը՝ դուն (վ. մաս 2-ը և 3-ը):

Ա.Ա.ԱՅԱ — Ո՞վ կ'ուզէիք որ ըլլար, ինչ զատ:

Ա.Ա.ԲԻԱՆԻ — Բայց ինչո՞ւ...

Ա.Ա.ԱՅԱ — (Երկար մաս) Դուք հո՛ս նայեցէք, (շաշ ու ու ու ու ու) նայեցա՞ք ո՞վ է, ճանչցա՞ք:

ԵՐԵՄԱԿԻՔԻ ԱԼ — Է՛, ի՞նչ պիտի ընենք. սեպէ թէ ճանչցանք:

Ա.Ա.ԱՅԱ — (Արյան մաս 2-ը և 3-ը և 4-ը) Դուն, վեհափառ ուրուական իմ նախահօրա. դուն որ դոզացուցիր Տարօնը, վրդովեցիր անդրդուելի Տրդա՛տը, ապստամբեցուցիր Սիմ լեռը, Ողկան ամրոցը քաշուած, ահ ու մահ սփռեցիր չորս դիդ, դո՛ւն, Ազուկը, դո՛ւն Հայկազո՞ւն նահապետ...

Ա.Ա.ԲԻԱՆԻ (Համար, շ-ն յայն-է) Ազուկ, օտար չէ ականջիս այդ անունը:

Ա.Ա.ԱՅԱ — (Հ-ը մաս 2-ը, յ-ն մաս 3-ը) Այդ քու նայուած քիդ մէ՛ջ կը կարդամ ահուոր գաղտնիք մը, ծրարուած հին վրէժ մը....

Ա.ԵՒԹՈՒԴԻ — (Վ-ը մաս 2-ը և 3-ը) Կեցի՛ր նայինք ո՞ւր պիտի տանի զինք իր բանգագուշա՞նքը. մոգպետէն ազգուեր է, մոգպետէն, չի՛ մեղադրուիր:

Ա.Ա.ԲԻԱՆԻ — Սիւնի՛, հերի՛ք երկրապես արձանիդ, ա՛խ ի՞նչ ըսեմ այն Տիզրոնի արքունիքին որ քեզ վարժեցուց ատոր. կուռքերուն առջեւ ծունդի գալով գալով հիմայ ելեր արձաններո՞ւն առջեւ կը ծոխ:

Վ.Ա.Ս.Ա.Կ. — Ես արձանին չեմ, արձանին տէ՛րը
կը հարցափորձեմ, Մամիկոնեա՞ն, գիտե՞ս, ո՞վ է տէրը։
Վ.Ա.Բ.Դ.Ա.Կ. — Խօսէ՛, մի՛ քաշուիր, ի՞նչ ըսել
կ'ուզես, բա՛ց խօսէ՛։

Վ.Ա.Ս.Ա.Կ. — Բաց խօսի՞մ. . . ի՞նչ, պարզե՞մ հիմայ...։
Վ.Ա.Բ.Դ.Ա.Կ. — Շո՛ւտ, շո՛ւտ, ի՞նչ կեցեր ես,
թափէ՛ թոյնդ։

Վ.Ա.Ս.Ա.Կ. — Այո՛, թոյն է թոյն, որ ըղեղս կ'այրէ.։
ջիղերս, հոգի՞ս կը զգեանէ. մո՛ւթ է աչքիս աշխար-
հը. ո՞հ, քանի՛ յառեմ աչքերս այս վեհաշուք արձանին։

Վ.Ա.Բ.Դ.Ա.Կ. — Մի՛ պղծեր վեհաշուք ածականը.։
մենք, այո՛, կը ճանչնանք Սղո՛ւկը. հասարակ ոճրա-
գո՛րծ մըն էր, ապստամբ մը։

Վ.Ա.Ս.Ա.Կ. — Հերոսի մը յիշատա՞կը կ'անարգես,
Մամիկոնեա՞ն. ան՝ Զինէն չեկա՛ւ. Այրարատի առ-
խւճն էր ան։

Վ.Ա.Տ.Թ.Գ. — Այո՛, գիւղերուն կեղեքողը, լեռնե-
րուն աւազա՞կը։

Վ.Ա.Ս.Ա.Կ. — Եթէ Սղուկ աւազակ մըն էր, հապա-
ի՞նչ էր Մամգուն, չը խօսի՞ք Մամիկոն։

Վ.Ա.Տ.Թ.Գ. — Մամգուն, ո՞վ էր Մամգուն. . . .
Սիւնի՛ քու գատապարտութիւնդ է այդ անունը.։
այո՛, Զինացի մըն էր ան, փախստական իշխան մը,
բայց ան՝ Վարդանի նման թո՛ռ մը պարգեւեց ազ-
գին, մեծ սպարապե՞տ մը. Մամիկոնեան նախարա-
րութիւնը ստեղծեց. իսկ գո՛ւն, Սիւնեաց իշխան,
Սիսակներ, Գեղամներ, Արմավիսներ ու Արամնե՛ր ու-
նեցար քեզի նախահայր. բայց ափսո՞ս, ուրացա՞ր ա-
մենքը։

Վ.Ա.Բ.Դ.Ա.Կ. — Նախահայրերը մեկդի՛. ա՞յդ էր ը-
նելիք յայտնութիւնդ, Սիւնի՛, բայց ատիկաց յայտ-

Նութիւն մը չէ', այլ հասարակ պատմութիւն մը .
դուն ջանա' որ պատմութեան մէջ սեւ էջ մը չը բանաս :

ՎԱՅՈՎԱՆ — ինչ սեւ էջ պիտի բանամ ես . քանի
որ գործերս յայտնի են . մոլեկրօն ու կրքոս կղերի
մը , կոյր ու կատաղի զօրականի մը ձեռքը մատ-
նուած ժողովուրդը կ'ողբամ ես . ժողովուրդը , որ
կը կարսուի

ՊԱՏՐՈՒԴԻ — Ժաղովուրդը պիտի թօթուէ Պարսկին լուծը. Ժողովուրդը պիտի վանտէ, դուրս հանէ երկրէն քուրմերը, պիտի ջարդէ, պիտի կոտրէ, պիտի արիւն թափէ. հայրենիքը՝ մարտի դաշտ, աղգը՝ ռազմիկ. ահա՛ ժողովուրդը, որ ի՞ր արիւնով նորէն պիտի գնէ իր աղատ կրօնքը, իր սուրբ հաւատքը . . . :

ՎԱՍՏԱԿ — Ուր էր թէ չըլլար այդ Ս. Հաւատքը :
ԳԵՒՇԵԳ — Չունինայի՞նք Սիւնեաց նահանգ մը ,
ոչ ալ Վասակ մը , Հայոց պատմութեան մէջ . . .
(Դեռ էր շաբաթ) :

ՎԱՐԴԱԿԱՆ — Ո՞վ էր :

4,000b — 11¹/₂" x 2"

ԱՅՏՈՒԴԻ — վերջապէս, Սպարապետ, օգուտ չունի, մենք երթա՞նք, այս մարդը՝ ուխտեալ արեւապաշտ մըն է:

ՎԱՐԴԱՆ. — Ազգին կամքին դէմ թումբ մը , մեր

բոլոր ծրագիրները ջուրը ձգելու սահմանուած միտք
մը

Ա.Ա.Ա.Ա. — Ո՞չ այս , ո՞չ այն , խեղճեր խեղճե՛ր ,
կ'արգահատիմ ձեր վրայ , ձեր հետապնդած ցնորքնե-
րուն վրայ

Վ.Վ.Վ.Վ. — (ՎԵՐԵՇԻՌ) Ա՛ւ հերի՛ք է . ահա՛ վեր-
ջին խօսքս , Սիւնեա՛ց իշխանն , դուն քանի որ ազ-
գակործան քաղաքականութիւն մը բռներ կը քալես ,
չես կրնար այսուհետեւ միջամտել մեր գործերուն .
դուն մեկդի քաշուէ արհմն . եթէ օգտակար չես
կրնար ըլլալ , դոնէ վետակդ ազատ կը մնանք . (Պ-Ա-
Ն-Ա-Ն-Ն Վ-Ե-Ր-Ա-Բ) Ե՛լ , Ե՛լ , Սպարտապե՛տ , երթա՛նք ,
երթա՛նք ժամանակը անւդ է , սոււդ , գործել պէտք
է , (Հ Ք-Ր-Ե-Ն Շ-Շ-Շ-Շ Ե՛լ . Վ-Վ-Վ-Վ Հ Բ-Ա-Ն Հ Բ-Ե-Ն-Ե-Ն+) :

Ա.Ա.Ա.Ա. — կեցէ՛ք , կեցէ՛ք , ո՞ւր կ'երթաք .
մոգպետը ո՞ւր թողում ես , ո՞ւր , անգութնե՛ր , կա-
թողիկոսով , եպիսկոպոսներով , վարդապետներով ու
քահանաներով , նախարարներով ու ցեղտապետներով ,
ինձի գէմ հաւաքական գաշնակցութիւն մը կաղմած
էք . ինձի գէմ , ինձի գէմ , որ երկու զաւակներս
պատա՞նդ եմ ձգեր Յաղկերտի քով . գուք հոս
նախճիրներ գործեցէ՛ք , վասա՞կ թող տուժէ , այնպէս
չէ :

Ա.Ա.Բ.Դ.Ա. — Քեզի ո՞վ դրդեց հոն պատանդ թո-
ղուլ զաւակնե՛րդ :

Ա.Ա.Ա.Ա. — Ո՞վ կրնար գէմ գնել Յաղկերտի
կամքին . այն պարագային որո՞ւ մոքէն կանցնէր թէ՝
Ղեւոնդ երեց մը պաղ ջուր պիտի լեցընէր մեր եփած
կերակուրին մէջ :

Վ.Վ.Վ.Վ. — Ղեւոնդ անսաց իր խղճի ձայնին . ան-
Քրիստոսի պաշտօնեայ , ըրաւ ինչ որ չորսուկէս դար

առաջ ըրած էր Փրկիչը, Երուսաղէմի տաճարին մէջ, խարազանելով լուսայափոխները. Քրիստոս՝ խարազանով վանտեց, իսկ Քրիստոսի խոնարհ պաշտօնեան բերելով դուրս հանեց Ս. Տաճարէն պիղծե՛րը, Զարին արքանեակները, Կրակին պաշտօնեանե՛րը և հաւնեցա՞ր, Սիւնեաց իշխան :

Ա.ԱՐԴԱՆ. — Իմ չը հաւնելէս ի՞նչ վեսա ունեցաք, քանի որ արար աշխարհ հաւնեցաւ. Ժողովուրդ ու կաթողիկոս՝ ամէն ըսին ձեր ըսածներուն :

Ա.ԱՐԴԱՆ. — Թողո՛ւնք, Սիւնի՛, թողո՛ւնք այդ անձնական վէճերը, կ'աղաչեմ, կրնա՞ս ինձի բացատրել թէ՛ ի՞նչ զօրաւոր պատճառներէ բռնադասուած՝ այս քաղաքականութիւնը կը բռնես. ունի՞ս գիտցած մը, մեղի՛ ալ հազորդէ՛, թերեւս մե՛նք ալ համամիտ ըլլանք :

Ա.ԱՐԴԱՆ. — Ի՞նչ հազորդեմ, քանի որ մոքերը կուրցե՛ր են. քանի որ կղերը՝ քիթը խոթեր է զործին մէջ :

Ա.ԵԽՈԽՎԻ. — Մե՛զք որ կղերին յարգը չե՞ս գիտեր. ու դեռ չե՞ս հասկըցեր թէ՛ ժողովուրդ մը կառավարելու առաջին պայմանը՝ կղերը շահիլ է, առանց կղերի զրօ՛ է նախարարութիւնը, մեռել է իշխանութիւնը

Ա.ԱՐԴԱՆ. — Կղերազուրկ ժողովուրդ մը՝ կը նմանի գլխու մը՝ որ աչք չունի, երկրի մը՝ որ արեւ չունի, ձիու մը որ սանձ չունի

Ա.ԱՐԴԱՆ. — Աչք, արեւ, սանձ, ահա՛ կղե՛րը. աչքն է ժողովուրդին, արե՛ւն է երկրին ու սանձը՝ ձիուն, այնպէս չէ՛. բայց բե՛ր ինձի այդ կղե՛րը, որ աչք ըլլայ՝ առաջնորդէ, արեւ ըլլայ՝ լուսաւորէ ու սանձ ըլլայ՝ կառավարէ ժողովուրդը :

Ա.ԱՐԴԱՆ — Շատ լաւ, ենթադրենք թէ չունինք այդ կղերը, ի՞նչ պէտք է ընհնգ ուրիմ:

Ա.ԱՍՏԱԿԻ — Ես ամեն բան յայտնի չեմ կրնար խօսիլ, չարամտօրէն պիտի մեկնուի:

Դ.ԽԻՌՆԴԻ — Ե՛լ, Ե՛լ, սպարապե՛տ, ետքի՛ թող պահէ յայտնելիքները:

Ա.ԱՍՏԱԿԻ — Գիտեմ, եթէ յայտնեմ, վիշապի պէս պիտի գալարուիս, առիւծի պէս պիտի մռնչես, բայց հոգ չէ՛. ահա՛ իմ կարծիքս, երէ՛ց, սպարապե՛տ.

1. Մեր յոյը խախուտ է, քանի որ այս ազգին գրած դրած ենք. այս ազգը, այնչափ վատ, ներքին վէճերու մէջ կը թապլտկի, իրարու արիւն կը խմենք, պառակտուած ազգ մը....: Ահա ժողովուրդդ, երէ՛ց:

2. Զըկայ երկու նախարարութիւն, իրարու հետ հաշտ, արդէն ո՛ւր որ աւազակ մը, մարդասպան մը կար, փախեր հո՛ս է ապաստաներ, ի՞նչ երթանք հեռուները. Ատրամելիք ու Սանսաար՝ Սենեքերիմի երկու հայրասպան որդիները՝ փախան Հայաստան, Ակայորդի նահապետէն սիրով ընդունուեցան ու հիմնեցին Արծունեաց ու Գնունեանց նախարարութիւնները. Քանանացի փախստական Քանանիա իշխանը՝ ծնունդ տուաւ Գնրունեանց նախարարութեան, Սուր նահապետին օրով. Աժդահակի Անոյշ կինը, վիշապներու մայրը, եկաւ մէկ քանի ազնուականներու հետ Երասխի եղերքը բնակեցաւ ու հիմնեց Մուրացան նախարարութիւնը, Տիգրան Ա.ի օրով. Շամբատի ցեղէն Բագրարատ՝ հիմնեց Բագրատունեաց նախարարութիւնը. գեռ քանի՛ քանիներ, Արշարունի կամ Պահլաւ, Կամսարական, Մամգուն...

Ա.ԱՐԴԱՆ (Ճ-ԴՀԵ-Լ) — Այդ վերջին անունը յիշելո՛ւ համար է արդէն որ այդ թուումը կ'ընես.

ՎԱՍՍԱԼ (ՀԱՐՄԱՆԱՔԵԼ) — Ամենքն ալ եկամուտ նախարարութիւններ, որոնք բնաշխարհը լեցուցին օսար բարքերով ու զօրքերով. ասկէ՝ պառակտում, անվերջ ու անհաշտ կոիւներ . . .

3. Կղերնե՞րը գրաւեր են մեր երկի՞րը . . . մատզաշ մանուկներ, աղջիկներ, կիներ, բոլո՞րն ալ սաղմոսերգուններ գարձան. ո՞ւր է բնապաշտական գարերու անմեղ, անխառն երջանկութիւնը. ո՞ւր են ո՞ւր, Արմաւրի սօսիները. միթէ մենք այն ատեն չունէի՞նք պաշտամունք. Հայերը չէի՞ն պաշտեր Լուսինը, Անահիտը, Ռոկեծզին, Ռոկիամայրը . . . այն ատեն ինչո՞ւ վանքեր չունէինք, ա՞յս, պղծեցին մեր սրբութիւնները, այն օրէն որ Անակի տղան ոտքը դրաւ մեր հողին վրայ, սեւ ու չա՞ր օր. անիծեալ թուական, Եփրատի եղերքը համախմբուած Հայութիւնը մկրտե՞ց ու անոր պղտոր ալիքներուն մէջ յաւիտենապէս թաղեց մեր քաղաքական անկախութիւնը. ո՞ւր հեթանոս Տրդատը, ո՞ւր քրիստոնեայ Տրդատը. այրել տուաւ մեր հին մատեանները բանաստեղծութեան, մեռցուց հինին ու անցեալին սէ՞րը. նոր հայութիւն մը ձուլեց, որ ահաւասիկ.

3. Դեռ չենք գիտեր թէ որո՞նք են մեր արտաքին թշնամինները կամ բարեկամները. ի՞նչ կը կարծէք. ոգեգարքի մէջ հեծող Բիւզանդական կայսրութեան վրայ դրած էք յոյսերնիդ. կը կարծէք թէ Յոյնը մեղի օգնէ այս պահուս.— երբէ՞ք. եթէ ան Հայաստանի բարեկամ ըլլար, Բիւզանդիոնի դահը բարձրացած տասնըմէկ հայազգի կայսրերուն օրո՞վ կը ցուցնէր մէկ փորձը. այո՞ւ ցոյց տուա՞ւ. Պատը գլխատեց, Ներսէսը աքսորեց, ու հիմայ, Թէոդոսի դրկած պատասխանը ծանօթ է, ահա՞ Յոյնը, ահա՞

քրիստոնեայ կայսրութիւնը, որուն դիմեցինք . . . :
իսկ Ազուանք, Հռնք, Վրացիք և ուրիշ փոքրիկ
ազգութիւնները ձնչուած են պարսկական տիեզերա-
կալ լուծին ներքեւ, այն աստիճան որ չեն կրնար
շարժիլ. ըսել է թէ՝ մեղի համար ամեն յոյս կորսուած
է: Սակայն Պարսիկը կայ ու կայ, միշտ հզօր, միշտ
ահաւոր, միշտ պատկառելի . . . :

Ուրեմն, որի՞ վրայ դրած էք ձեր յոյսը. ըսէք
նայիս, հիմայ ո՞վ իրաւունք ունի, ե՞ս թէ դուք. չը-
սես, երեց, որի՞ վրայ է ձեր յոյսը . . . :

Ա. Խ. Ա. Գ. (բարձրացնել հաջող հը) — Մեր յոյսը՝, մեր
Աստուածն է. ա՞ն որ երկինքէն կ'իշխէ թագաւոր-
ներուն. թագաւորներուն թագաւո՞րը. և ան՝ որուն
հրաշքները կ'ուրանաս, ո՞վ Սիւնեաց իշխան, ա՞ն
պիտի պատժէ քե՛զ ալ, տո՛հմդ ալ. բաց աչքերով
տեսնես բոլոր յոյսերուդ ցնդի՛ց, զաւակնե՛րդ, զա-
ւակնե՛րդ, աչքի՞դ առջեւ յօշյօշ պատռտե՞ն զազան-
ները. այրիդ՝ քարուքանդ պալատիդ վրայ բուի
վայը ձգէ նոտի լայ. որդերը վիստան պճպճան մարմ-
նիդ մէջ. օձեր ու կարիճնե՛ր փաթթուին միսիդ.
Խայթե՞ն, թռւնաւորեն քեզ, ամբողջ մարմինդ թա-
րբխաի՛, շարաւներո՞ւ մէջ հոտի. հոգիդ, անա՛րդ
հոգիդ, գծողքի գեւերուն, ճիւազներուն ճա՞նկը իյ-
նայ, գեհենի լափլիզող կրակներուն մէջ թապլտկիս.
սովալլոււկ զազաննե՛րը կրծեն սոկորներդ, կրծե՞ն,
կրծե՞ն ու կրծե՞ն . . . Անիծեա՞լ, անիծեա՞լ ըլլաս
յաւիտեան. անիծեա՞լ . . . անաթէմա . . . :

(Հ-Հ-Հ-Կ-Հ-Հ)

ԱՐԱՐ Դ.

ՏԵՍԱԲԱՆ Ա.

ՇՈՒՇԱՆԻՒԹԻՒՆ (Քնահի, հերաբլուհի ու շառան, աւճեն հը նորու, ոքուրի ժը դէս) — Ակ տարակոյս չիկայ, անխուսափելի՞ է պատերազմը. Հայրս՝ սպարապետ, Վրոյրս՝ իր Ա. թիկնապահը, իսկ ես հոս, անմիսիթար մօր մը քով, պիտի հեծեմ ու հեծեմ. Ա՛յս, ինչ դառն է աղջիկ ըլլալ ու սպարապետի՝ աղջիկ, պատերազմի տենչէն տանջուիլ, և, աղջիկ է, ըստելով՝ տունը փակուիլ, արգիլուիլ, բանտարկուիլ, հեռի՝ մարտի ասպարեզէն.... (Բնադրութիւններ, ողունակութիւններ) Ո՛չ, ո՛չ, ես պիտի չըջեմ դարերու ամօթը. ինձմով սկսել պիտի տամ դիւցազնութիւնը մեր ցեղին մէջ. ի՞նչ, Պարսիկը պղծել փորձէ մեր եկեղեցիները, ասպատակէ մեր հայրենիքը, ու ես Մամիկոնեան մը, Վարդանի հարազատ աղջիկ մը, արի զօրականի մը, Վրոյրիս խօսեցեալը՝, դատապարտուիմ չը մասնակցելու կտրիճներու հանդէսներուն, չը խառնուիլ քաջարի գունդերուն.... Օ՛, կարելի՞ բան է.... **Շուշանիկ՝** (Անուայլ) պատերազմելու տենդէն բռնըուած է, կեանքի սէրը չի խօսիր հիմայ իր սրտին, որ հայրենիքին սիրովը բռնկեր է. բայց «էրը կոիւ մը չէ» արդէն. կեանքին հըդեհը՝ որ կը բռնկի ներսդ ու կըսպառնայ լափլիզել կեանքդ.... Սակայն. **Շուշանիկ՝** աւելի վօնեմ կոիւ մը պիտի մղէ այս պահուս, Հայուն ու Պարսկին, Հայրենիքին ու թշնա-

միին, Ազատութեան ու Բռնութեան կոխւը՝, որ անտարակոյս մեր յաղթանակով պիտի պստկուի. չէ՞ որ սպարապետը հայրս է, իմ հայրս է զօրավարը, ու իմ հոգիս, իմ կեանքիս կէսը՝ Վրո՛յր է իր թիկնուպահը . . . : Է՞հ ուրեմն, ևս հայ աղջիկ մը, ինչո՞ւ շրլամ դիցազնուհի մը. ինչո՞ւ չը խորամիսիմ բանակին մէջ ու չը ջարդեմ իմ կարգիս պիղծ թշնամիի գլուխներ . . . Այս', այս', կարիճ մըն ալ ե'ս եմ, ե'ս (Է՞ն+Հ՞ն+Չ շշշ րուկ). առիւծ է որձ առիւծը, ի՞նչ է մատակ առիւծը. այս', պիտի երթա՛մ, միանա՞մ պիտի հայ քաջերուս, Վռոյրի՛ս հետ, Վրոյրիս կո՞ւշտը պիտի կռուիմ, վայրկեա՞ն մը պիտի չզատուի՞մ իրմէ, Ներկայութեամբս պիտի ոգեւորե՛մ բանակը . . . (Գ-Շ-Շ-Շ-Ի հը Կեր- հը Շ-Շ-Շ-Ի Վը-՘-՘)

ՏԵՇԱՐՄԱՆ Յ.

ՀՈՒՅԱՆԻԿ, ՎՐՈՅՐ

ՎՐԱՅՔ . — (+ՀԵՂ-ԱՂ-Հ ՏԸ) Պիտի ողեւորե՞ս բանակը:
ՃՈՒՇԱՆԻՒՄ . — (ԵՐԻՇ Է՛ Հ-ԵՐ, ՎԵՐԱՇ Է՛ Դ-ԵՐ, Է՛

Ա.ՔԹՅՅ. — Վերջապէս, դուն ալ, Շուշանիկ,
դուն ալ ոյխտի պատերազմիս :

ՏԱՐԾՈՒԹԻՒՆ. — Խնչո՞ւ չէ. ես ի՞նչ եմ որ. միթէ
ես ալ մարդ չհ՞մտ

ՎՐԱՅՔ. — Բայց Սպարապետը պիտի արտօնէ»:

ՀՈԽԵԱՆԻԿ. — Հայրս չ'արտօնէ... ի՞նչ արգելք
կայ:

Վ. Բագրիկյան — Մայրական ինչպէս պիտի թոյլ տայլ և

ՃՈՒՇԱՆԻՒ. — Եթէ հայրս ալ չարտօնէ, Եթէ

մայրս ալ արգիլէ, դարձեալ պիտի երթամ, պատերազմի՛մ պիտի. Վրո՛յր, մի՛ խոցուաեր սիրաս. թո՛ղ ծնողքս արգիլէ, բայց հայրենի՛քս. պիտի կռուի՛մ այս, պիտի կռուի՛մ, ու թերեւս պիտի՛...

Ա.ՔԹՅՐ. — Մի՛, լոէ՛, մե՛նք պիտի յազմենք:

ՇՈՒՇԱՆԻԿԻ. — (ԵՐ-ՀԱ-Ն, Հ-ԴՐ-Հ-Ն-Ճ ՊԵՏ-Ն-Ճ) Վրո՛յր, չե՞ս զարմանար եթէ քեզի ըսեմ թէ՝ սիրաս երբէ՛ք չի արտփեր, ինչպէս որ միշտ կ'ըլլար մեր հանդիպումներուն. հիմայ, ուրիշ զգացումէ մը, տարբեր կիրքէ՛ մը կը տանջուիմ. կռուելու կիրքէ՛ն...

Ա.ՔԹՅՐ. — իսկ մեր սէ՛րը,

ՇՈՒՇԱՆԻԿԻ. — Մեր սէրը, պատերազմէ՛ն յետոյ:

Ա.ՔԹՅՐ. — Հապա վտանգները՝, աքսո՞րը, անջատո՞ւմը... մահը բան մը չէ՛. բայց անջատո՞ւմը ա՞հ, այն ատեն, եթէ դո՞ւն...

ՇՈՒՇԱՆԻԿԻ. — Ո՞հ, այն ատե՞ն, եթէ դուն..., (Յ-Ն-Լ-Ռ-Ճ) ըրայց ինչո՞ւ այս սեւ սեւ մտածումները... ի՞նչպէս այն ատեն պիտի կրնանք զիրա՞ր...

Ա.ՔԹՅՐ. — Դուն ինէ հեռո՞ւ, ուրիշի՛ մը... իսկ ես աքսոր, կամ մեռա՞ծ...: կարելի՛ չէ, Շուշանի՛կ, անգութէ ասիկայ, անկարելի՛ է. գէթ զո՞ւն ապրէ՛, ու եթէ ես ողջ վերադառնամ, քու սէ՛րդ ըլլայ իմ պատկու...:

ՇՈՒՇԱՆԻԿԻ. — Մեր պսակը՝, մեր պսակը՝, ա՛յո, բայց... պատերազմը. ա՞խ, անգո՞ւթ ճակատագիր. (Վ-Հ-Ս-Ր-Ճ Դ-Ե-Ռ-Ճ ՊԵՏ-Բ-Ն-Ճ, -ԵՐ-Հ-Ն-Ռ-Ի-Ռ-Ն Հ-Ջ Ի-Ա-Զ-Ճ-Ճ Ֆ-Ի-Ռ-Ն, Բ-Ժ-Ա-Ն-Ռ-Ն Բ-Դ-Ջ-Ա-Ն-Ճ-Ճ Ի-Ռ Ի-Ա-Զ-Ճ-Ճ) երկիրէ՛նք, չը տեսնե՞մ...:

Ա.ՔԹՅՐ. — Մի՛ դոզար, Շուշանի՛կ, ես չե՛մ մեռնիր:

ՇՈՒՇԱՆԻԿԻ. — (-Բ-Ի-Ռ-Ճ) Բայց ի՞նչ կ'ըսեմ, ի՞նչ. միթէ ինձի կը վայլէ՛ անձնատուր ըլլալ սիրո՞յ. երբէ՛ք, պատերազմը, պատերազմը,

Վ.ՔԱՅՐ. — Իսկ եթէ...

ՇՈՒՇԱՆԻԿԻ. — Մեռնինք, մեր ուշը հետերնիս երկինք կը տանինք:

Վ.ՔԱՅՐ. — Աւազ, դեռ դիրար չը վայելած երկրիս վրայ, մենք ի՞նչպէս պիտի զիրար գտնենք երկընքի մէջ. երկնային ցնորք, անո՞ւշ պատրանք . . . :

ՇՈՒՇԱՆԻԿԻ. — Վ.ՔԱՅՐ. Վ.ՔԱՅՐ., հաւատոք չունի՞ս անմտհութեան վրայ:

Վ.ՔԱՅՐ. — Ե՞ս ընեմ առանց քեզի անմտհութիւնը...

ՇՈՒՇԱՆԻԿԻ. — Ես միշտ հետդ եմ ու հետդ պիտի ըլլամ. հետդ կ'ապրիմ, քովդ կը կռուիմ ու քովդ . . .

Վ.ՔԱՅՐ. — Զեմ ուզեր որ մեռնիս, հոգիս, յետոյ, գերեղմանիս վրայ — եթէ երրէք ունենամ գերեղման — ո՞վ պիտի արցունքի կաթի՛լ մը թափէ . . . :

ՇՈՒՇԱՆԻԿԻ. — Ի՞նչ է գերեղմանը, ի՞նչ է մարմինը, Վ.ՔԱՅՐ., Հայրենիքը պիտի փրկենք . . . : Եթէ ողջ մնանք, հոս, իսկ եթէ մեռնինք, հո՞ն, բո՞ւն հայրենիքին մէջ զիրար պիտի գրկենք, այնպէս չէ՞... (Այ է-ի-ս-է Վ.ՔԱՅՐ. Հ.Բ-Ա-Ն-Գ-Ե-Ն, Բ-Ե-Ե-Ր-Ը Գ-Ե-Ն Դ-Ա-Ը-Ն-Դ Ե-Ր-Ի-Ռ-Մ-Ե-Ն):

Վ.ՔԱՅՐ. — (Յ-Ա-Ը-Ն-Դ, Դ-Բ-Ա-Ն-Ն-Ե-Լ-Ը) Շուշանի՛կ, արդեօք վերջի՞նն է . . . :

ՇՈՒՇԱՆԻԿԻ. — Վ.ՔԱՅՐ. ուխտո մոռցար. քեզի հետ եմ, Վ.ՔԱՅՐ., քեզի պիտի հետեւիմ ու իմ գեղեցկութենէս աւելի՝ արիութեամբս, կուսական ցնորհքէս աւելի՝ առնացի կորովովս պիտի հրապուրեմ քեզ, ո՞վ իմ քաջ պատանիս:

Վ.ՔԱՅՐ. — Շուշանի՛կ, Շուշանի՛կ, դուն մի՛ գար. մի՛ գար դուն. քեզի՛ համար կը կռուին վաթսունը-վեց հազա՞ր քաջեր. դուն հոս, երջանիկ խաղաղ ապրէ, մայրդ միսիթարէ՛. քեզի ոլէ՛տք ունի Հայատաւան. դուն ապագայ թագուհի՞ն ես . . .

ՇՈՒՇԱՆԻՒՆ. — («ԵՇ-ՀԵՐԱԿ») Թագուհին, խոտելին, ատելին տիտղոս, ևս կը նախընտրեմ ըլլալ հերասուհի, քանի թէ կոչուիլ թագուհի:

Ա.ՔՈՅԹ. — Հերասուհին կը կոչենք քեզ, Շուշանիկ, միայն թէ տեղդ հանգիստ կեցի՞ր, կ'աղաչեմ, մի՛ գար . . . :

ՇՈՒՇԱՆԻՒՆ. — Պիտի գա՞մ, պիտի գա՞մ, մի՛ հակառակիր:

Ա.ՔՈՅԹ. — Էհ, քանի որ ուխտգ՝ ուխտ է, գունէ մի՛ զատուիր հօրդ քովին ու միշտ ինծի հետեւէ:

ՇՈՒՇԱՆԻՒՆ. — Պատերազմին բա՛զգը զիտէ. ուր որ աւելի կատղած գտնեմ թշնամին՝ հո՛ն պիտի նետուիմ, հո՛ն, իմ ճանձկէն ճերմակ ձիովս, ևս ու ձիս, միասին պիտի խոյանանք արիւնի գաշտը . . . Աւարայր, Աւարայր, բիւրաւորներուն ժամադրավայրը, հոն, Տղմուտին եզերքը, ասդին՝ Հայը, անդին՝ Պարսիկը. ասդին՝ հայկական որընթաց երիվարները, անդին պարսկական դանդա՞ղ փեղերը. ասդին՝ Քրիստո՞ս, անդին՝ Զրադա՞շտ . . . :

Ա.ՔՈՅԹ. — Էհ, մնա՛ս բարով ուրիմն, ո՛վ իմ հոգւոյս հատորիկ, ահա՛, ահա՛ կ'երթամ, (Է ՀԵՎԵՆ-Յ, ՅԵ-ՀԵ-ՅԵ-ԼԵ, Է Ք-ՐԵ Շ-Ե-ՅԱ-ԼԻ-Բ) թերեւս վերջին անգամն է. ո՛վ գիտէ. պատերազմին զալարափողը մօ՛տ է գոռալու, ահա՛ կ'երթամ, ահա՛ կ'երթամ, մնաս բարով, ի՛մ սիրական (Է Բ-Ձ-Խ-Ե-Լ):

ՇՈՒՇԱՆԻՒՆ. — («ՀԵ-ՀԵ-ՀԵ») Ետեւէ՛դ պիտի գամ, ետեւէ՛դ, (Է ՀԵ-ՅԵ-Յ, Է Հ-ՅԵ-Ր-Ր-Բ) գոնէ մինչեւ բակի գուռը գամ քեզի հետ, անգամ մըն ալ նայիմ հասա՞կդ . . . : Բայց (ՀԵ-ՅԵ-Յ- Հ- Պ-Պ-Ա-Մ) կ'ուզէի անգամ մըն ալ նստիլ քեզի հետ մեր նոնենեաց շուքին տակ, անգամ մըն ալ ունինդրել մեր սոխակնե-

բուն երաժշտութիւնը՝ մեր վարդենիներուն վրայ։
Քեզի հետ անգամ մըն ալ կ'ուզէի պտղտիլ արծա-
թալիք առուակիս եղերքը, լսել իր մրմունջներուն
խառնուած թռչուններուն սիրե՛րգը. ա՛խ, երազե՛լ
կուզէի քեզի հետ, ինքզինքնիս մոռնա՛լ, բոցանա՛լ,
անէանա՛լ. . . . Սակայն, աւա՛զ, զուն կ'երթա՛ս . . .
մահուան դա՛շոը կ'երթաս. (Եր իւ բառայ, իւ ունի
լու լուս ուս ու իւ շառի իւ ուս. Քը իւ յեռտերուն մէջ,
այս Գլուշին Ղեղար երեցը ներ իւ բանե):

ՏԵՍԱԲԱՆԻ Գ.

ՇՈՒՇԱՆԻԿ, ՂԵԽՈՒՆԴ ԵՐԵՑ

ՇՈՒՇԱՆԻԿ. — Գնա՛ց, գնա՛ց, ա՛լ պիտի չդառ-
նայ. (Երեւանը իւ շառի յեռտերուն):

ՂԵԽՈՒՆԴ. — (Հօդեւ-լու-Շառշանին) Ի՞նչ կայ դարձ-
եալ, աղջի՛կո, ինչո՞ւ այդպէս մտածկոտ կ'երեւիս:

ՇՈՒՇԱՆԻԿ. — Ի՞նչպէս չը մտածեմ, Տէ՛ր Հայր,
քանի որ ժամը մօտեցաւ. ահա՛ զունդ զունդ կը
դիմին Շաւարչան, ես հոս ի՞նչպէս չը մտածեմ. . . .

ՂԵԽՈՒՆԴ. — Դո՛ւն ալ պիտի զաս, աղջի՛կո,
քե՛զ ալ պիտի տանինք:

ՇՈՒՇԱՆԻԿ. — (Անդառը) Կ'աղաչեմ, Տէ՛ր հայր,
նոր բա՞ն մը կայ. խօսեցա՞ք հօրս, զիս՞հետը պիտի
տանի՞ . (Քը իւ եւ երեցաներուն ուժի՞ն) ո՛չ, ո՛չ, ես հոս
չեմ կենար. . . .

ՂԵԽՈՒՆԴ. — Խօսե՛ր եմ, աղջի՛կո, անհոգ եղի՛ր,
զուն հիմա զնա՛, բանակին հե՛տ կը տանինք քեզ:

ՇՈՒՇԱՆԻԿ. — Արդեօ՞ք, Տէ՛ր Հայր, իրա՞ւ է.
պիտի տանի՞ք զիս ալ. պիտի տեսնէք թէ ո՛րքան
արժանի եմ եղեր ձեր վատահութեան. . . .

ԴԵՒՇԱՆԴ. — Սպարապետին աղջիկը՝ Հայոց զօրքերուն կամիլլա՞ն պիտի ըլլայ ու զանոնք պիտի մղէ գէալ ի կոիւ, քանի տեսնեն քեզ իրենց մէջ, այնքան պիտի արխանան, երբէք պիտի չը թուլնան...:

ՇՈՒՇԱՆԻԿ. — Երթամ ուրեմն, Տէ՛ր Հայր, վըստահ ըլլա՞մ. ձեր խոստումը՝ խոստում է՝ զիտեմ:

ԴԵՒՇԱՆԴ. — Անշուշտ, անշուշտ, աղջիկո, դուն հիմա գնա՛, զիս մինակ ձգէ՛ հոս. (Շուշնչի ուռիւ շուշնչի ուռիւ հելլե):

ԴԵՒՇԱՆԴ (Մինչ, ուսնիչ հեղոն) — Տէ՛ր իմ Փրկիչ և բարերար. մօտեցու, ահա՛ հասու վճռական օրը, պատերազմի՞ն օրը. դուն գիտե՛ս, վերէն նայէ՛, գթա՛ երկրապատուներուդ, տիրելու տենչանքէն չե՞նք թելադրուած մենք, այլ քու սէ՛րդ, ո՛վ Փրկիչ աշխարհի, քու սէ՛րդ միայն կը մղէ մեզ կոռուելու մազդէւթեան զէմ. դուն գիտե՛ս, նայէ՛ ու տե՛ս....: Տե՛ս թիւրաւոր պաշտողներդ, որոնք Հայաստանի գեղերէն ու քաղաքներէն եկած ու հոս խոնուած են. թողե՛ր են իրենց սիրելի վառարանները՝, թողե՛ր են իրենց արտերն ու այգիները՝, հո՛ս եկեր են, հոս, արիւնի գաշտը, արիւնի ու կրակի մկրտութիւնը մկրտուելու և իրենց արիւնով՝ եկեղեցի՛դ փրկելու. դո՛ւն գիտես, Տէ՛ր իմ, դո՛ւն գիտես....: Մի՛ թողուր որ Յաղկերտ գործադրէ իր չար գիտումները. մի՛ թողուր որ ուրացող վասակ յաջողի իր գաւերուն մէջ....: (Մուռառիւ և բերնաման) Քեղի՛, քեղի՛ միայն, ո՛վ Յիսուս, կը բանամ սրտիս գաղտնի՞քը. այս անգամ ալ աղոտէ՛ Հայաստանը՝, աղատէ Բանութեան ժանիքէն, վերապարձո՞ւր կորառուած խաղաղութիւնը, այցելէ՛ թշուա՛ռ Հայաստանին....: Այնուհետեւ ընդունէ՛ հոգիս քու յաւիտենական ծոցի՛դ մէջ. այն ատեն սիրայօժար կը

փակեմ աչքերս, ու կ'աւանդեմ հոգիս, մրմնջելով
(Նշան ուռանու ներ և բան ները-դուն, Նշան-բան-էլ Ան-
սան երեցեն) «Արդ արձակեա զծառայս քո...» :

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ԴԵՒԲՈՒԹԻ, ՆԵՐԾԱՊՈՒՀ

ՆԵՐԾԱՊՈՒՀ — կ'աղօթե՞ս դեռ, Տէ՛ր Հայր կարճ
է ժամանակը. Արրազան Հայրապետը ո՞ւր է, Ապա-
րապետը դեռ չեկա՞ւ:

ԴԵՒԲՈՒԹԻ — Ե՛ս ալ կը սպասեմ, այսօր կանուխ
ելեր է ապարանքէն:

ՆԵՐԾԱՊՈՒՀ. — Գիտեմ, Հայրապետին հետ էր.
պիտի գային մինչեւ հիմա:

ԴԵՒԲՈՒԹԻ. — Ուրեմն սպասե՞նք:

ՆԵՐԾԱՊՈՒՀ. — Խմացա՞ր լիրքին ըրածները.
անամօթ...:

ԴԵՒԲՈՒԹԻ. — Վասա՞կը. արդէն ի՞նչ կը յուսաս
այդ անսատուած հրեշէն:

ՆԵՐԾԱՊՈՒՀ. — Շատ բաներ կը յուսայի, բայց
հիմա՞:

ԴԵՒԲՈՒԹԻ. — Զգուշանա՞լ պէտք է, Արծրունի՛:

ՆԵՐԾԱՊՈՒՀ. — Հապա քովի Զանգա՞կը, քա-
հանաներուն արտա՞րը, հայրենիքին դաւաճա՞նը:

ԴԵՒԲՈՒԹԻ. — Առաջ անո՞ր պատիժը պէտք է
տալ, առ գարշելին շատ մտքեր պղտորած է:

ՆԵՐԾԱՊՈՒՀ. — Կրնամ ըսել թէ՛ Վասակի՛ն ալ
թունատուն ի՞նք է եղեր:

ԴԵՒԲՈՒԹԻ. — Կը սխալիս Արծրունի՛, Վասակ թու-
նատուի կարօտ չէ՛. ի՞նք արդէն թունաւոր օ՛ձ մըն է...:

ՆԵՐԾԱՊՈՒՀ. — Բայց Զանգա՞կը, այն անար-
ժա՞նը. օ՛խ, ի՞նչպէս փռեցի գետինը...:

ԱԽՈՅՆԻ. — (ալոյլաշ) Ե՞նչ կըսես, Արծրունի՛,
Ե՞նչպէս, իրա՞ւ վերջացուցիր:

ՆԵՐԾԱ.ՊՈԽՀ. — (Ք-Հ-Հ-Հ-Հ-Հ) Վա՛յրկենապէս... ոճաբագործը, Սպարապետին արի՛ւնը պիտի մտնէր....

ՆԵՐԾԱԳՈՒՆ. — Եթէ դեռ ուշանան, ի՞նչ պիտի
ընկնք հստ.

S U P P L Y

ՆԱԽԱՐԴԻՆԵՐԸ, ՅՈՎԱՔԻԿ ԿԱԹՈՂԻԿՈՍ, ԱՌՀԱԿ
ԵՊԻԿՈՎՊՈՍ, ՆԱԽԱՐԴԻՆԵՐ, ՎԱՐԴԱՆ

ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. — Աղջո՞յն ձեզ, ո՞վ սիւրբակը:

ԳՅՈՒՂԵՐԻ. — (ՆԵՐԴ-Շ-Հ-Հ) Ահա՛ եկան . (Տ-Բ-Ջ-Ջ-Ջ-Ջ) Աստուած օգնական , Ա . Հայրապետ :

(11.72+2 ½ x 2-12-2-2 ½ -2-2-2-2-2 2-2-2-2)

ՅՈՒՆԻՉ Ա.Ա.Թ-ՋԴ.ԻԿԱՍ. — Օ՞ն, արի՛, Ապարա-
պե՛տ Մամիկոնեան, կամօքն Աստուծոյ ամենակալի և
զօրութեամբն Յիշուսի Քրիստոսի կարգեցինք զքեզ
բանակին զօրավար (Պ-Ն-Ն-Ը Հ-Ե-Շ-Շ-Շ) օ՞ն ու-
րեմն, ո՞վ իշխանք և նախարարք, ողջունեցէք Հա-
յոց մեծ սպարապետը . . . :

ԴԵՒՐԱՆԴ. — (յաշուշ կը տուե) *Lhggէ'* Աւարայրի
Արծիւլու՛ (*յա գիշեցն ժանանի կ-հան, բ-ը ի նե-եց-ն*)

Ա.Ա.ԲԴԻ.ԱՆ. — (---ը բ-ը ը-ը-ց-ց-ց-ց) Կ'երգնում
այս սուրբ թուրիս վրայ, կ'ուխտեմ արիւնիս մինչեւ
վերջին կաթիւը թափել Ս. Եկեղեցիին, Ա. Ազատու-
թեան ու Հայրենիքի համար:

ՆԵՐԾԱՊՈՒՆ. — Ապրէ՛, Մատիկոնեա՞ն, ապրէ՛
Հարաստանի՞ն համար :

ՅԱՎԱՀԻՄ ԿԱԹՈՂԻԿԱԾՈՒ. — Եկեղեցին ու հայրեցինիքը քեզի՛ կը նային, Ազատութեան Զինոր... օրհնեալ ըլլաս դուն. օրհնեալ ըլլան զէնքերգ : Զօրութեանց Տէրը պիտի պահէ Հայոց բանակը :

ԱՄԵՆՔԸ. — Ապրիլ Վարդան Մամիկոնեան ,
ապրիլ ազատ Հայաստան :

0°6, $\mu_{\text{water}}^{\text{fr}}$, 0°6, $\mu_{\text{water}}^{\text{fr}}$.

Br qkif6 am.6k pu'q dkg dh wjr,

Հո՛ղ, ին՛ու, Տղմուշ զեսին եզերէ,

Մեզ կրապահն ծեր ու սրբեր.

Վրեմ կը կանչեն, վրեմ կը մռնչեն } կրկ.
Հայ առիւծներ, որ կը ննչեն. }

Ա Թ Ո Ռ Ե ·

Ցղմուաի եզերբը. Աւարայրի դաշտը

ՏԵՍԱՐԱՆ Ա.

Ա. Թ Ո Ռ Ե · (Մին-է , կ-ն-ս-է ո-ւ ն-ց-ն , ո-ւ լ-ո-ւ է ,
ք-ն-ս-է ո-ւ ր-էն և է ո-ւ ս-է ո-ւ ն-է) — ի՞նչ քաղցր է
Շաւարշանի գիշերը . աչքիս առջեւ կը տարածուի
պաշտը , ուր կը ննջէ Հայաստանի բա՛ղեր Տըղ-
մուտը՝ պղտոր ալիքներով՝ ոտքիս տակ , անդին՝ սեւ
բանտկը , թշնամի Պարսկին գաղաննե՛րը , մերինին
Եռապատի՛կը Ա՛խ , որչա՛փ ուշացաւ Առաւօտը ,
ե՛լ , ե՛լ , ծագէ՛ շուտով , ու քե՛ր մեղի ցանկալի՛ օրը
. . . . ե՛լ , ո՛վ արեւ , ե՛լ որ պաշտեն զքեղ քուրմերը ,
փողերով և թմբուկներով . ե՛լ որ տեսնես քու ճա-
ռագայթներուդ տակ շողշողալը մեր բանտկի զէն-
քերուն . ե՛լ , ո՛վ արեւ , ե՛լ , ու զեփիւռի շունչով ար-
թընցուր իսէ քաջերս , որոնցմէ կախուած է Հայութեան
ճակատագիրը . . . : (Երկնակ է և ն-ո-ւ) Ո՛վ սրտերու գաղա-
նագէտ , ամենատե՛ս Աչք , Դուն գիտե՛ս որ Պարսիկը
չա՛ր է , անիրաւ է . . . : (Յ-ն-ի-ւ է և ն-ո-ւ մ-ն-ի-ւ ո-ւ ն-ջ-
ս-է-լ-է) Տիղբ-նէ և զ-ի-ւ ո-ւ ր-շ-ն-մ-ն վեցէլ-ս-ի-ւ) Պէ՛տք
է վրէ՛ժ լուծել , վրէ՛ժ այն գաղանէն , որ մօլորեցուց
մեր խիղճը . . . ա՛յ , խի՞զաս , խի՞զաս , պիտի մեռնի՛մ
առանց վրէժս առնելու , եկեղեցի՛իս վրէժը , Հայրե-
նիքիս վրէ՛ժը . օ՛հ , սոսկալի՛ խղճի խայթ , մահէ՛ն
ալ սոսկալի . . . : Խղճի խայթէն կը տանջուի հողիս ,
այն սեւ ժամէն ի վեր որ Տիղբոնի մէջ ուրացայ .
հաւա՛տքս ուրացայ . . . (Ք-ն-ի կ-ս-ն-է , ս-ե-լ-է լ-ս-ր-ջ , ս-ե-լ-է
կ-ս-ր-ջ-տ-ս-ս-ր) այսօր , այսօ՛ր , մինչեւ իրիկու՛ն պիտի

քաւեմ այդ մեղքս , պիտի մաքրեմ իմ կարմիր ա-
րիւնովս . . . : (Բազմա-բնաւը էլ բարեւոյ հետշներէ , բան-իւ
իւրիւնայ , իւրունը էլ ոչ-է) :

ՏԵՍԱՐԱԿ.

ՎԱՐԴԱՆ , ՅՈՎՈՒՔ ԿԱԹՈՂԻԿՈՍ , ՂԵՒՈՆԴ ԵՐԵՅ ,
ՆԵՐԾԱՊՈԽՀ , ՆԱԽԱՐԱՐՆԵՐ , ԶՈՐՔԵՐ

ՅՈՎՈՒՔ ԿԱԹՈՂԻԿՈՍ . — Ողջոյն քեզ , Քաջդ
Մամիկոնեան :

ՂԵՒՈՆԴ . — Ողջոյն քեզ . կարմիր վարդան :

ՆԱԽԱՐԱՐՆԵՐ . — Ողջոյն քեզ , արի՛ զօրավար :
ՎԱՐԴԱՆ . Դիմացի շարժումը կը դիտէք . մշուշի
ժէջ առարկաներ կը խլրտին , կը խոշորնան . ահա՛
կառաջանան դէպ ի Տղմուտ (ցայ ուլու հեռուն) :

ՆԵՐԾԱՊՈԽՀ . — (Դեռ է հեռուն նոյելը) Այս՛ , այս՛ :
Մատենի՛կն է , մատենիկ գունդը :

ՂԵՒՈՆԴ . — (Ցաւերուն) Որդեակնե՛րս , ահա՛ ե-
կաւ վերջին ժամը . ամենքդ հազորդեցի , գիտէք .
կամաւոր պատարա՞գ պիտի ըլլաք Հայրենիքի Ա .
Մեղանին վրայ . դուք , Հայտատանին ընտիր ընտիր
ծաղիկները , պիտի բուրէք յաւիտեան . դուք , արի՛
մանկտի , Ազգին յոյսը , ապագան՝ ձե՛ր վրայ դրուած
է . ձեզի՛ նայիս , քաջ կռուեցէք , ձեր կեանքը սուզ ,
շատ սուզ ծախեցէք (Է-իւ Ե-ւ-ը իւհնե բ-ա-իւ) :

ՅՈՎՈՒՔ ԿԱԹՈՂԻԿՈՍ . — Մակարայեցիներուն
յաղթանակնե՛րը կը մաղթեմ ձեզի , քաջարի՛ մանկտի . . . :

ՎԱՐԴԱՆ . — Ա . Հայրապե՛տ , Ա . Հայրե՛ր , իշ-
խաննե՛ր , նախարարնե՛ր . իմ անձնուէ՛ր զօրականներ .
պատերազմներ շատ մղեցի , ձեզի հետ ու ձեր օգ-
նութեամբ միշտ յաղթող եղայ . բայց այսօրուանը՝

չի՛ նմանիր հասարակ պատերազմներուն, որոնք կը
մղուին վեհապետի մը հաճոյքին կամ գահոյքին ու
թագի՛ն համար . այսօրուանը՝ Լոյսին պատերա՛զմն է
Խաւարի՛ն գէմ . Պարսիկը ջնջել կ'ուզէ Հայ անունը :
Հայկազմանց ու Արշակունեաց թաղուած հարստու-
թիւննե՛րը դողացին , սարսեցա՞ն . ասոնց բոլոր թա-
զակիր գլուխները՝ գերեզմաններուն ծոցէն դուրս
ցցուած՝ մեզի՛ կը նային , Քաջե՛ր Պարերը՝ դո-
ղալով պիտի գիտեն այսօրուան ճակատամարտը .
անցեալը՝ իր փառքերով ու ապագան՝ իր պատմու-
թեամբ Եթէ յաղթենք , կը վերականգնե՞նք Հայ-
րենիքը . իսկ եթէ մեռնինք , անմահ անուն մը կը
թողունք ժառանգութիւն ապագայ ոերունդին ու
անթառամ լուսապսակ մը՝ Քրիստոսի Արքայութեան
մէջ

6

ԱՄԵՆՔԸ. — Կեցցէ՛ Հայոց Սպարապետը . Կեց-
ցէ՛ Մամիկոնեանց Առիւծը , (Ճ-ՔԵՐ) :

ՆԵՐՇԱՊՈՒՆ. — Թշնամին շարժեցա՛ւ , կը մօտե-
նայ (Կ-Հ-ՀԵՐ , Կ-ԴԵՐ-ԵՒ Շ-Դ-Շ-ԵՐ , Յ-ՅԵՐ , Վ-Ե-Կ-Ն Հ-
Ք-ՔԵՐ-ԵՒ Ի-Ե Հ-Հ-Ե) :

ՏԵՍԱԲԱՆ Գ.

ՆԱԽՈՐԴՆԵՐ , ԱՌԱՆՁԱՐ ԱՄԱՏՈՒՆԻ

Ա.Ա.Ա.Ն.ՉԱՐ. — Սպարապե՛տ քաջ , իմ երկու
հազարովս յարձակեցայ Պարսիկներուն վրայ , մեծ
մասը ջարդեցինք , մեացածը փախա՛ւ :

Վ.Ա.Բ.Դ.Ա.Ն. — Յետո՞յ :

Ա.Ա.Ա.Ն.ՉԱՐ. — Օգնական զօրագնդեր հասան մե-
զի գէմ , և ես հազիւ հսո նետեցի ինքզինքս :

Վ.Ա.Բ.Դ.Ա.Ն. — Գունդե՞րդ . դո՞ւն մինակ , հո՞ս :

ԱՌԱՆՉԱՐ. — Մինակ չե՞ն, կը կռուի՞ն, դէպի
հոս կ'առաջանան :

ԱՄԵՆՔԸ. — Զէնքի՛, զէնքի՛ :

ՎԱՐԴԱՆ. — Ո՛վ իմ քաջեր, կազմ ու պատ-
րա՛ստ . Քեզի՛ Արծրունեա՛ց իշխան, քեզի՛ կը յանձ-
նեմ առաջին գունդը, և նիզակակից Մոկաց իշխանը,
միւս նախարարներուն հետ . երկրորդ գունդը՝ քե-
զի՛ կռոտամ, ո՛վ իմ կորովի Արսէն Բնձայեցին ու Ներսէն
Քաջրերունին : Դուն Թաթօ՛ւլ, վանանդի առիւ՛ծ,
ա՛ռ երրորդ գունդը, և քեզի՛ նիզակակից՝ Ցաճատ
Գնթունին : Եկո՛ւր նայիմ, եկո՛ւր, ո՛վ իմ սիրական
չորրորդ գունդ, եկո՛ւր, իմ անվա՛խ նիզակակից Ար-
շաւի՛ր, և դուն, հարազատ եղբա՛յրս, Համազա՛սպ,
(Ա հ-մ-բ-բ-բ-ն), օ՞ն, արի՛ք, ի զէ՛ն, ի զէ՛ն, իմ քա-
ջազուն ընկերնե՛ր, առա՞ջ, առա՞ջ, առա՞ջ

ՏԵՍԱՐԱԿ Դ.

ՆԱԽՈՒԴԻՆԵՐ. ՇՈՒՇԱՆԻԿ

ՇՈՒՇԱՆԻԿ. (յունի-ըշ իշ ժուկ, ողու-զէն, էլու-
իշ ողու-ըտը) Հապա զիս մառցա՞ր, հա՛յր իմ սպա-
րապետ :

ՎԱՐԴԱՆ. — Դուն . . . (է-ը-զ-ը, յէ-ու-ը չ-ի-բն) Շու-
շանիկ (Շ-ը-վ-ւ-լ իշ ի-ո-ւ-ս-ս-ս-է, յերս իշ է-ո-ւ-է) Եր-
կի՛նք, ա՛ռ, քեզի՛ կը նուիրեմ իմ աղջիկս, միամօր
աղջիկս, իմ կեա՞նքս :

Վ.ՐԱՅՐ. — (ոյ հը-ցին ո-ց-ո-շ, լէ-շ-ն բ-ո-ւ-ս-շ, իշ
շ-ո-յ-ի, ին-ի-լ-ն) Ան՝ հո՞ս

Վ.ՎԻՊԱՆԴ. — (Շ-ը-ր-ւ-լ յ-ո-ն-լ) Ապրի՛ս, ապրի՛ս,
վարդանի վա՛րդը, Շաւարշանի շուշա՞նը

ՎԱՐԴԱՆ. — Զօրականնե՛ր, առէ՛ք ձեզի նոր

Նիզակակից մը . և դուն Շուշանի'կ , նախայարձակ
հերոսուհի , սարսափեց'ւր թշնամին , թո'ղ Տղմուտի
ալիքները դողան քու խաղաքէդ . . . : (ՀԵ ԴԱՆԱ
ՎՃՐՈՒՔ) իսկ դուն , վրոյր , թո'ղ զիս և հետեւէ' (ԶԱՅ
ԴԱԼ ՇԱՇԱԽԻԾ) անո՞ր . սովորէ' զոհել կեանքդ հայրե-
նիքին աղաստութեան համար :

Ա.ՄԵՆՔԸ. . — Կեցցէ՛ Շուշանիկ :

Վ.ԱՐԴԱՆ. . — Շարժեցէ՛ք , օ՞ն , յառաջ , յարձա-
կինք . . . : (ՀԵ-ՀԵ-ՀԵ Ի՛ ՄԵ-ՄԵ-ՀԵ ՀԵ-ՀԵ-ՀԵ) :

ՆԵՐԺԱՊՈԽՀ. . — Մուշկան Նիւսալաւուրատին վրայ :

Ղ.ԵՒՈԽԴ. . — (Խ-Խ ՅԵ-ՅԵ) Քուրմերուն վրայ , փե-
ղերուն , փիղերուն :

Ա.ՄԵՆՔԸ. . — Յաղթութիւն , յաղթութիւն :

ՆԵՐԺԱՊՈԽՀ. . — Վատը , վատը , թշնամիին կող-
մը անցաւ :

Վ.ԱՐԴԱՆ. . — Հայրենիքը , վրէժս (ՀԵ-ՀԵ-ՀԵ) :

(ՀԵ-ՀԵ-ՀԵ Ի՛ Է՛ ՀԵ)

ՊԱՏԿԵՐ Դ.

(Աւարայրի դաշը . զիեւր . — լուսնկայ : Տղմուտր ներկուած
արիւնով . նակատամարտին դաշը ծածկուած դիակներով ու կի-
սամեռ վիրաւուներով) : (ՂԵ-ՀԵ ԵՐԵՇ , ԲՆ-Ի , Ի՛ Բ-Ի-Ի-Ի ,
Վ-Վ-Վ-Վ , Վ-Վ-Վ-Վ , Կ-Ա-Կ-Վ-Վ) :

Ղ.ԵՒՈԽԴ. . — Գիշեր է գիշեր , ու ես կը թափա-
ռիմ ահա՛ ժամերէ ի վեր , զո՞ւր կը վնտուիմ իմ սի-
րելեաց հետքերը . ո՞ւր մնացին արդեօք . մէ՛կը չը
դարձաւ . ըսէ՛ք , ըսէ՛ք , ինչո՞ւ կը լոէք , ո՞ւր մնա-
ցիք Հայաստանիս պահապահն հրեշտակներ . . . ո՞ւր
էք , ո՞ւր զացիք . ա՛խ . յաւիտեան չը տեսնէին այս
իմ աչքերս , չը տեսնէին այս պատկերը . ծունկերս

A 13895

կթոսած, ոտքերս ա'լ չեն կրնար շարժիլ. (յ-նկ-ըշ),
չեղին շուշը, դէ-ի և իւ բրիե) ա'հ զու՞ն ես, Ասր-
խոռաւնեաց տահմին ա՛սողը, կորովի՞դ Խորէն, ու
գո՞ւն, Արտա'կ... (իւ ք-ըշ+ուլի, իւն-ո) Աստուած իմ,
Բնչ կը տեսնեմ, Գնունի՛ս, Վահան Գնունիս ու քովը,
ճի՛շդ քովիկը, Վրոյրս, Շուշանիկին ապագա՞ն, Մամի-
կոնեան սպարապետին թիկնապա՞հը, աւա՛զ, վար-
դագոյն արիւնը սառե՛ր է ճակատը... (իւ պ-ու, հ-
ու-սշ-ներ-ու) Արշաւի՞ր... Վարդանիս աջ բազուկը,
գո՞ւն ալ ինկար (իւ լ-է, պ-ու պ-ու պ-ու) գո՞ւն
ես, Համազա՞սպ, Համազա՞սպ. ո՞հ, արիւնի ծովին
մէջ կը լողամ...: Զէ՛, չէ՛, այս թափուած արիւնը
պիտի խօսի՛ երկինքը. պիտի լուծէ՛ վրէժը...: (Այ-
դանուն, Տդուն-է ուներուն հետ իւ-նու-շ ուրուս երք
և հեռուն իւ հ-ու-ի Ղե-նու-դի ու-նչի. Ղե-նու-դ, իւ-
նը վեր կ-ու-նե ու-նչ ու-նը, ու-նը իւ ու-նու-ի, ու-նը ու-
ներու մ-ը, ու-ներու կ-ու-նը: Երդին վերջին վ-ու-ները իւ
լու-ն ու-նու-ի. — «Մեռաւ Վարդան, լա՛ց, Հայաստա՞ն»:
Ղե-նու-դ իւ ու-նու-ի, երի-ս-ը-ը-ները ու-նու-ն-ը, ու-նու-
ն-ը իւ-նը հ-ու-ն ու-նը, իւ կ-ու-ն-ը, կ-ու-ն-ը իւ ու-
ն-ը, ու-ն-ը իւ ու-ն-ը, իւ ու-ն-ը (կ-ու-ն-ը) հէ... մեռաւ Վար-
դան, (ու կ-ու-ն-ը ու-ն-ը իւ ու-ն-ը, իւ ու-ն-ը. Վ-ու-ն-ը ու-ն-ը ու-
ն-ը ու-ն-ը կ-ու-ն-ը, ու-ն-ը Ղե-նու-դի յ-ի ու-ն-ը կ-ու-ն-ը) Դո՞ւն,
գո՞ւն, ո՞վ Տարօնի առիւծ, Աւարայրի արծիւը, ինկա՞ր
ուրեմն. ո՞րը մեաց Հայրենիքը. ո՞րը, ատրաբա՞զդ
Շուշանիկը...:

ՅՈՒՅԱՆԻՒ. — (Յ-ՆԻ-ՐՀ, Դ-Հ-Ն-ԻՒ և դեռ ԿԵՐ-
ՄԵԼԸՆ ՇԵՂԻ ՂԵԽՆԴ) ԽՆՀՈՒ ՍՐԲ, պիտի ապրի Հայ-
րենիքը, անմահացան Վարդանանք:

('I.-z-ə-nə-zə ɪ'tən-tə)

